



# ԱՍԴԻՏՈՎ ՀԵՏ ԱՊՐԻՆՅՈՒ

(Ա. ՄԱՍ)

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

# ԱՍՏՈՒՇՈՅ ՀԵՏ ԱՊՐԻՆՔ

Դպրոցական փոքր տարիքի մանուկներու  
Քրիստոնէական Դաստիարակութեան Դասընթացք

8 տարեկան  
Ա. Մաս, Դաս 1-18

ԱՆԹԻԼԻԱՍ  
2005



Հռամանաւ

Ն. Ա. Օ. Տ. Տ.

**ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ**

Հովանաւորութեամբ



միջազգային քրիստոնէական բարեսիրական միութեան

Եւ



կազմակերպութեան



© Armenian Prelacy - Lebanon  
E-mail: azkayin@inco.com.lb

# ԱՍՏՈՒԱԾ ՍՏԵՂՋԵՑ ԱՇԽԱՐՀԸ

Եւ Աստուած տեսաւ, որ լաւ է

Դաս 1



## Աստուած ստեղծեց աշխարհը

### ՈՉ ՄԵԿ ԲԱՆ, ԱՍՏՈՒԱԾՈՒԹԵԱՄ ՈՉ ՄԵԿ ԲԱՆ ԿԱՐ ԱՍՏՈՒԾՄ ԶԱՏ

Գոցեցէք ձեր աչքերը եւ երեւակայեցէք, որ այս աշխարհի վրայ բան մը չկայ. ոչ տուներ, ոչ մարդիկ, ոչ հաւեր, ոչ ձկնիկներ: Չկան նոյնիսկ դեղին ճուտիկները, չկան կանաչ տերեւներով ժառերը: Եւ ի վերջոյ ոչ երկինք կայ, ոչ երկիր, ոչ ովկիանոս, ոչ ալ գետեր: Ամբողջութեամբ պարապութիւն: Բայց կայ Աստուած, որ սկիզբն կայ ու միշտ ախտի ըլլայ: Այո, Աստուած միշտ կար, երբ ուրիշ բան չկար: Աստուած սէր է: Ան կ'ուզգ որ միս արարածներն ալ կեանքի ուրախութիւնը վայելնեն: Եւ ճիշդ ատոր համար ստեղծեց երկինքն ու երկիրը, բայց երկիրը տակաւին պարապ էր եւ մուք: Եւ Աստուած ըսաւ. «Լոյս թող ըլլայ», ու եղաւ:

Բացէք ձեր աչքերը եւ դիտեցէք ձեր շուրջը, կարծէք թէ առաջին անգամ ըլլալով կը նայիք: Եւ Աստուած լոյսը՝ ցերեկ, իսկ խաւարը՝ գիշեր կոչեց: Եւ երեկոյ եղաւ, եւ յետոյ առաւօտ: Ստեղծագործութեան առաջին օրն էր ասիկա:

### Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց

Աստուած վերը եւ վարը գտնուող ջուրերը զատեց իրարմէ: Երկնակամարը շատ լայն բացուեցաւ երկրի վրայ: Աստուած տեսաւ որ սահնէնի է: Եւ երեկոյ եղաւ, եւ յետոյ առաւօտ՝ ստեղծագործութեան երկրորդ օրը: Աստուած ըսաւ. «Եւ երկինքի տակ գտնուող բոլոր ջուրերը թող հաւաքուին մէկ տեղ, ու ցանաքը թող յայտնուի»: Այդ ցանաքը կոչեց երկիր եւ հիացաւ անոր գեղեցկութեան վրայ: Յետոյ ի յայտ եկան լեռներու գագաթները, բլուրները դաշտերու վերածուեցան, ու տարածութիւններ բացուեցան: Առուակները գետերու մէջ թափուեցան, իսկ գետերը՝ ովկիանոսին մէջ: Եւ այս բոլորը որ Աստուած տեսաւ, սքանչելի էր: Աստուած ըսաւ. «Եւ երկիրը կանաչութեամբ ու խոտով թող պատուի, եւ ծառերը տեսակ-տեսակ պատուի թող տան: Անկէ յետոյ խոտի կանաչ ծիլեր յայտնուեցան ու արմատներ արձակեցին հողին մէջ: Ի՞նչ գեղեցիկ էին մարգագետինները, երբ անոնց վրայ բուսան գոյնագոյն ծաղիկներ: Ի՞նչ հրաշալի գոյներ կային անոնց մէջ՝ կարմիր, երկնագոյն կապոյտ, դեղին ու վարդագոյն, մանիշակագոյն ու նարնջագոյն: Խնձորենիներուն վրայ խընձորներ երեւցան՝ տանձի ծառերուն վրայ տանձեր, եւ այսպէս իւրաքանչիւր ժառ իր պատուղը տուաւ: Եւ Աստուած տեսաւ որ ի՞նչ գեղեցիկ է: Եւ երեկոյ եղաւ, եւ յետոյ առաւօտ: Ստեղծագործութեան երրորդ օրն էր ասիկա:

### Արեւուն եւ աստղերուն ստեղծումը

Աստուած լոյսը ստեղծած էր, սակայն դեռ արեւը չկար: Եւ ամբողջ բուսականութիւնը, խոտով ծածկուած մարգագետինները, ծառերն ու ծաղիկները արեւու լոյսին կարիքը կը գգային: Եւ Աստուած լուսատու մարմիններ ստեղծեց եւ երկինքին վրայ դրաւ որպէսզի լոյս տան: Ցերեկը արեւը կը փայլէր, իսկ գիշերը՝ լուսինն ու աստղերը լոյս կու տային: Երկրի վրայ ժամանակը սկսաւ գործել: Եւ Աստուած տեսաւ որ ի՞նչ գեղեցիկ է: Ստեղծագործութեան չորրորդ օրն ալ նոյն յաջորդականութեամբ երեկոյ եղաւ եւ ապա՝ առաւօտ:

Բացէք ձեր աչքերը եւ նայեցէք ձեր շուրջը, ու երեւակայեցէք որ առաջին անգամն որ կը տեսնէք այս բոլորը:

Աստուած լոյսը ցերեկ կոչեց, իսկ խաւարը՝ գիշեր: Ցերեկը արեւը կը փայլէր, իսկ գիշերը՝ լուսինն ու աստղերը կը լուսաւորէին: Երկրի վրայ ժամանակը սկսաւ գործել: Աստուած տեսաւ, որ ի՞նչ գեղեցիկ է: Եւ երեկոյ եղաւ ու ապա առաւօտ, ստեղծագործութեան չորրորդ օրն էր ասիկա:

### Աստուած ծովկերը ու կենդանիները ստեղծեց

Երկիրը շատ գեղեցիկ էր: Ծաղիկներն ու ծառերը սկսան ծաղկիլ, ու առուակները կլկլաւ: Անպերը երկինքին մէջ կը լողային, ու արեւը պայծառ կը փայլէր: Սակայն, դեռ ոչ մէկ էակ կար երկրի վրայ: Գետերուն ու ովկիանոսներուն մէջ ձուկ չկար: Ոչ թիթեռնիկներ կային ծաղիկներուն վրայ, ոչ ալ զատկաճիններ տերեւներուն վրայ: Ոչ երգի ձայն կար, ոչ ալ թռչուններու ճռուողին երկինքին մէջ: Եւ Աստուած ըսաւ. «Զուրեր կենդանութեան շունչ ունեցողներ թող համեն, եւ երկինքի տարածութեան մէջ թեւաւոր թռչուններ թող ըլլան»: Զուրը վերակենդանացաւ, մեծ ու փոքր ձուկեր սկսան լողալ գետերուն, լիճերուն, ծովերուն ու ովկիանոսներուն մէջ: Թռչունները բարձր երկինքին մէջ կը ճախրէին, եւ ամոնց թեւերը կը փայլվիլին արեւու ճառագայթներուն տակ: Իսկ զուրի աւազաններուն մէջ ուրախ կը կրկոային գորտերը: Աստուած օրինեց բոլորը եւ ըսաւ՝ անեցէք ու բազմացէք: Ստեղծագործութեան հինգերորդ օրն էր ասիկա, եւ երեկոյ եղաւ ու յետոյ՝ առաւօտ: Աստուած ըսաւ. «Եւ հողը կենդանութիւն կը ստանայ իր բնութեան համեմատ, եւ կը ծնին ու ոգի կը ստանան կենդանիները ու բոլոր անասունները»: Եւ սկսան բառաչել կովերը ու մոնչալ առիւծները, սկսան մայել ոչսարները եւ սողալ օձերն ու մողեսները: Աստուած տեսաւ, որ լաւ է ամէն ինչ: Եւ առա-

Հօտ եղաւ ու երեկոյ եղաւ: Ստեղծագործութեան վեցերորդ օրն էր ասիկա: Արեւը կը փայլէր, բոյսերը կը ժպտէին արեւին, հօտերը կ'արածէին մարգագետին-ներուն վրայ կան կը հանզէին ծառերու շուքին տակ, ձուկերը կը լողային ջուրերուն մէջ, թիթեռնիկները կը թռչին եւ ծաղիկներուն մէջ կը բզզային իշխաներուները: Խրաքանչիւր արարած ուրախ էր իր կեանքով, ու կը փառաբանէր իր Արարիչը:

**Խօսինք մեր կարդացած պատմութիւններուն մասին**

- Երբեք եղա՞ծ էք կենդանաբանական պարտեզի մէջ: Ո՞ր կենդանին շատ սիրած էք: Կենդանիները ինչո՞ւ իրարնեւ տարբեր են: Զարմանալի չէ՞ որ այսքան շատ տեսակ կենդանիներ կան: Կը զգա՞ք թէ աշ-

- Ի՞նչ կրնանք գիտնալ Աստուծոյ մասին, դիտելով անոր ստեղծած աշխարհը: Աշխարհի ստեղծագործութեան պատմութեան մէջ, ամէնէն աւելի ի՞նչ բան ձեզ զարմացուց, եւ ի՞նչն էր ամէնէն տպաւորիչը ձեզի հանար:
- Աշխարհը ստեղծած ժամանակ, առաջին անգամ ի՞նչ ըստ Աստուած: Ի՞նչ բանի միջոցաւ Աստուած ստեղծեց աշխարհը: Կը գիտակցի՞նք մենք արդեօք Աստուծոյ խօսքին զօրութեան: Աստուած ի՞նչ խօսքերով կը դիմէ մեզի, եւ մենք ի՞նչ խօսքերով կրնանք դիմել Արարիչին: Ինչպէ՞ս պէտք է պահել Աստուծոյ ստեղծած աշխարհը: Մեր կարողութեան ներած չափով ի՞նչ կրնանք ընել:



Ապրությունը սպեկուլատիվ մեջի համար ամէնէն կարեւոր բանը ի՞նչ էր:

## ԳԾԵԿԵՐ ՃԵՐ պարասխանք



શાસ્ત્રીય

- Աստուածոյ ստեղծագործութեան մէջ ի՞նչ բան ծեզի համար ամենէն կարեւորն է:
  - Թռչումներուն վրայ ի՞նչ բան հետաքրքրական կը գտնէք:
  - Ինչո՞ւ համար թռչումները բեւեր ունին:
  - Ինչո՞ւ կը սիրեք ծառերը:



## Աստուծոյ փառաբանութիւնը սաղմոսներուն մէջ

Դարերէ ի վեր մարդիկ կ'երկրպագէն Աստուծոյ, իր կատարած ստեղծագործութեան նկատմամբ ունեցած սիրոյն եւ զքարտութեան համար: Աստուած մեզի համար ստեղծած է հրաշալի այս աշխարհը: Եւ այս բոլորին համար ինչ-պէս կարելի է երախտապարտ չըլլալ Անոր, չփառաբանէ ու գոհաբանութիւն չտալ Անոր անդադար կերպով: Աստուծոյ նուիրուած սքանչելի գովերգութիւնները հաւաքուած են, մէծ մարգարէ եւ թագաւոր Դաւիթի սաղմոսներու գիրքին մէջ:

### Ահաւասիկ Ասպուծոյ սպեղծագործութիւնը փառաբանող Սաղմոս մը



Սաղմոսներու գիրքը հազարամեակներ շարունակ եղած է Աստուծոյ ուղղուած հաւատքով լեցուն սրտի խօսք ու խնդրանք. «Օրիմէ՛ զԱստուած, ով իմ անձս. **Տեր Աստուած այնքա՞ն մէծ ես, գովաբանութիւն ու մեծափառութիւն հագուեցար»: «Սաղմոսը եկեղեցւոյ ծայնն է, սաղմոսը հոգիին խաղաղութիւն կու տայ: Անիկա կը մեղմացնէ հոգեկան ալեկութիւնները, ինձաստութեանք ու խաղաղութեանք կը լեցնէ տիսուր մտքերը», կ'ըստին իհները: Շատ նուրբ տողեր ունի Սաղմոսագիրքը եւ բոլորն ալ Աստուծոյ փառաբանութեան համար գրուած են:**

- Գոհաբանութիւն եւ փառաբանութիւն:
- Ծնորհակալութիւն սիրոյ եւ կեանքի մէծ շնորհներուն համար:

- Ներողամտութեան խնդրանք մեր բոլոր մեղքերուն ու անօրէնութիւններուն համար:
- Բոլոր գործերու յաջողութեան համար խնդրանք:
- Չարէն պաշտպանուելու եւ մեր կեանքի բոլոր օրերուն խաղաղ ապրելու խնդրանք ու պահատանք: Խնդրանք որ հեռանայ մեզմէ ամէն բան որ կը խանգարէ մեր կեանքը ու անհաճոյ է մեզի:

Այս պատճառով է որ յաճախ պէտք է կարդալ սաղմոսներու գիրքը եւ աւելի մօտէն հաղորդուիլ անոնց աղօթարոյր ոգիին ու տրամաբանութեամ:

**Ի՞նչ բանի մասին կը խօսուի այսօրուան մեր կարդացած սաղմոսին մէջ: Ո՞ր բառերը ամհասկնակի են մեզի՝ եւ պէտք ունին բացատրութեան:**

## **Դաւատացեալ մարդոց հոգածութիւնը բնութեան եւ Աստուծոյ ստեղծած աշխարհին նկատմամբ**



### **Աստուծոյ պատկերով ու նմանութեամբ**

Աստուած իր պատկերով ու նմանութեամբ ստեղծեց մեզ, որպէսզի մենք իշխենք ծովու ծուկերուն, երկինքի թռչուններուն, եւ այն բոլորին, որոնք երկրի վրայ կը գտնուին: Ան պատուիրած է մեզի հոգ տանիլ բոլորին, եւ բարի խնամատարները ըլլալ անոնց, ու բազմապատկել մեզի վստահուած այս հարստութիւնը:

### **Աստուած հրաշալի աշխարհ մը ստեղծած է**

Դիմանալի էր Աստուծոյ ստեղծած աշխարհը: Բարձրեալն Աստուած չէր կրնար չիհանալ իր ստեղծագործութեան վրայ, որովհետեւ ինչ որ ստեղծեց կատարեալ ստեղծեց: Ան ամէն ինչ ջրաւ նտածուած ծեւով եւ յատուկ նպատակով: Արեւը ստեղծեց, որպէսզի անհիկա փայլի երկինքին մէջ եւ բոլորին կենդանարար ոյժ տայ: Ստեղծեց օդը, որպէսզի բոյսերը, կենդանիներն ու մարդիկ կարենան շնչել: Ան մարդոց աչքեր տուաւ, որպէսզի անոնք տեսնեն աշխարհի գեղեցկութիւնները. քիթ՝ որպէսզի ծաղիկներուն բոյլը առնեն. բերամ՝ որպէսզի կերակուր ուտեն. ծեռչեր՝ որպէսզի առարկաներ բռնեն. ոտքեր՝ որպէսզի երկրի վրայ քալեն: Մենք ամէն օր չե՞նք օգտագործեր Աստուծոյ տուած այս պարզեւները:

### **Մենք պէտք է լաւ վիճակի մէջ պահենք**

#### **Աստուծոյ ստեղծած աշխարհը**

Քրիստոնեաները պէտք է որ հոգ տանին բնութեան, որպէսզի չփառանայ անհիկա: Բազմաթիւ մարդիկ դարերու ընթացքին, արդէն վաստ կերպով վարուած են քնութեան հետ. աղբի կոյստեր կը ծգեն անտառներուն մէջ, ծառերուն ճիւղերը կը կոտրտեն, զանազան աղբեր կը մնտեն գետերուն մէջ, ու կ'ապականեն երկիրն ու օդը: Ինքնաշարժներն ալ, որ մարդոց ծառայելու համար են, երեմն իրենք մարդոց տերերը կը դառնան: Ապրող բոլոր էակները տուժող դարձած են, ու բոյսերն ու ծաղիկները սկսած են ոչնչանալ: Մարդիկ ալ սկսած են յաճախ հիւանդանալ: Աստուծոյ կաճքը այն է, որ մենք եւ ամրող կենդանական աշխարհը բարգաւաճի ու գոյատեն: Այդ պատճառով ալ, մենք իր օրինակով պէտք է սիրենք աշխարհը ու հոգածու վերաբերմունք ցոյց տանք անոր նկատմամբ:

Մեզմէ իւրաքանչիւղը ի՞նչ կրնայ ընել բնութիւնը պահպանելու օծով (տան մէջ, դպրոցին մէջ, բակին մէջ եւ այլ տեղ, ուր որ ալ գտնուինք):

## Ընտանեկան միջավայրին մէջ

Ծնողները միշտ կը ջանան իրենց զաւակներուն սորվեցնել այն ինչ որ իրենք գիտեն: Թրիստոնեաները ոչ միայն կը մկրտեն իրենց զաւակները, այլ անոնց կը սորվեցնեն աղօթել՝ եկեղեցի տաճելով զանոնք: Տունն ներս կարեւոր է ընտանեկան մթնոլորտք: Մանուկները ականայ կերպով կը հետեւին իրենց ծնողներու օրինակին: Ծնողներուն բարի օրինակը լաւագոյն դաստիարակութիւնն է մանուկին տրուած: Անհրաժեշտ է ժամանակ գտնել եւ մանուկներուն հետ ամեն օր Սուրբ Գիրք կարդալ:

Որոշ ուղղութիւններ կը տրուին այս բաժնին մէջ:

Պետք է ջանալ որ այսպիսի ընթերցումներն ու քննարկումները խօսքի սահմանին մէջ չմնան, չկտրուին մանուկին կեանքեն, այլ իրենց ազդեցութիւնը ունենան առոր հոգիին վրայ եւ արտայայտութիւն գտնեն իր բարի արարքներուն ճամբով, տան թէ դպրոցին մէջ:

Այսօրուան դասին բարոյական զիսաւոր նպատակը – Աստուծոյ նկատմամբ երախտապարտ ըլլալու յիշեցումին անհրաժեշտութիւնն է: Մենք Ե՞րբ երախտապարտ կ'ըլլանք ուրիշ մարդոց (Երբ անոնք մեզի նըւերներ կու տան, կ'օգնեն, կը գովեն): Իսկ Ե՞րբ եւ ինչպէս մենք երախտագիտութիւն կը յայտնենք Աստուծոյ մեզի տուած իր բազմաթիւ բարիքներուն համար (առ-

տու կանուխ, գիշերը՝ խաղաղ քնանալու համար, ճաշելէ ետք՝ մեզ կերակրելուն համար, քնանալէ առաջ՝ մեր ապրած յաջող օրուան համար: Փա՛ռ Աստուծոյ, ամէն, ամէն բանի համար):

Կարդացէք Աւետարանին այն պատմութիւնը, ուր կ'ըսուի թէ Յիսուս ինչպէս բուժեց տասը բորոտները (Ղկ 17.11-19):

Ստածեցէք թէ այդ ինը բորոտները առանց Աստուծոյ շնորհակալութիւն յայտնելու հեռացան (ինչքան դիրութեամբ մեր ուրախ պահերուն կը մոռնանք որ այդ բոլորը Աստուծոյ միջոցաւ մեզի կը տրուին): Կրնա՞ք ապերախտութեան օրինակ մը տալ:

Լաւ կ'ըլլայ որ ծեզմէ իւրաքանչիւրը տնային պարտականութիւն մը ստանձնէ: Աւելի լաւ կ'ըլլայ, եթէ այդ աշխատանքի պահուն միասնաբար փառք տաք Աստուծոյ: Այդ ատեն կը տեսնեք, թէ ինչպէս գործ մը աւելի լաւ կ'ընթանայ (օրինակ տունը մաքրած ժամանակ մի մոռնաք երախտապարտ ըլլալ Աստուծոյ, որ տուն ունիք ծեր զիսաւուն վերեւ, պնակները լուսացած ժամանակ՝ գոհ եղէք որ ծեր խոհանոցը կոկիկ ու մաքուր դարձաւ, եւայլն): Սիշտ, նոյնիսկ ամենն դժուարին կացութեան մէջ ալ Աստուծոյ երախտապարտ ըլլալու առիթներ չեն պակսիր:

### Սաղմոսներէն գողեր գիրքը, որոնք եկեղեցական արարողութիւններու ընթացքին կը կարդացուին:

1. Երբ եկեղեցւոյ մէջ էք, ժամերգութեամց կամ պատարագին ներկայ, անպայմանօրէն պիտի լսէք ծեր սորված այս տողերը.

Սաղմոս 103

Աստուծոյ որդիներ, մատուցանեցէք Տիրոջ, Տիրոջ խոյերու ծագեր մատուցանեցէք: Տիրոջ փառք ու պատիւ մատուցանեցէք: Տիրոջ անուան փառք տուէք եւ երկրպագեցէք Տիրոջ սրահին մէջ (Սղ 28.1-2):

2. Սուրբ Պատարագի ընթացքին, Առաքելական նամակներուն ընթերցումէն առաջ, Սաղմոսէն տուն մը կ'երգեն, տօնացոյցին համաձայն:

Ուշադիր լսեցէք սկիզբի խօսքերը.

«Որպէս փափաքի եղջերու յաղբերու ջուրց, այնպէս փափաքի անձն իմ առ քեզ Աստուծոյ»:

Ինչպէս եղջերուն ջուրի ակունքներ կը փնտու, նոյնպէս ալ ես քեզ կը փնտուեմ, ով Աստուծոյ: (Թրզմ.) (Սղ 41.1):

# ԱՍՏՈՒՅ ՄԱՐԴՈ ԿԲ ՍՏԵՂԾԵ

Դաս 2



## Աստուած մարդը կը ստեղծէ

### Աստուածոյ ստեղծագործութեան նպատակը

Աստուած աշխարհը ստեղծեց: Ան ստեղծեց լոյսն ու խաւարը, արեւը, լուսինն ու աստղերը երկինքին մէջ: Ան գետերն ու ովկիանոսները ստեղծեց, դաշտերը զարդարեց ծաղիկներով ու կենդանիներով, իսկ գետերն ու ծովերը լեցուց մեժ ու փոքր ծովերով: Գեղեցիկ պարտէզին մէջ Աստուած երկու ծառեր տնկեց՝ Կենաց ծառը եւ բարին ու չարը գիտնալու ծառը: Աստուածոյ ստեղծած աշխարհը աներեւակայելիօրեն գեղեցիկ էր ու հիանալի:

### Աստուած մարդը կը ստեղծէ

Դակառակ այս բոլորին, կարծէք բան մը կը պակսէր Աստուածոյ ստեղծագործութեան մէջ: Չկար մէկը որ հոգ տանէր Դրախտի պարտէզին, որուն հետ Աստուած կարենար խօսիլ. մէկը՝ որուն շատ աւելի սիրէր: Եւ ահա այն ժամանակ, Աստուած մարդը ստեղծեց: Ան մարդը ստեղծեց իր պատկերով ու նմանութեամբ, որպէսզի ան իրեն նմանէր՝ ըլլար բարի եւ սիրալիր, իմաստուն ու համբերատար, հոգածու եւ աշխատասէր: Մարդը ստեղծելու համար, Աստուած գետնեն ափ մը հող առաւ, անկէ մարմին շինեց եւ շունչ փշեց վրան: Եւ առաջին մարդուն անունը Արամ դրաւ: Այս անունը եկած է հրեական «դամ»՝ այսինքն «նման» բառէն: Ուրիշներ ալ այն կարծիքը ունեին անցեալին, որ Արամ անունը ծագում առած է «աշամ» բառէն, որ կը նշանակէ կարմիր հող, կաւ, որմէ ստեղծուեցաւ առաջին մարդը:

### Աստուած Արամին կը պատուիրէ Եղեմի պարտէզին հոգ տանիլ

Աստուած շատ կը սիրէր Արամը, եւ զայն դրաւ գեղեցիկ պարտէզի մէջ, ու պատուիրեց հոգ տանիլ անոր, խնամելով բոյսերն ու կենդանիները:

### Արամը ամուննէր տուաւ Աստուածոյ ստեղծած արարածներուն

Աստուած Արամին մօտ բերաւ ցամաքի վրայ գտնուող բոլոր կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, որպէսզի այնուիհետեւ անոնք Արամի ընկերները ըլլան ու անոր պատուիրեց իւրաքանչիւրին անուն մը տալ. բոլորին՝ փիղերուն, ընծուղտներուն, առիւծներուն, ճընճղուկներուն, արժիւներուն, նապաստակներուն, աղուսներուն եւ նոյնիսկ միջատներուն:

### Եւային ստեղծումը

Աստուած տեսաւ սակայն, որ հակառակ այս բոլորին, Արամը մինակ կը զգար ու տխուր էր: Անոր կողքին չկար իրեն նմանող մէկը: Մէկը չկար որուն հետ խօսէր, չկար մէկը որուն հետ բաժնէր իր ուրախութիւնը: Արամը մէկը կը փնտուր որուն սիրէր, եւ մէկը որ գինք սիրէր: Գրասիրտ Աստուած խոճաց Արամին եւ որոշեց ըսելով. «Առանձին ննացած մարդը տխուր կը զգայ»: Ան Արամին վրայ խորունկ քուն բերաւ ու անոր կողի սսկորներէն մէկը հանելով անկէ կինը ստեղծեց: Արամը երբ տեսաւ զայն, շատ ուրախացաւ ու Եւա կոչեց իր կինը, որ «կեանք» կը նշանակէ: Ան նախամայրը եղաւ ամբողջ մարդկութեան:


### Աստուած Արամին եւ Եւային Կեանքի պատուիրանը կու տայ

Արամն ու Եւան դրախտին մէջ շատ երջանիկ էին: Անոնք կը գուարճանային հրաշալի պարտէզին մէջ եւ կը նշակէին զայն: Անոնց կ'օգնին երկինքի բոլոր թռչունները եւ ցամաքին վրայ գտնուող կենդանիները: Աստուած անոնց արտօնեց ուտել բոլոր տեսակի պտուղներէն, բացի բարին ու չարը գիտնալու ծառի պտուղէն: Նոյն ատեն Ան գոտւշացուց Արամն ու Եւան, ըսելով որ եթէ իր խօսքը մտիկ չընեն եւ ուտեն՝ պիտի մեռնին: Եւ Աստուած դարձեալ նայեցաւ իր ստեղծած աշխարհին, ու տեսաւ որ հիանալի է ան: Եւ երեկոյ եղաւ, եւ ապա առաւօտ՝ ստեղծագործութեան վեցերորդ օրն էր ասիկա: Եւ ստեղծագործութեան եօթներորդ օրը Աստուած ամբողջացուց իր աշխատանքը: Աստուած օրինեց եօթներորդ օրը եւ սուրբ հոչակեց զայն, որովհետեւ այդ օր Աստուած աւարտելով իր աշխատանքը, հանգիստ ըրաւ:

### Խօսինք այս պատմութիւններուն մասին

- Պահ մը երեւակայեցէք որ չկա ծեր պապան ու մանան եւ չկան ծեր ընկերները: Դուք ուրիշներուն սիրոյն ու խօսակցութեան կարիքը ունիք: Կը զգա՞ք Աստուածոյ հոգածութիւնը: Ինչպէ՞ս արտայայտութիւն կը գտնէ ան:
- Գործ մը ըրած ժամանակ, ծեր ծնողները արգելք կ'ըլլա՞ն ծեզի:
- Աստուած ինչո՞ւ համար բոլոր կենդանիներէն տարբեր ըրաւ Արամն ու Եւան ու աւելի սիրեց զանոնք:
- Անոնք ինչո՞վ տարբեր էին Աստուածոյ ստեղծած միւս արարածներէն:

Կարդացէք այս ձայները որոնք կենդանիները կը հանեմ Եւ իլրաքանչիւրին անունը գրեցէք խաչքարին մէջ: Կարեւոր ի՞նչ բառ կը կարդաք ուղղահայեաց սիւնակին մէջ:



Ին սիրած կենդանին \_\_\_\_\_

շատ կը սիրեմ, որովհետեւ \_\_\_\_\_

## ԱՍՏՈՒԱԿՈՉՈՒԹԻՒՆ

Աստուած իր խօսքով ստեղծեց աշխարհը: «Սկիզբն էր Բանջ», կ'ըսէ Յովհամնես Աւետարանիչ: Դին ժամանակ մարդիկ կը հասկնային, որ բան մը ունենալու համար, պէտք է ճիշդ անունը տալ անոր: Խսկ եթէ գիտես Աստուծոյ անունը, ուրեմն միշտ կրնաս դիմել Անոր: Դըսկայ ոյժ է Բանջ (խօսք): Այդ օրինուած եւ խորհրդաւոր ոյժով Աստուած խօսեցաւ Ադամին հետ՝ անոր ըսելով որ անուններ տայ բոլոր կենդանիներուն ու բոյսերուն: Դիւրին բան չէ չտեսած բանիդ անուն տալը:

Դուք ի՞նչ կը կոչէք երկար վիզ ունեցող բարձրահասակ կենդանին, կամ այն կենդանին՝ որ գետնին վրայ կը սողայ կրնակին փոքրիկ տնակ մը տանելով: Տու-



Ադամը անուն կը դմէ Աստուծոյ ստեղծած արարածներուն

նին հոգ տանիլն ալ դիւրին բան չէ: Եթէ փիսիկիդ ճաշը չտաս, տխուր-տխուր կը մլաւէ:

Այսպիսով, Ադամի ստեղծումին աստուածային կոչումն էր ծանօթանալ ամբողջ աշխարհին, անոր տիրել եւ սիրով հոգ տանիլ անոր բոլոր արարածներուն, եւ ամէն բանի մէջ Աստուծոյ ննանիլ, որ բնաւ չի մոռնար իր ահարածները:

## Ադամին կինը

Սուրբ Գիրքը «մարդկութեան նախանայր» կը կոչէ Եւան: Այդ անունին հետ աշխարհ եկաւ ճայրական զգացումք: Այնուիետեւ Ադամին կեանքը լեցուեցաւ սիրով, ծերմութեամբ ու հոգածութեամբ: Այլևս Ադամը իր կողքին ունէր Աստուծոյ կողմէ իրեն տրուած ուրիշ անձ մը: Ան այլեւս բարի օգնական մը ունէր իրեն, որ իրեն կ'օգնէր իր բոլոր գործերուն մէջ: Անոնք միասին ուրախ եւ երջանիկ կ'ապրէին Աստուծոյ ստեղծած հրաշակի աշխարհին մէջ:

## ՍՈՒՐԲԵՐՈՒԻ ԱՆՈՒՍՆԵՐ

Հայ Առաքելական Եկեղեցւոյ մէջ գոյութիւն ունի հին աւանդութիւն մը, որուն համաձայն մեր Եկեղեցւոյ մէջ տօնուող սուրբերուն անունները կը դրուին նորածիններուն, որոնց այսուիետեւ կը վայելեն անոնց հովանաւրութիւնը իրենց ամբողջ կեամքի ընթացքին: Եւ երբ կ'աղօթենք, մեր սուրբին բարեխօսութիւնը կը խնդրենք Աստուծոյ մօս: Անոնց նկարը կը կրենք մեր վրայ եւ կ'աղօթենք ու կը խնդրենք անսկէ, որ մեր պահապամը ըլլայ մեր բոլոր դժուարութիւններուն մէջ: Մեր սուրբը միշտ իր հովանին կը տարածէ մեր վրայ ու մեսի կը յիշեցնէ, որ պէտք է բարի ու առաքինի ըլլանք:

## Սաղմու 103.33

Օրինեցիս սէկր ի կեանս իմ,  
սաղմու ասացիս Սարուծոյ իմոյ մինչեւ եմ ես:

Իմ կեանքիս ընթապրին Տէրը պիկի օրինեմ,  
սաղմու պիկի երգեմ իմ Սարուծոյն այնքան աղեն որ կ'ապրիմ:



**Սուրբ Աստուածածնի ծնունդը**



Մեպտնքեր 8-ին Եկեղեցին կը տօնէ Սուրբ Աստուածածնի ծնունդը: Աստուածամօր ծնողները՝ Աննան ու Յովակիմը, Նազարեթ քաղաքին մէջ կ'ապրէին: Անոնք բարեպաշտ անձեր էին, կը սիրէին ողորմութիւն տալ աղքատներուն, սակայն զաւակ չունեին, հակառակ անոր որ արդէն ծերացած էին: Շատեր կ'արհամարհէին գիրենք, անոր համար որ Աստուած ժառանգորդ չէր տուած իրենց: Բայց Յովակիմն ու Աննան միշտ կ'աղօթէին Աստուծոյ ու կը յուսային որ օր մը Աստուած իրենց զաւակ պիտի տայ: Եւ Աստուած լսեց անոնց ա-

դօքքները:

Դրեշտակները անոնց յայտնեցին, թէ այն աղջիկը որ պիտի ծնի, օրինեալ պիտի ըլլայ բոլոր կիմերուն մէջ եւ անոր միջոցաւ աշխարհին փրկութիւն պիտի ըլլայ: Ծնողները իրենց աղջիկին տուին Սարիամ անունը (այսինքն՝ փառաբանուած) եւ մանուկ տարիքէն զայն Աստուծոյ նուիրեցին:

Յովակիմն ու Աննան ճանչցուած են որպէս Եկեղեցւոյ սուրբեր, եւ Եկեղեցական արարողութեանց ընթացքին կը յիշուին:

## Ընտանեկան միջավայրին մեջ

Այսօր խօսինք մեր հարազատներուն մասին, ամոնց՝ որոնք մեզի համար շատ սիրելի են, մեր ազգականները եւ մեր բարեկանները: Հայ կ'ըլլայ, որ մանուկները առնեն ու դասաւորեն ամոնց այն լուսանկարները, որոնք ուրախ արիթներով նկարուած են: Այդ լուսանը-կարները կ'օգնեն, որ խօսակցութիւն մը սկսինք մեզմէ առ յաւտ բաժնուած անձերուն մասին, վերյիշելով անոնց դեմքերը: Ո՞վ են ամոնք, ի՞նչ են իրենց ամունները: Ի՞նչ լայ յիշատակներ կամ ամոնց կապուած: Մարդիկ ինչո՞վ կը ննանին իրարու եւ ի՞նչ առանձնայատկութիւններ ունին, կամ անկրկնելի իւրայատկութիւններ ունի ամոնցմէ իւրաքանչիւրը: Նաեւ, քանի՛ քանի՛ կարեւոր ու յուզիչ պատութիւններ նոռացութեան տըւած ենք: «Առանձին մնացած մարդը տիխուր կը զգայ»: Մեր ամբողջ կեանքը հաստատում մը չէ՝ այս խօսքը ուն ճշնարտացիութեան:

Մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս ալ ընտանիքի մէջ մեծացած է, ուր կը սիրեին զինք ու հոգ կը տանէին իրեն: Շատ կարեւոր է նաեւ ուրիշներուն հոգ տանիլը: Չէ՞ որ Աստուծոյ պատկերով ստեղծուած ենք նենք, եւ Բարձրեալը ի՞նք բնաւ չի՛ մոռնար իր ստեղծած արարածները: Իւրաքանչիւր եկեղեցական արարողութեան ընթացքին, մենք անպայման կ'աղօթենք նաեւ ուրիշ մարդոց համար, բոլոր ամոնց համար, որոնք այդ պահուն մեր կողքին կեցած են, կամ պարագաներու բերումով չեն կրցած ներկայ ըլլալ արարողութեան, կամ ամոնց համար որոնք ճամբորդ են, աշխատանքն յոցնած են, կամ հիւանդներուն ու բանտարկեալներուն հոգ կը տանին: Աստուծոյ հաճելի կ'ըլլանք եր աղօթենք իւրարու համար եւ միշտ օգնենք իւրարու: Բայց այս մասին կը մտածե՞նք արդեօք:

### Սուրբ Աստուածամօր նուիրուած ի՞նչ պօներ գիրելք


**ճիշդ ուղղութեամբ որեւ սլաքները,**  
**Սուրբ Աստուածամօր տօնը խորհրդանշող նկարագրութիւններուն առջեւ**

1. Սուրբ Աստուածամօր Վերափոխման տօնը
2. Սուրբ Աստուածամօր ծնունդը
3. Սուրբ Կոյս Մարիամի Աւետումը
4. Տօն Սուրբ Կոյս Մարիամի Աննայէն յղացման
5. Սուրբ Աստուածամօր Տաճար ընծայումը
6. Սուրբ Աստուածամօր ծնողներուն՝ Յովակիմի ու Աննայի տօնը
7. Սուրբ Աստուածամօր տուփին գտնուելուն տօնը
8. Սուրբ Աստուածամօր գօտիին գտնուելուն տօնը
- 9.
- 10.
- 11.
- 12.
- 13.
- 14.
- 15.
- 16.
- 17.
- 18.
- 19.
- 20.
- 21.
- 22.
- 23.
- 24.
- 25.
- 26.
- 27.
- 28.
- 29.
- 30.
- 31.
- 32.
- 33.
- 34.
- 35.
- 36.
- 37.
- 38.
- 39.
- 40.
- 41.
- 42.
- 43.
- 44.
- 45.
- 46.
- 47.
- 48.
- 49.
- 50.
- 51.
- 52.
- 53.
- 54.
- 55.
- 56.
- 57.
- 58.
- 59.
- 60.
- 61.
- 62.
- 63.
- 64.
- 65.
- 66.
- 67.
- 68.
- 69.
- 70.
- 71.
- 72.
- 73.
- 74.
- 75.
- 76.
- 77.
- 78.
- 79.
- 80.
- 81.
- 82.
- 83.
- 84.
- 85.
- 86.
- 87.
- 88.
- 89.
- 90.
- 91.
- 92.
- 93.
- 94.
- 95.
- 96.
- 97.
- 98.
- 99.
- 100.
- 101.
- 102.
- 103.
- 104.
- 105.
- 106.
- 107.
- 108.
- 109.
- 110.
- 111.
- 112.
- 113.
- 114.
- 115.
- 116.
- 117.
- 118.
- 119.
- 120.
- 121.
- 122.
- 123.
- 124.
- 125.
- 126.
- 127.
- 128.
- 129.
- 130.
- 131.
- 132.
- 133.
- 134.
- 135.
- 136.
- 137.
- 138.
- 139.
- 140.
- 141.
- 142.
- 143.
- 144.
- 145.
- 146.
- 147.
- 148.
- 149.
- 150.
- 151.
- 152.
- 153.
- 154.
- 155.
- 156.
- 157.
- 158.
- 159.
- 160.
- 161.
- 162.
- 163.
- 164.
- 165.
- 166.
- 167.
- 168.
- 169.
- 170.
- 171.
- 172.
- 173.
- 174.
- 175.
- 176.
- 177.
- 178.
- 179.
- 180.
- 181.
- 182.
- 183.
- 184.
- 185.
- 186.
- 187.
- 188.
- 189.
- 190.
- 191.
- 192.
- 193.
- 194.
- 195.
- 196.
- 197.
- 198.
- 199.
- 200.
- 201.
- 202.
- 203.
- 204.
- 205.
- 206.
- 207.
- 208.
- 209.
- 210.
- 211.
- 212.
- 213.
- 214.
- 215.
- 216.
- 217.
- 218.
- 219.
- 220.
- 221.
- 222.
- 223.
- 224.
- 225.
- 226.
- 227.
- 228.
- 229.
- 230.
- 231.
- 232.
- 233.
- 234.
- 235.
- 236.
- 237.
- 238.
- 239.
- 240.
- 241.
- 242.
- 243.
- 244.
- 245.
- 246.
- 247.
- 248.
- 249.
- 250.
- 251.
- 252.
- 253.
- 254.
- 255.
- 256.
- 257.
- 258.
- 259.
- 260.
- 261.
- 262.
- 263.
- 264.
- 265.
- 266.
- 267.
- 268.
- 269.
- 270.
- 271.
- 272.
- 273.
- 274.
- 275.
- 276.
- 277.
- 278.
- 279.
- 280.
- 281.
- 282.
- 283.
- 284.
- 285.
- 286.
- 287.
- 288.
- 289.
- 290.
- 291.
- 292.
- 293.
- 294.
- 295.
- 296.
- 297.
- 298.
- 299.
- 300.
- 301.
- 302.
- 303.
- 304.
- 305.
- 306.
- 307.
- 308.
- 309.
- 310.
- 311.
- 312.
- 313.
- 314.
- 315.
- 316.
- 317.
- 318.
- 319.
- 320.
- 321.
- 322.
- 323.
- 324.
- 325.
- 326.
- 327.
- 328.
- 329.
- 330.
- 331.
- 332.
- 333.
- 334.
- 335.
- 336.
- 337.
- 338.
- 339.
- 340.
- 341.
- 342.
- 343.
- 344.
- 345.
- 346.
- 347.
- 348.
- 349.
- 350.
- 351.
- 352.
- 353.
- 354.
- 355.
- 356.
- 357.
- 358.
- 359.
- 360.
- 361.
- 362.
- 363.
- 364.
- 365.
- 366.
- 367.
- 368.
- 369.
- 370.
- 371.
- 372.
- 373.
- 374.
- 375.
- 376.
- 377.
- 378.
- 379.
- 380.
- 381.
- 382.
- 383.
- 384.
- 385.
- 386.
- 387.
- 388.
- 389.
- 390.
- 391.
- 392.
- 393.
- 394.
- 395.
- 396.
- 397.
- 398.
- 399.
- 400.
- 401.
- 402.
- 403.
- 404.
- 405.
- 406.
- 407.
- 408.
- 409.
- 410.
- 411.
- 412.
- 413.
- 414.
- 415.
- 416.
- 417.
- 418.
- 419.
- 420.
- 421.
- 422.
- 423.
- 424.
- 425.
- 426.
- 427.
- 428.
- 429.
- 430.
- 431.
- 432.
- 433.
- 434.
- 435.
- 436.
- 437.
- 438.
- 439.
- 440.
- 441.
- 442.
- 443.
- 444.
- 445.
- 446.
- 447.
- 448.
- 449.
- 450.
- 451.
- 452.
- 453.
- 454.
- 455.
- 456.
- 457.
- 458.
- 459.
- 460.
- 461.
- 462.
- 463.
- 464.
- 465.
- 466.
- 467.
- 468.
- 469.
- 470.
- 471.
- 472.
- 473.
- 474.
- 475.
- 476.
- 477.
- 478.
- 479.
- 480.
- 481.
- 482.
- 483.
- 484.
- 485.
- 486.
- 487.
- 488.
- 489.
- 490.
- 491.
- 492.
- 493.
- 494.
- 495.
- 496.
- 497.
- 498.
- 499.
- 500.
- 501.
- 502.
- 503.
- 504.
- 505.
- 506.
- 507.
- 508.
- 509.
- 510.
- 511.
- 512.
- 513.
- 514.
- 515.
- 516.
- 517.
- 518.
- 519.
- 520.
- 521.
- 522.
- 523.
- 524.
- 525.
- 526.
- 527.
- 528.
- 529.
- 530.
- 531.
- 532.
- 533.
- 534.
- 535.
- 536.
- 537.
- 538.
- 539.
- 540.
- 541.
- 542.
- 543.
- 544.
- 545.
- 546.
- 547.
- 548.
- 549.
- 550.
- 551.
- 552.
- 553.
- 554.
- 555.
- 556.
- 557.
- 558.
- 559.
- 560.
- 561.
- 562.
- 563.
- 564.
- 565.
- 566.
- 567.
- 568.
- 569.
- 570.
- 571.
- 572.
- 573.
- 574.
- 575.
- 576.
- 577.
- 578.
- 579.
- 580.
- 581.
- 582.
- 583.
- 584.
- 585.
- 586.
- 587.
- 588.
- 589.
- 590.
- 591.
- 592.
- 593.
- 594.
- 595.
- 596.
- 597.
- 598.
- 599.
- 600.
- 601.
- 602.
- 603.
- 604.
- 605.
- 606.
- 607.
- 608.
- 609.
- 610.
- 611.
- 612.
- 613.
- 614.
- 615.
- 616.
- 617.
- 618.
- 619.
- 620.
- 621.
- 622.
- 623.
- 624.
- 625.
- 626.
- 627.
- 628.
- 629.
- 630.
- 631.
- 632.
- 633.
- 634.
- 635.
- 636.
- 637.
- 638.
- 639.
- 640.
- 641.
- 642.
- 643.
- 644.
- 645.
- 646.
- 647.
- 648.
- 649.
- 650.
- 651.
- 652.
- 653.
- 654.
- 655.
- 656.
- 657.
- 658.
- 659.
- 660.
- 661.
- 662.
- 663.
- 664.
- 665.
- 666.
- 667.
- 668.
- 669.
- 670.
- 671.
- 672.
- 673.
- 674.
- 675.
- 676.
- 677.
- 678.
- 679.
- 680.
- 681.
- 682.
- 683.
- 684.
- 685.
- 686.
- 687.
- 688.
- 689.
- 690.
- 691.
- 692.
- 693.
- 694.
- 695.
- 696.
- 697.
- 698.
- 699.
- 700.
- 701.
- 702.
- 703.
- 704.
- 705.
- 706.
- 707.
- 708.
- 709.
- 710.
- 711.
- 712.
- 713.
- 714.
- 715.
- 716.
- 717.
- 718.
- 719.
- 720.
- 721.
- 722.
- 723.
- 724.
- 725.
- 726.
- 727.
- 728.
- 729.
- 730.
- 731.
- 732.
- 733.
- 734.
- 735.
- 736.
- 737.
- 738.
- 739.
- 740.
- 741.
- 742.
- 743.
- 744.
- 745.
- 746.
- 747.
- 748.
- 749.
- 750.
- 751.
- 752.
- 753.
- 754.
- 755.
- 756.
- 757.
- 758.
- 759.
- 760.
- 761.
- 762.
- 763.
- 764.
- 765.
- 766.
- 767.
- 768.
- 769.
- 770.
- 771.
- 772.
- 773.
- 774.
- 775.
- 776.
- 777.
- 778.
- 779.
- 780.
- 781.
- 782.
- 783.
- 784.
- 785.
- 786.
- 787.
- 788.
- 789.
- 790.
- 791.
- 792.
- 793.
- 794.
- 795.
- 796.
- 797.
- 798.
- 799.
- 800.
- 801.
- 802.
- 803.
- 804.
- 805.
- 806.
- 807.
- 808.
- 809.
- 810.
- 811.
- 812.
- 813.
- 814.
- 815.
- 816.
- 817.
- 818.
- 819.
- 820.
- 821.
- 822.
- 823.
- 824.
- 825.
- 826.
- 827.
- 828.
- 829.
- 830.
- 831.
- 832.
- 833.
- 834.
- 835.
- 836.
- 837.
- 838.
- 839.
- 840.
- 841.
- 842.
- 843.
- 844.
- 845.
- 846.
- 847.
- 848.
- 849.
- 850.
- 851.
- 852.
- 853.
- 854.
- 855.
- 856.
- 857.
- 858.
- 859.
- 860.
- 861.
- 862.
- 863.
- 864.
- 865.
- 866.
- 867.
- 868.
- 869.
- 870.
- 871.
- 872.
- 873.
- 874.
- 875.
- 876.
- 877.
- 878.
- 879.
- 880.
- 881.
- 882.
- 883.
- 884.
- 885.
- 886.
- 887.
- 888.
- 889.
- 890.
- 891.
- 892.
- 893.
- 894.
- 895.
- 896.
- 897.
- 898.
- 899.
- 900.
- 901.
- 902.
- 903.
- 904.
- 905.
- 906.
- 907.
- 908.
- 909.
- 910.
- 911.
- 912.
- 913.
- 914.
- 915.
- 916.
- 917.
- 918.
- 919.
- 920.
- 921.
- 922.
- 923.
- 924.
- 925.
- 926.
- 927.
- 928.
- 929.
- 930.
- 931.
- 932.
- 933.
- 934.
- 935.
- 936.
- 937.
- 938.
- 939.
- 940.
- 941.
- 942.
- 943.
- 944.
- 945.
- 946.
- 947.
- 948.
- 949.
- 950.
- 951.
- 952.
- 953.
- 954.
- 955.
- 956.
- 957.
- 958.
- 959.
- 960.
- 961.
- 962.
- 963.
- 964.
- 965.
- 966.
- 967.
- 968.
- 969.
- 970.
- 971.
- 972.
- 973.
- 974.
- 975.
- 976.
- 977.
- 978.
- 979.
- 980.
- 981.
- 982.
- 983.
- 984.
- 985.
- 986.
- 987.
- 988.
- 989.
- 990.
- 991.
- 992.
- 993.
- 994.
- 995.
- 996.
- 997.
- 998.
- 999.
- 1000.

# ԱՌԱՄՆ ՈՒ ԵՒԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ Կ'ԱՆՏԵՍԵՆ

Դաս 3

«Եւ Տէր Ասպուած արլուքունց զայն երջանկութեան  
Դրախտին, որպէսպի ան մշակէ հողը,  
որմէ սպեղծուած էր»:



# Աղամն ու Եւան Աստուծոյ պատուիրանը կ'անտեսեն

## Չարք ուրկէ՞ է

Դրեշտակները անմարմին եւ բանական հոգիներ են, որոնք Աստուծոյ դիսպաններն են, Անոր Կողմէ դրկուած: Անոնք հաւատարմօրէն կը ծառայեն Աստուծոյ: Դրեշտակները սկիզբէն ստեղծուած են Աստուծոյ Կողմէ, երկինքի ստեղծնան ժամանակ: Անոր համար անոնք կը կոչուին երկնային ոյժեր կամ երկնային օրոքեր: Սակայն, իրեշտակներէն մէկը շատ կը հպարտանար իր ոյժով, եւ ինքն ալ կ'ուզէր Աստուած ըլլալ: Ան սկսաւ գրպարտել զԱստուած, ուրիշներն ալ իր կողմը սիրաշահելով: Յետոյ բոլորին հակառակեցաւ եւ սեւ ոգի մը՝ սատանայ դարձաւ: Դրեշտակապետին գիշաւորութեանք, բոլոր բարի ոգիները սկսան վիճաբանիլ անոր հետ, եւ անոր հետեւանքով սատանան ու իր հետեւորդները դուրս դրուեցան դրախտէն: Բայց ինկող իրեշտակները այդքանով չբաւարարուեցան, եւ միշտ կը փորձեն հակադրուիլ Աստուծոյ: Այսպիսով, Աստուծոյ ստեղծագործութեան մէջ յառաջ եկաւ չարը:

## Գայքակուրիմ

Եւ օր մըն ալ չար ոգին մտաւ օծին մէջ, որ կ'ապրէր Եղեմի պարտէզին մէջ: Օձը ըսաւ կոնջ. «Աստուած ինչո՞ւ ըսաւ, որ դրախտին մէջ գտնուող բոլոր ծառերու պտուղներէն չեւ կրնար ուտել»: Կինը օծին ըսաւ. «Դրախտին պտուղներէն կրնանք ուտել: Բայց կեղրոնց գտնուող ծառին պտուղին համար Աստուած ըսաւ. «Անկէ չուտեք եւ անոր չնօտենաք, որպէսզի չմեռնիք»»: Սակայն օձը կնոջ ըսաւ, որ չեն մեռնիր, այլ միայն աչքերնին կը բացուի, եւ իրենք ալ Աստուծոյ պէս չարն ու բարին կը ճանչնան:

## Աղամին եւ Եւային յանցանքը

Օծին խօսքերը շփորի մատնեցին Եւան: Ան նայեցաւ այդ ծառին եւ տեսաւ որ անոր պտուղը շատ գեղեցիկ է եւ ախորժայի՝ ուտելու համար: Եւ շուտով քաղեց ու կերաւ արգիլուած ծառին պտուղը եւ իր անուսինին ալ տուաւ ամկէ: Ան ալ կերաւ: Ծիշդ այդ պահուն անոնք անդրադան որ դրժած են Աստուծոյ տուած իրենց խոստումը ու շատ վախցան: Անոնք բնաւ չուզեցին որ Աստուած գիտնայ պատահածը եւ փորձեցին Աստուծնէ պահուցտիլ թուփերուն մէջ: Իսկ երբ անոնց աչքերը բացուեցան, տեսան որ մերկ են եւ շատ ամչցան: Եւ այն ատեն տերեւներով հագուստ շիմեցին ու անոնց մով ծածկուեցան:

## Կարելի՞ է Աստուծմէ պահուցտիլ

Եւ ահա անոնք Աստուծոյ ծայնը լսեցին, որ կ'ըսէր. «Այամ, ո՞ւր ես»: Աղամը պատասխանեց. «Քու ծայնդ լսեցի, պահուցտեցայ եւ ամչցայ, որովհետեւ մերկ էի»: «Ո՞վ ըսաւ քեզի թէ մերկ ես, - հարցուց Աստուած, - արդեօք կերա՞ր այն ծառին պտուղէն, որմէ պատուիրած էի չուտել»: Աղամը ինքզինք արդարացնելով, ցոյց տուաւ Եւան: Իսկ Եւան իր կարգին, եղածին համար մեղաղրեց օձը: Այսպիսով, ո՞չ Աղամը կ'ուզէր ընդունիլ իր մեղքը, ոչ ալ Եւան: Անոնք զջացին, բայց ներում չխնդրեցին:

## Աղամ ու Եւա արտաքսուեցան Եղեմի պարտէզէն


Աստուած շատ կը սիրէր Աղամն ու Եւան, բայց իրենց գործած մեղքը իրարու վրայ նետելու արարքը, զիրենք հասցուց դրախտի պարտէզէն արտաքսումին: Դրախտէն արտաքսուելով, Աղամն ու Եւան երկրաւոր կեանքի դժուարութիւններուն դատապարտուեցան: Աստուած չէր կրնար զիրենք դրախտին մէջ պահել: Աստուած օձն ալ պատժեց, որ այնուհետեւ իր փորձին վրայ պիտի սողար: Դրախտէն արտաքսուելն առաջ, Աստուած Աղամին ու Եւային կաշիէ հագուստներ տուաւ: Տառապանքով ու վիշտերով լեցուն դժուար կեանք մը կը սպասէր անոնց երկրի վրայ, ուրկէ ցաւն ու տանջանքը միշտ անպակաս պիտի ըլլային:

Այնուհետեւ, Աստուած իրեշտակին իրեղէն սուր մը տալով կեցուց դրախտի մուտքին, որպէսզի ոչ ոք կարենայ մօտենալ կենաց ծառին: Բայց Աստուած մարդոց խոստացաւ Փրկիչ մը դրկել, որպէսզի անոնց հնարաւորութիւն տայ սրբագրուելու, եւ որպէսզի յակիտնական կեանք պարգեւէ անոնց Աստուծոյ թագաւորութեան մէջ:

## Խօսինք կարդացուած պատմութիւններուն մասին

- Աղամն ու Եւան կրնայի՞ն չանտեսել Աստուծոյ պատուերը:
- Անհնազանդութիւնը ի՞նչ հագցուց իրենց:
- Դուք բնաւ հակառակա՞ծ է ծեր ծնողներուն: Ի՞նչ զացումներ ունեցան անոնք այդ պահերուն, եւ ինչո՞ւ:
- Ի՞նչ եղած են ծեր անհնազանդութեան արդիւնքները:
- Ի՞նչ կ'ընէք դուք, որպէսզի նեղութիւն չպատճառէք ծեր ծնողներուն:
- Եկեղեցին ինչո՞ւ համար հնազանդութիւնը պահեցողութենէն ու աղօթքէն աւելի կարեւոր կը համարէ:

## Խօսինք ազնուութեան մասին



- ա) Ի՞նչ նկարագրուած կը տեսնես այս նկարներուն մեջ:
- բ) Մանուկներէն ո՞ր մէկը ազնիւ է եւ ո՞ր մէկը՝ ո՞չ:
- գ) Մանուկները ինչո՞ւ համար իրարմէ տարբեր կ'ըլլան:


## Տեղ մեզի նոր կեանք կը պարգետ

### Մեղաւոր կեանք

Մարդկութիւնը երբ առաջին անգամ չինազանդեցաւ Աստուծոյ, ամբողջ աշխարհը փոփոխութեան ենթարկուեցաւ: Մեղքը մտաւ աշխարհին մէջ: Մարդիկ ստիպուեցան աշխատիլ, որպէսզի իրենց քրտինքով վաստակին իրենց հացը՝ ամեն կարեւոր ուտելիքը: Կայենք՝ Արամի ու Եւայի մեծ զաւակը, նախանձեցաւ իր եղբօր՝ Արելին ու սպաննեց զայն: Աստուծոյ ծնշումով ու խղճի խայրի հետեւանքով, Կայեն հեռացաւ իր ծնողներեն և միշտ օտարութեան մէջ ապրեցաւ: Մարդիկ դադրեցան Աստուծոյ մտիկ ընելեն, ու մեղքի գերի դարձան: Անոնք սկսան իրարու կեանքը բունաւորել եւ ապրիլ մահուան դատապարտուած կեանք մը: Բայց Աստուած վերջնականապէս լքա՞ծ էր զիրենք:

### Նոր Արամը

Մարդուն կատարած սխալները ոչ միայն պէտք է ներուեին, այլ պէտք է հիմնովին բարեփոխուէր անոր կեանքը, զայն ազատելով



մեղքի, մահուան ու սատանային լուծեն: Եւ ահա, բազմաթիւ դարեր յետոյ, իր ստեղծած մարդիկը բնաւ չմոռցած ու չլքած Արարիչը, անոնց դրկեց Փրկիչը, որպէսզի ան իր կամքով իր վրայ առնէ աշխարհի մեղքը, մարդոց դիմաց բանայ փրկութեան ու յաւիտենական

կեանքի ճամբան: Մեր Տէր՝ Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ պարզ մարդու մը պէս: ճշմարտութիւնը չգիտցող ու այդ մասին լըսել անգամ չուզող մարդիկ որոշեցին սպաննել զԱյն: Անոնք Քրիստոսը խաչեցին խաչին վրայ, ուր ան մեռաւ չարչարալից մահով: Իր թաղումն երեք օր յետոյ Յիսուս յարութիւն առաւ:

Մեր Տէրը Յիսուս՝ Նոր Ադամը, որ Աստուծոյ մեզի տուած խոստումները կատարեց, յաղթեց մեղքին ու մահուան, ու նոր կեանք պարզեց մեզի: Ան ցոյց տուաւ որ սէրը, ինազանդութիւնը եւ բարութիւնը միշտ բարձր են ատելութենէն եւ մահէն: Ան նոր ճամբայ բացաւ մարդոց դիմաց դէպի յաւիտենական կեանք՝ Աստուծոյ հետ ըլլալու համար:

**Կը խոնարհինք քու Խաչիդ առջեւ, Տէ՛ր, ու քու սուրբ յարութիւնդ կը փառաբանենք**

### Մաղմու 11,6

Երանեսզ է այր որ ոչ գնաց ի խորհուրդն ամպարշրաց,  
ի ճանապարհի մեղատրաց նաև ոչ եկաց,  
եւ ի յաքոռու ժանքից ոչ նսղաւ:

... Քանզի ճանաչէ Տէ՛ր պՃանապարհ արդարոց,  
ճանապարհք ամպարշրաց կորիցն:



## Սուրբ Հեղինէն Աստուծոյ Փրկարար Եւ զօրաւոր խաչը գտաւ Յիսուս Քրիստոսի մահէն ու յարութենէն քանի մը դար յետոյ

Կոստանդիանոս կայսրին մայրը՝ Հեղինէ թագուհին, որ բարեպաշտ քրիստոնեայ էր, միշտ կ'օգներ աղքատներուն, կարիքաւորներուն հագուստ կու տար, ու իր օժանդակութիւնը կը բերէր Եկեղեցիներու վերաշինութեան գործին: Երբ եօթանասուն տարեկան էր ան, որոշեց այցելել այն սրբավայրը, որոնք Յիսուսի երկրաւոր

կեանքին հետ կապ ունեցած

էին. ուստի ճամբայ եւ

լաւ դէպի Երուսաղէմ:

Ան գնաց Բեթանիա,

ուրկէ Փրկիչը Երկինք

համբարձաւ, գնաց նա-

նեւ Գողգոթա: Թագու-

հին շատ կը փափաքէր

գիտնալ, թէ ո՞ւր է այն

խաչը, որուն վրայ խա-

չած էին գթրիստոս: Ան

գտաւ ծերունի հրեայ

մարդ մը Յուդա անու-

նով: Ան պատմեց իրեն,

որ խաչը թաղուած է

այն տեղը՝ ուր հեթանոսական տաճար մը շինուած է:

Հեղինէ թագուհին իր հետ առա գետնափորները ու

իրանայեց քանդել հեթանոսական մեհեանը: Երու-

սաղէմի Մակար պատրիարքի աղօթքով անոնք սկը-

սան աշխատանքի եւ գետնին տակէն հանեցին ոչ թէ մէկ, այլ երեք խաչեր: Գտան նաեւ այն գամերը, որոնցմով Յիսուսը գամած էին խաչին, ու այն տախտակը՝ որուն վրայ գրուած էր. «Յիսուս Նազովոեցի,

հրեաներու թագաւոր»: Մակայն անոնք չկրցան որոշել թէ գտնուած խաչերէն ո՞ր մէկն է Յիսուսի խաչը:

Գիտնալու համար, անոնք

խաչափայտերուն վրայ

դրին պատանիի մը

դիակը, որ Յիսուսի խա-

չին հպելով ողջնցաւ:

Խաչին տեղը ցոյց տը-

տող ծերունին եւս հաւա-

տաց, եւ քրիստոնեայ

մկրտուելով ստացաւ

Կիրեղ անունը:

Յետագային ան Երու-

սաղէմի պատրիարք

դարձաւ: Հեղինէ թա-

գուհին իր որդիէն

խնդրեց որ փառաւոր

տաճար մը շինէ ծիշդ այնտեղ, ուրկէ գտնուած էր

Տիրոջ խաչը: Սուրբ Երկրին մէջ շատ տաճարներ

կան, որոնք իիմնուած են Հեղինէ թագուհին եւ իր

որդիին՝ Կոստանդիանոս կայսրին կողմէ:



## Ընտանեկան միջավայրին մէջ

Աւետարանական դրուագը մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչելութեան ու մահուան մասին, թերեւս այնքան ալ հասկնալի չ'ըլլար մանուկներուն: Անոնք տակաւին շատ բան չեն գիտեր մահուան մասին եւ յաճախ չեն գիտեր թէ ի՞նչ է մահը: Նոյն ատեն, մինչեւ իսկ եօթ տարեկան մանուկ մը կրնայ սուսոց իրաւէն զանազանել: Ծնողները պէտք է ջանան, որպէսզի մանուկները ընկալեն այդ բոլորը իրեն իրողութիւն եւ բացատրեն մանուկներուն ինչ որ պատահած է՝ Սուրբ Պատմութեան մեծ նշանակութիւն ունեցող բոլոր դէպքերը:

Ի՞նչ դեր ունի Սուրբ Խաչը մեր կեանքին մէջ: Նախ եւ առաջ Խաչը մեզի կը յիշենէ Աստուծոյ Որդին, որ չարչարանքներով մահացաւ Խաչին վրայ: Բայց ամոր կեանքը մահեն աւելի զօրաւոր էր: Տէրը յարութիւն առաւ մեռելներէն եւ այսպիսով անբողջ մարդկութեան համար կարելի դադուց ժառանգորդ ըլլալ յալիտենական կեանքին:



Եւ մենք ամէն տարի կը յիշենք Աստուծոյ փրկարար ու կեանք պարզեւող Խաչը: Յայ ժողովուրդը ու Յայ Առաքելական Եկեղեցին յատուկ պաշտամունք ու յարգանք ումին Խաչին նկատմամբ, որուն արտայայտութիւնն են մեր հոյակերտ Եկեղեցիները եւ Խաչքարերը: Ս. Խաչը մահուան դէն յաղթանակի ու նոր կեանքի խորհրդանիշն է:

Խաչն կենարար որ եղեւ մեզ փրկութիւն. սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:

Որ ի Հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկրի, եւ գաւազան զօրութեան հաւատացելոց. սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:

Որ լուսափայլ ծագմամբ հրաշափառապէս մեզ ցուցաւ ի յօդնութիւն ընդդէմ թշնամւոյն. սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:

Յայ Առաքելական Եկեղեցին Խաչը փառաբանող չորս Տէրութիւնի տօներ ունի, որոնցմէ մէկը՝ Խաչվերացը, Տաղաւար՝ մեծ տօներէն է:

Սիա Խաչվերացի շարական մը

Սուրբ Խաչն օգնական հաւատացելոց, կանգնեցաւ ի յերկրի յաղթող թշնամւոյն. եկայք ժողովուրդք երկրապահեսցուք:


Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի քո Քրիստոս գաւազան զօրութեան ի յերկրի երեւեալ. եկայք ժողովուրդք երկրապահեսցուք:

Զոր Հրէիցն ծածկեալ զանթաքչելի զգանձն փափաքմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ. եկայք ժողովուրդք երկրապահեսցուք:

Սա է զէն յաղթութեան հաւատացելոց. ախոյեան եւ կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն. եկայք ժողովուրդք երկրապահեսցուք:

## ԱԾԽԱՐՁԻ ԶՐՅԵՂԵՂԸ ԵՒ ՆՈՅԻՆ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ

«Եւ Ասպուած լսաւ նոյին.  
“Դու եկուր պապանէն”:  
Եւ օրինեց Ասպուած նոյը  
եւ անոր որդիները»:



# Աշխարհի Զրիեղեղը Եւ Նոյին Փրկութիւնը

## Աշխարհը զրիեղեղն առաջ

Դրախտեն արտաքսուած Արամն ու Եւան տիսուր էին: Նժուար էր իրենց կեանքը երկրի վրայ, բայց աւելի դժուար էր Աստուծոյ կողմէ լքուած ըլլալը, կեանքի աղրիւրեն գրկուիլը: Անոնք իրենց զաւակներուն կը պատմին դրախտի պարտէզին ու Աստուծոյ սիրոյն մասին: Ու երկրի վրայ երբեք չէր պակսեր Աստուծոյ հանդէա սէրն ու պաշտամունքը:

Սակայն, երկրի վրայ հետզհետու անօրէնութիւնները սկսան շատնալ: Սկսաւ պակսիլ բարեպաշտ մարդոց թիւը Եւ շատ քիչ անգամ մարդիկ կը յիշէին զԱստուծոյ: Անոնք անձնատուր եղած էին աշխարհի զեղսի ուրախութիւններուն, որպէսզի չիշեն մահուան մօտ ըլլալը: Մարդոց սրտերուն մէջ այլևս սէր չէր մնացած Աստուծոյ ու իրարու նկատմանը: Անոնք դարձած էին խորածանմկ, կենծաւոր, գոյ, ուրիշները վիրաւորող եւ երեմն ալ զիրար կը սպաննին: Աստուծոյ կը տեսնէր, թէ ի՞նչ կը պատահի երկրի վրայ Եւ շատ կը տիսրէր այդ պատճառով:

## Միայն Նոյը կը սիրէր զԱստուծոյ

Երկրի վրայ միայն մէկ հատ արդար մարդ մը կար, որ կը սիրէր զԱստուծոյ ու միշտ կը յիշէր զԱյն: Այդ մարդուն անունը Նոյ էր: Ան իր խօսքով ու գործով երբեք չէր նմաներ իր շրջապատին մէջ գտնուող մարդոց: Անոնք միշտ կ'ուզէին վիրաւորել իրենց նմանները, սակայն Նոյը այդպէս չէր: Ան բարի էր ու հոգածու, ուստի Աստուծոյ սիրեց զայն: Ամէն գործ առաջ, Նոյը Աստուծոյ օրինութիւնը կը խնդրէր: Աստուծոյ երկար կեանք պարգևեց Նոյին, եւ ան 500 տարեկան եղաւ:

## Աստուծոյ կը զգուշացն Նոյը պատահելիք զրիեղեղն

Անօրէնութիւններուն բազմանալը տեսնելով, Աստուծոյ զղջաց երկրի վրայ մարդ ստեղծելուն: Եւ ան Նոյին ըսաւ. «Մարդկութեան վախճանը հասած է, որովհետեւ երկիրը լեցուած է անոնց անիրաւութիւններով: Ես զանոնք եւ երկիրը պիտի բնացնջեմ»: Բայց Աստուծոյ խոստացաւ Նոյը ու իր ընտանիքը փրկել, տեսնելով անոր արդար ըլլալը ու մաքուր սիրու ունենալը:

Աստուծոյ ըսաւ Նոյին թէ ի՞նչ ծեւով պիտի փրկէ զինք գալիք ջրիեղեղէն, որ պիտի լեցնէր անբողջ երկիրը, մաքրելով ու իր հետ տանելով բոլոր աղտոտութիւնները: Եւ այն ատեն, Աստուծոյ իրամանով, Նոյը առանց ուշանալու սկսաւ մեծ նաւ մը շինել՝ Նոյեան Տապանը:

## Նոյեան Տապանը

Աստուծոյ Նոյին պատուիրեց տապանը շինել քառակուսի փայտով՝ 135 մետր երկարութեամբ, 22.5 մետր լայնով եւ 13.5 մետր բարձրութեամբ, սովորական

ֆութպոլի դաշտ մը աւելի լայն եւ այսօրուան չորս յարկանի շէնք մը աւելի բարձր (ասոր համար եկեղեցին յաճախ կը կոչուի Փրկութեան Տապան: Յամեմատեցէք տապանին չափերը եկեղեցւոյ չափերուն հետ): Եւ Աստուծոյ մանրանասնօրէն բացատրեց Նոյին թէ ի՞նչ ախտի ընէ:

«Տապանին դուռը կողմէն կ'ընես, ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ բող ունենայ տապանը»: Յետոյ Աստուծոյ պատուիրեց որ տապանին մէջ բաժանումներ ընէ՝ մարդոց ապրելու տեղը զատ, եւ անասուններուն տեղը զատ, իբր փարախ: Այս բոլորեն զատ՝ Աստուծոյ պատուիրեց Նոյին որ տապան բարձրացնէ իր հետ ամէն տեսակ կենդանիներէն զոյգ մը, որպէսզի անոնց տեսակը շարունակուի եւ ջրիեղեղէն յետոյ անոնց ողջ մնան, իբրեւ Աստուծոյ կողմէ ստեղծուած էակներ:

## Տապանին շինութիւնը

Նոյը եւ իր ընտանիքը Աստուծոյ խօսքը մտիկ ընելով, սկսան նաւը շինել: Անոնք նախ բարձր ծառեր կտորեցին, յետոյ անոնցնով զանազան երկարութիւն ունեցող փայտեր պատրաստեցին ու այդ կտորները իրարու գամեցին: Կարճ ժամանակ մը ետք, արդէն սկսաւ կազմովիլ տապանին ուրուագիծը: Նոյին դրացիները զարմանքով կը դիտէին հակա նաւը: Մինչ այդ, Նոյը կը զգուշացնէր զանոնք երկրի վրայ պատահելիք ջրիեղեղէն: Բայց ոչ ոք կը հաւատար իր ըսածին, եւ շատերը կը ծաղրէին զինք: Խսկ Նոյը կը շարունակէր իր աշխատանքը առանց ծեռնածալ մնալու:

## Տապանը արդէն շինուած է

Տէր Աստուծոյ Նոյին ըսաւ. «Դում ու ջու ամբողջ ընտանիքը տապան մտէք, որովհետեւ մարդկային ցեղին մէջ միայն քեզ արդար գտայ ինձի հանդէա: Բոլոր անայիծը ու մաքուր կենդանիներէն եօթ-եօթ՝ արու եւ էգ, քեզի հետ կ'առնես տապանին մէջ»:

Տէրը Նոյին պատուիրեց նաեւ թռչուններ առնել իր հետ, ինչպէս նաեւ երկարու եւ ըսաւ, որ եօթը օր յետոյ, քառասուն օր ու քառասուն զիշէր անձրեւ պիտի գայ երկինքէն:

## Զրիեղեղը կը սկսի

Զրիեղեղի ատեն Նոյին հետ տապան մտան նաեւ իր կինը, որդիները, որդիներուն կիները: Գետնի տակ գտնուող բոլոր աղբիւրները ժայթքեցան, երկնքի ջըրվէժները բացուեցան եւ երկրի վրայ անձրեւ եկաւ քառասուն օր ու քառասուն զիշէր: Եւ ջուրը կրկնապատկուեցաւ, ու ջուրով ծածկուեցան նոյնիսկ բարձր լեռները: Կենդանական ամբողջ աշխարհը բնացինց եղաւ, նոյնիսկ թռչունները, որովհետեւ տեղ չկար ուր

կարենային թարիլ ու հանգչիլ; Եւ որովհետեւ տակաւին անձրեւը կը շարունակուէր, տապանը շատ կը տատանէր, իսկ երբ ջուրը շատ բարձրացաւ, ան ալ գետնէն բարձրացաւ ու սկսաւ ծփալ ջուրերուն վրայ:

### **Տապանը կամ առաջ Արարատ լերան վրայ**

Եւ այդպէս, քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւը չղադրեցաւ, ու ինճա ամիս տեւեց որ ջուրերը երկրի վրայ սկսին նուազիլ: Այդ ժամանակամիջոցին Նոյը եւ իր ընտանիքը ամէն օր աշխատանքի մէջ էին: Անոնք կենդանիները կը կերակրէին, ու տապանին մէջ կարգ կանոնին կը հսկէին:

Ապա Աստուած հով փչեց երկրի վրայ, որմէ ետք գետնին տակ գտնուող աղբիւրները փակուեցան ու անձրեւը դադրեցաւ: Եօթներորդ ամսուան աւարտին Նոյը ցնցուն մը զգաց եւ ճռճռոց մը լսեց, եւ տեսաւ որ տապանը կեցած է հսկայ լերան մը զագարին:

### **Բայց դեռ դուրս ելելու առենք չէր**

Նոյը եւ իր ընտանիքը երեք ամիս ալ սպասեցին, որ պէսզի գետինը չորնար: Եւ այն ատեն Նոյը ազատ արձակեց ագռաւը: Այս թշունը գնաց ու ճախրեց երկրներին մէջ, չոր տեղ մը փնտռեց ու զօտաւ, տապան վերադարձաւ: Անկէ յետոյ Նոյը աղաւնին դրկեց, սակայն ան ալ վերադարձաւ: Մէկ շաբաթ սպասելէ ետք միևնակ աղաւնին դրկեց, որ վերադարձաւ՝ ծիրենիի թարմ ծիւլ մը կոտուցին: Մէկ շաբաթ ետք, Նոյը աղաւնի մը եւս դրկեց, սակայն ան այլեւս չվերադարձաւ: Եւ Նոյը հասկրցաւ որ ան ցանաք տեղ գտած է իջնելու համար:

### **Երկրին վերակեմոյանցումը**

Նոյը ու իր որդիները բացին նաւուն տանիքը ու նա-

յեցան իրենց շուրջը: Զուրը քաշուած էր, նոր գետեր ու լիճեր ստեղծելով: Ամենուրեք կամաչապատ խոտ փլուած էր, ծառերը ծաղկած էին, օդը յագեցած էր բացուող ծաղիկներուն զգիսիչ բոյրով: Բայց հողը տակաւին փափուկ ու խոնաւ էր: Այն ատեն Աստուած ըսաւ Նոյին: «Դուրս եկէք տապանեն դուն ու քու կինդ, որդիներդ ու որդիներուդ կիմերը»: Աստուած Նոյին պատուիրեց նաեւ տապանեն դուրս բերել բոլոր կենդանիները՝ թռչուններէն սկսեալ մինչեւ անասունները: «Եւ դուրս բեր այն բոլոր կենդանիները, որոնք քեզի հետ են», ըսաւ Աստուած:


### **Նոյը կը փառաբանէ զԱստուած**

Նոյին առաջին գործը եղաւ զոհասեղան պատրաստել, եւ իր փրկութեան արիթով զոհ մատուցանել Աստուածոյ: Աստուած յօժարութեամբ ընդունեց այդ եւ ըսաւ: «Սարդոց չար գործերուն համար այլեւս երկիրը պիտի չանիծեմ, որովհետեւ մարդոց միտքը նանուկ տարիքն էաւի չարը կը թերզուի»: Եւ այս ըսելով, օրինեց Նոյը եւ անոր զաւակներուն ու սերունդներուն խոստացաւ, որ այլեւս ոչ մէկ եակ պիտի չմեռնի ջրհեղեղի պատիժով եւ երկիրը փճացնող ջրհեղեղ պիտի չըլլայ: Աստուած ըսաւ: «Երբ երկրի վրայ ամաեր կուտակեն, ծիածանս թող երեւնայ ամպերուն մէջ: Այն ատեն կը յիշեն ուխսու, զոր հաստատած եմ ծեր ու իմ միջեն, ինչպէս նաեւ շնչաւոր բոլոր եակներուն միջեւ»: Եւ Աստուածոյ ծիածանը դարձաւ այն ուխտին նշանը՝ որ հաստատուեցաւ իր ու երկրի վրայ գտնուող բոլոր եակներուն միջեւ: Եւ ամէն անգամ երբ նարդիկ երկրներին մէջ ծիածան կը տեսնեն, կը յիշեն ջրհեղեղէն հրաշքով փրկութիւնը մարդուն: Եւ կը յիշեն, որ Աստուած թէն պատօնց զիրենք, սակայն նաեւ խոստացաւ անգամ մըն ալ ջրհեղեղով չկործանել երկիրը:

## **ԾԻԱԾԱՆ – Նշան**

ի՞նչպէս ընենք որ Աստուած լսէ թէ մենք կարեւորութիւն կու տանք իր ըսածներուն:

1. Ներկեցէք այն բոլոր նկարները, որոնց մէջ կը տեսնէք ծեր առօրեայ աշխատանքները



2. Ներկեցէք այն բոլոր նկարները, որոնց մէջ կը պատկերացուին այս շաբաթ մէր ընելիքները

## ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՅԻ (1346-1409)

Նայ առաքելական Եկեղեցւոյ սուրբ հայրերէն ու մեծ վարդապետներէն է, որուն տօնը կը կատարենք: Ժամանակակիցները ու հետագայ բոլոր հեղինակները Գրիգոր Տաթեւացին գովարանած են «Եռամեծ վարդապետ», «Երկրորդ Լուսաւորիչ հայոց եւ աստուածաբան», «Եօթնալոյս վարդապետ», «Դաւատքի խարիսխ ու Եկեղեցւոյ հիմ, տիեզերալոյս վարդապետ» ու այլ պատուանուններով:

Ս. Գրիգոր Տաթեւացին ծնած է Սիւնեաց աշխարհի Վայոց Ձոր գաւառին մէջ: Բարեպաշտ ծնողները, որոնք կորսնցուցած էին իրենց դեռահաս բոլոր մանուկները՝ աղօթքով միշտ զաւակ կը խնդրէին Տիրոջնէ, դիմելով Ս. Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութեան: Եւ երբ նանուկը ծնաւ, մկրտութեան պահուն անոր անունը դրին Գրիգորիոս: Եօթ տարեկանին Գրիգորը ուսման ընծայեցին, եւ ան այնքան շուտով հմտացաւ Սուրբ Գիրքին, որ այլեւս պատասխան կու տար վարդապետներու հարցումներուն: Ապա իր ուսումը շարունակեց Տաթեւի վանքին մէջ, աշակերտելով սուրբ վարդապետ Յովի համնէս Որոտնեցիին:

1371 թուականին Գրիգորը իր ուսուցին հետ միասին ուխտի գնաց Երուսաղէմ եւ հոն ձեռնադրուեցաւ կուսակրօն քահանայ:

Վերադարձի ճամբուն վրայ անոնք այցելած են Ս. Գրիգոր Լուսաւորչի գերեզմանը, ուր Որոտնեցին վարդապետական աստիճան տուած է իր աշակերտին: Տաթեւացին Ապրակունիսի մէջ Ծայրագոյն վարդապետութեան աստիճան ստացած է Որոտնեցին: 1388-ին, իր ուսուցիչին մահէն յետոյ, անոր իսկ օրինութեամբ ու բոլորին հաւանութեամբ, Գրիգոր կը դառնայ Տաթեւի Ապրակունեաց վանքի վանահայրը: Այս վանքին մէջ երկու տարի մնալէ ետք, 1390-ին, Գրիգոր Տաթեւացին


իր աշակերտներուն հետ կը տեղափոխուի Տաթեւի վանքը, ուր մինչեւ իր վախճանը կը շարունակէ իր ուսուցողական ու գիտական գործունեութիւնը: Ան դասաւանդած է նաև Մեծովի վանքի դպրոցին, Սաղմոսավանքին մէջ, եւ միաժամանակ զբաղած ազգային Եկեղեցական հարցերով: Տաթեւ հաստատուելով, Տաթեւացին իր շուրջ համախմբած է Սիւնիքէն եւ Դայատանի գանազան շրջաններէն ուսանելու եկած աշակերտներ: Անոր ուսուցչութեան եւ ուսուցչապետութեան օրերուն, Տաթեւի դպրոցը, որ համալսարանի վերածուած էր, հասած է իր ծաղկումի գագաթնակէտին, դառնալով գիտութեան, մշակոյթի, արուեստի ու հոգեւոր կեանքի համահայկական կեդրոն, Դայ Առաքելական Եկեղեցւոյ ուղղափառ դաւանութեան եւ աւանդութեան պաշտպանութեան ամրոց: Գրիգոր Տաթեւացին



դաստիարակած է աւելի քան 300 աշակերտներ, որոնցմէ 60-ը եղած են սարկաւագներ, քահանաներ, հոչակաւոր վարդապետներ: Պատրաստած է աստուածաբաններ, մատենագիրներ, մանկավարժներ, ինստատասէրներ, նկարիչներ, երաժիշտներ, քանաստեղծներ, որոնք կարեւոր դեր ունեցած են հայ հոգեւոր-Եկեղեցական, գիտական, մշակութային եւ հասարակական կենացին մէջ: 15-16-րդ դարերուն Հայաստանի մէջ եւ Հայաստանէն դուրս 40 նշանաւոր վաճեր եւ անոնց կողքին դպրոցներ՝ ղեկավարուած են Գրիգոր Տաթևացիի աշակերտներուն կողմէ:

Միշտ աղօթքով, Տիրոջ հետ ըլլալով, Տաթևացին արեւու պէս կը լուսաւորէր Հայ Եկեղեցին: Անոր քով կու գային յոյն եւ հռոմէացի ճարտասաններ, ունկնդրելու իր խօսքը, որ կատարեալ ինաստութեամբ ու գիտութեամբ կը փայլի: Արդարուեն զինք կը կոչէին երկրորդ Յովհաննէս Ուսկեբերան եւ Գրիգոր Աստուածաբան: Անհաւատներւն ոչ մէկը կը յանդնէր վնաս հասցնել անոր, որով հետեւ յստակօրէն կը տեսնէին այն հրաշքները, զորս Աստուած կը կատարէր իր հաւատարիմ ծառային միջոցաւ: Զեօքը հիւանդներուն զլխուն դնելով, Աւետա-

րան կարդալով ու Յիսուսի անունին օգուտեամբ Ս. Գրիգոր անմիջապէս կը փարատէր ցաւերը եւ կը հալածէր դեւերը: Որովհետեւ ան կենդանի նահատակ մըն էր՝ առաքինի, սրբակեաց եւ խիստ պահեցող, միշտ կենդանիի մազէ հիւսուած զգեստ կը հագնէր, պարանէ շինուած գօտի մը կապելով մէջրին:



Տաթևացին հոչակ ստացած է ոչ միայն իր սրբակրօն վարքով, այլեւ իր մատենագրական հարուստ ժառանգութեամբ: Գրած է մեկնութիւններ, քարոզներ, դաւանական եւ փիլիսոփայական գրութիւններ, որոնցմէ նշանաւոր են «Գիրք Հարցմանց»ը, «Ուսկեփորիկ»ը, «Գիրք Քարոզութեան»ը՝ Երկու՝ «Չմերամ» եւ «Ամարան» հատորներով, եւ այլն: Պահպանուած են նաև իր նըկարազարդած Երկու Աւետարանները:

Վախճանելէն առաջ, մահուան մօտալուտ ըլլալը զգալով, պատարագ կը մատուցանէ, կ'օրինէ իր աշակերտները եւ Աստուծոյ գոհութիւն յայտնելով, խաղաղութեամբ կ'աւանդէ իր հոգին:

**Հայ Եկեղեցին Ս. Գրիգոր Տաթևացիի յիշատակը կը տօնէ Մեծ Պահքի չորրորդ Կիրակին կանխող Ծարաք օրը:**

## Ընտանեկան միջավայրին մէջ

Մեր Եկեղեցին ամէս օր կը յիշատակէ զԱստուած փառաբանած սուրբերուն անունները: Եկեղեցին իմչո՞ւ համար սուրբերը կարեւոր կը նկատէ մէզի համար, եւ հարկ կը համարէ յիշել զանոնք: Իրենց ամբողջ կեանքին ընթացքին այս մարդիկը գտած են միշտ խոնարի ըլլալ Աստուծոյ առցեւ: Անոնց կեանքի օրինակը կ'օգնէ մէզի, որ մեր հոգի-ներուն մէջ սէր արթնայ Աստուծոյ նկատմամբ, որպէսզի Անոր սուրբ կամքը կատարենք:

Ի՞նչ կը կարծէք, սուրբերո՞ւն աւելի դիւրին էր Աստուծոյ կամքը կատարել թէ՝ մեզի: Իր ամբողջ կեանքին ընթացքին Գրիգոր Տաթևացին յաճախ կ'ունենար այն դժուարութիւնները, ինչ որ մենք կ'ունենանք այսօր: Կարդացէք անոր կեանքը եւ փորձեցէք պատասխանել հետեւեալ հարցումներուն.



Սուրբ Գրիգոր Տաթևացի

1. Ո՞վ է Գրիգոր Տաթևացին:
2. Ո՞ւր ծնած է Գրիգոր Տաթևացին:
3. Ի՞նչ աշխատանք կատարած է Տաթևացին Հայ Եկեղեցւոյ դաւանանքը անաղարտ պահպանելու համար:
4. Ո՞վ է մեծ Տաթևացիին ուսուցիչը:

## ԱՍՏՈՒՅԾ ՈՒԽՏ ԿԸ ԿՆՔԵ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ

«Գնա՛ այն երկիրը զոր ցոյց պիտի լրամ քեզի: Պիտի օրհնեմ  
քեզ, ալիսի փառարանեմ քու անունդ: Եւ քեզմով պիտի  
օրհնուին աշխարհի բոլոր ժողովուրդները»:



## Աստուած ուխտ կը կնքէ Աքրահամի հետ

Այս պատմութիւնները կարդացած ժամանակ, դէայի աւետեաց երկիր Աքրամի կատարած ճամբորդութեան քարտեզին նայեցէք, որ յաջորդ էջին վրայ է: Բարձր դասարանի աշակերտներուն կարելի է կարդալ Ծննդոց Գիրքի հետեւեալ գլուխները՝ 12.1-10, 13.1-2, 5-18:

### Աստուած կը խօսի Աքրամի հետ

Զրիեղեղէն շատ տարիներ ետք, Ուր քաղաքին մէջ կ'ապրէր բարեպաշտ ու աստուածավախ մարդ մը, որ Աքրամ կը կոչուէր: Ան շատ հարուստ էր՝ ոչխարի մեջ հօտեր ուներ, կովեր ու ուղտեր ուներ, իսկ շտեմարանները լեցուն էին ոսկիով ու արծաթով: Եւ Աստուած Աքրամին ըսաւ. «Ճեռացիր քու երկրեղ, ցեղեղ ու հօրդ տունեն եւ գնա այն երկիրը, զոր ես ցոյց պիտի տամ քեզի: Սեծ ազօհ մը նախահայրը պիտի դարձնեմ քեզ ու օրինեն եւ փառարանեմ քու անունը, եւ դրուն օրինուած պիտի ըլլաս»: Աքրամը արդէն 75 տարեկան էր: Ան Աստուծոյ կամքը կատարեց եւ իր կնոջ Սարայի ու իր ազգական Ղովտին հետ ճամբայ ելաւ դէայի այդ երկիրը:

### Աքրամը Աստուծոյ կամքը կը կատարէ

Աքրամը իր տան անդամներուն եւ անասուններուն հետ օրերով ու ամիսներով ճամբորդեց: Անոնք քանանցիններուն երկիրը հասան ու այնտեղ պահ մը կանգ առին: Այնտեղէն Աքրամը անցաւ Սիլքեն (բարձր կաղ-ջի) անունով տեղը: Ասիկա տեղ մըն էր ուր առատ խոտ կար, ինչպէս նաև կային աղբիւրներ: Տերը Աքրամին ըսաւ. «Քու սերումդներուդ պիտի տամ այս երկիրը»: Աքրամը Տիրոջը համար զոհասեղան շինեց այն վայուն վրայ, որ հեռու չէր Բեթէլէն եւ հոն Աստուծոյ աղօթեց: Իսկ Բեթէլի մէջ վրան լարեց:

### Աքրամը իր ճամբան կը շարումակէ

Աքրամը շարունակեց իր ճամբան եւ դէայի հարաւ գնաց: Երկրի վրայ սով եղաւ, ու անոնք ստիպւեցան Եգիպտոս երթալ: Փառաւոնին իշխանութեան տակ Աքրամն ու Սարան մեծ դժուարութիւններ կրեցին, եւ օտարութեան մէջ մնալով հասկցան որ այդքան երկար ճամբայ եկած էին առանց Աստուծոյ օրինութիւնը առնելու: Եւ անոնք որոշեցին վերադառնալ Քանանի երկ-

րին հարաւային կողմը, ուր Աստուած իրենց ըսած էր երթալ:

### Աքրամ իր բաժինը կը ստանայ

Աքրամի ազգական Ղովտն ալ ոչխարներու, կովերու եւ ուղտերու մեջ հօտ ուներ: Ղովտինները ամէն ճիգ կը բափէին որ լաւագոյն խոտը կերցնեն անասուններուն: Անոնք միշտ կը վիճաբանէին իրարու հետ արօտավայրերու ընտրութեան հարցով:

Այդ պատճառով, Եգիպտոսէն վերադառնալէ ետք, Աքրամը Ղովտին ըսաւ, որ ան իրեն համար բնակութեան նոր տեղ մը ընտրէ եւ այլ շրջան մը իր անասուններուն համար: Ղովտը ընտրեց Յորդանանի շրջանը, ուր մարգագետինները միշտ կ'ոռոգուէին Յորդանան գետին ջուրերով: Իսկ Աքրամը մնաց Քանանի մէջ: Աստուած հրամայեց Աքրամին. «Կեցած տեղեղ դէպի հիւսիս ու հարաւ, ու դէպի արեւելք ու ծով նայի՛: Ինչքան որ աչք կը տեսնէ, այդ երկիրը յաւիտեան քեզի եւ քու սերունդներուդ պիտի տամ»:


Աքրամը Քանանէն Քերորոն գնաց եւ այնտեղ ապրեցաւ, ու հոն Մամբրէի կաղնիին մօտ Աստուծոյ համար զոհասեղան մը շինեց:

### Խօսինք կարողացուածին մասին

1. Ի՞նչ ննանութիւններ կը տեսնէք Նոյին եւ Աքրամին միջեւ:
2. Անոնց ննան դուք ալ կրնայի՞ք ամբողջութեամբ Աստուծոյ վստահիլ:
3. Սանուկները ինչպէ՞ս կրնան գիտնալ թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը:
4. Արդեօք մենք Աստուծոյ կամքը կատարած կ'ըլլա՞նք երբ մեր ծնողներուն խօսքը մտիկ ընենք:
5. Առանց Աստուծոյ օրինութեան կրնա՞նք ճամբայ ելլեւ:
6. Քանի մը օրինակ տուէք, ըսելով թէ ե՞րբ Աստուծոյ կամքին համաձայն գործած էք եւ երբ՝ ոչ:

## ճամբորդութիւն դէպի Աւտոեաց Երկիր

Պէտք եղած տեղերը, վերը տրուած օրինակներուն հիման վրայ պատկերներ գտնելք ու ներկեցէք զանոնք:



## Աստուածածնի տուփին եւ գօտիին գտնուիլը

Հայ առաքելական Եկեղեցին Սուրբ Մարիամ Աստուածածնին նույրուած ութը տօներ ունի, որոնցմէ են անոր տուփին ու գօտիին գտնուելուն տօները:

Տիրամօր նույրուած տօներուն շարքին վերջին շրջանին աւելցած են անոր պատկանած իրերուն յայտնաբերման կապուած տօները: Անոնցմէ մէկն է Ս. Կոյսի տուփին գտնուելու տօնը: Ըստ աւանդութեան, երկու յոյն իշխանազուն եղբայրներ Երուսաղէմ ուխտի երթալով կը լսեն, որ Գալիլիա անունով գիտի մը մէջ գտնըւող հրեայ կնոջ մը տունը հրաշեներ կը պատահին: Կը հետաքրքրուին ու տունը մտնելով փոքր տուփ մը կը տեսնեն, որ Ս. Աստուածածնին պատկանած էր: Երուսաղէմ դառնալով Ծիշ նոյն տուփեն շինել կու տան եւ ետ երթալով ու դարձեալ նոյն կնոջ տունը մտնելով, անզգալաքար կը փոխեն տուփերը եւ իրականը առնելով իրենց հետ Կ. Պոլիս կը տանին: Բիւզանդացի Լեռն կայսրին օրով (457-474) մեծ թափօրով ու պատիւներով այդ տուփը կը գետնեն Կ. Պոլսոյ Ս. Աստուածութեալով կը գետնեն Կ. Պոլսոյ Ս. Աստուածածնին մեջ գտնուելու տօնը:

## Սուրբ Գրիգոր Նարեկացի (951-1003)

Հայ Եկեղեցւոյ մեծագոյն սուրբերն մէկուն՝ Գրիգոր Նարեկացին մասին քիչ սակայն յստակ տեղեկութիւններ հասած են մեզի:

Ան Խոսրով Անձեւացին կրտսեր որդին էր: Կ'ենթադրուի որ ծնած է Վասպուրական աշխարհի Ռշտունեաց (կամ Անձեւացեաց) գաւառին Նարեկ գիտին մէջ: Յիշատակարաններուն մէջ զինք կոչած են «Նարեկայ



ծածին Եկեղեցւոյ մէջ: Հայ Եկեղեցին այս տօնը կը կատարէ 18-րդ դարէն սկսեալ, երբ Սիմեոն Ա. Երեւանցի Կաթողիկոսը 1774-ին զայն արձանագրած է իր բարեփոխած տօնացոյցին մէջ: Տօնը կը կատարուի Յոգեգալստեան յաջորդող 5-րդ Կիրակի օրը, Յունիս 14-էն Յուլիս 18-ի միջեւ:

5-րդ դարու սկիզբը, Բիւզանդիոնի Արկատիոս կայսրին օրով (395-409) Երուսաղէմի մէջ գտնուած է Աստուածանոր գօտին, եւ հանդիսաւորապէս տեղափոխուած է Կ. Պոլիս ու դրուած Ս. Աստուածածին Եկեղեցւոյ մէջ, պաշտամունքի առարկայ դառնալով: Անկէ յետոյ, յոյները Օգոստոս 31-ին սկսած են կատարել Ս. Աստուածածին գօտիին յայտնութեան տօնը: Հայ Եկեղեցին մինչեւ 18-րդ դար այս տօնը չէ տօնած: Սիմեոն Ա. Երեւանցի կաթողիկոսը 1774-ին իրատարակած Տօնացոյցին մէջ արձանագրած է զայն, որ եօթ օրուան շարժականութեամբ կը տօնուի Օգոստոս 26-էն Սեպտեմբեր 1-ի միջեւ հանդիպող Կիրակի օրը:

**Վաճքի վանական»:** Ուսանած ու իբր կուսակրօն հոգեւորական դաստիարակուած է Նարեկայ վաճքի դպրոցին մէջ, որուն վանահայրն էր իր մօր հօրենքայրը՝ ուսուցչապետ Անանիա Նարեկացին: Ուսանան տարիներուն եղած է ուշիմ աշակերտ, եւ սորված է ոչ միայն հայ մատենագրութիւնը, այլ նաև իւրացուցած է Սուրբ Գրիգոր եւ թարգմանական հարուստ գրականութիւնը: Ս. Գրիգոր Նարեկացին գրած է ներբողմեր, օանձեր ու տաղեր, կատարած է Երօն գիրքի մեկնութիւնը, եւ այլն: Անոր ստեղծագործութիւններուն նկատմամբ հետաքրքրութիւնը անոր համար է՝ որ համամարդկային արժեք կը ներկայացնեն իրենց քացարիկ արուեստով: Իր լաւագոյն տաղերն ու մեղեղիները ու «Մատեան Ողբերգութեան» բանաստեղծութիւնը հայ միջնադարեան քնարերգութեան զարգացման նոր փուլը կը կազմեն, մարդու հոգե-իմացական զգացումներուն ներաշխարհ բանալով:

Գրիգոր Նարեկացիի ստեղծագործութեան գլուխ-գործոցն է «Մատեան Ողբերգութեան» պուեմը: Հայ անուանի բանաստեղծ Յովհաննես Թօւմանեան հետեւեալը կը գրէ. «Ասիկա միայն հայու լեզու չէ զոր կը խօսի, ու պատմողը բերանը չէ: Իրդեհուած սիրտն է որ Կ'այրէ բռնկած երկիրը. տառապող հոգին է որ կը մօնչայ մինչեւ Երկինք»: 95 գլուխներէ բաղկացած գործը ուտանաւորի ձեւով գրուած աղօթք է Աստուածոյ ուղղուած, «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուածոյ», անկեղծ ու անմիջական խոստովանանք է, աղաշանք ու աղերսանք է, ինչպէս նաև փառաբանութեան երօն, մաղթանք ու տենչանք: Այս աղօթքագիրը ինչքան հերինակի անձին մասին, նոյնքան ալ համայն մարդկութեան փրկու-

թեան ճիգին մասին է, որ կը տառապի մեղքեն ու աշխարհի աղտոտութիւններէն: Թաւութիւնը եւ ինքնարիւրեղացումը մարդը կ'առաջնորդեն առ Աստուած ու կարելի կը դարձնեն անքակտելիօրէն Անոր միանալ, հասմիլ Անոր լոյսին:

Միջնադարուն մեր ժողովուրդը «Մատեան Ողբերգութեան»ը կամ «Նարեկ»ը «կեանքի դեղ» նկատած է, որուն օգնութեամբ փորձեր է հոգին մաքրել, մեղքերեն ազատուիլ եւ կատարելութեան հասմիլ: Այս գիրքին վերագրուած է բուժիչ զօրութիւն, իսկ հեղինակը սրբադասուած է, միջնորդ-քարեխոս նկատուելով Աստուծոյ մօտ «մեղաւոր հոգիներու» փրկութեան համար: Ս. Գրիգոր Նարեկացիի անուան հետ կապուած քանի

մը աւանդութիւններ հասած են մեզի, որոնք Նարեկացիին շնորհմերուն ու սրբակեաց կեանքին մասին վկայութիւններ են: Իր կենդանուրեան ժամանակ զինք հրեշտակ կը կոչէին:

Ահաւասիկ օրինակ մը գ. Նարեկացիի Աստուածածնին նուիրուած տաղերէն.

## ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴԵԱՆ

**Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ  
ծաւալանայր յառաւոտուն  
երկու փայլակնաձեւ արեգական նման.  
շողն ի ժամին իջեալ յառաւոտէ լոյս:**

## ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿԻՈՐԻՉ (240-326)

Յայ Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը սուրբ դասած է, իսկ Ընդիմանական Եկեղեցին զայն դասած է մեծ սուրբերուն շարժին: Ան կոչուած է «Յայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսաւորիչ Յայոց» (Թաղէոս եւ Բարթողիմէոս առաջեալներէն ետք), իսկ քրիստոնեութիւնը հայերու մօտ կը կոչուի «Լուսաւորչի լոյս հաւատք»: Գրիգոր Լուսաւորիչ Յայոց առաջին եախսկոպոսապետն է 302 թուականէն ի վեր, եւ նկատուած է հանաքրիստոնէական սուրբ, որուն տօնը կը տօնուի: Սուրբ Գրիգոր Պարթեւական տունն էր: Երբ իր հայրը՝ Անակ



Պարթեւ, սպաննեց հայոց Խոսրով թագաւորը, իշխաններու Վրեժնադրութեններ փրկելու համար դայեակները նանուուկը Կեսարիա փախցուցին: Յոն շուտով մկրտած են զինք Գրիգորինս (յումարէնով արթուն, հսկող) ամունով: Նոյն քաղաքին մեջ ան կ'ուսանի ու բարձրագրյան կրթութիւն կը ստանայ: Զափահաս դառնալէ ետք կ'ամուսնանայ կեսարացի Դաւիթին աղջկան՝ Մարիամի հետ: Երկու զաւակներ (Վրթանէն ու Արիստակէն, ապագայ հայոց կաթողիկոսներ՝ Արիստակէն Ա. Պարթեւ եւ Վրթանէն Ա. Պարթեւ) ումենալէ ետք, անոնք իրարմէ բաժնուած են: Գրիգորը մտած է արքունի ծառայութիւն, իսկ Մարիամը կրտսեր զաւակին հետ քաշուած է կուսանոց, աւագ որդին խնանատարին յանձննելով: Երբ Գրիգորը լսեց իր հօր կատարածը, Խոսրով արքայի զաւակին Տրդատ արքայի մօտ ծառայութեան մտաւ, առանց ըսելու թէ ո՞վ է ինք: 276-ին, երբ պարսիկներու Վասմ թագաւորը կը գրաւէ Յայաստանը, Գրիգոր Պարթեւը Տրդատ Գ. Մեծին հետ կ'երթայ Յոռմէական Կայսրութիւն: 287-ին տիրանալով իր հօր գահին՝ Տրդատ Գ. Մեծը, իր յաղթանակին առիթով, Եկեղեց գաւառի Երիզա աւանին մօտ՝ Անահիտի մեհեանին մեջ գրիութեան տօնախմբութիւն կը կազմակերպէ: Յայոց թագաւորը, քրիստոնեայ պալատականներուն, որոնց շարժին նաեւ Գրիգորին, կը իրամայէ մասնակցիլ պաշտամունքին եւ Երկրպագել Անահիտ աստուծուիի թագինին: Գրիգոր Պարթեւ կը մերժէ եւ Տրդատ թագաւոր չարչարանքներու կ'ենթարկէ զինք, յուսալով որ կը զղայ ըրածին եւ կ'ուրանայ քրիստոնեութիւնը: Սակայն Աստուծոյ հաւատարիմ ծառան չ'ուրանար իր հաւատքը: Տրդատ Մեծի իրամանով զայն կը Շետեն մահապարտներուն բանտը Խոր Վիրապ, որ թունաւոր օձերով լեցուն էր, եւ ուրկէ ոչ ոք կրցած էր ազատուիլ: Տրդատ Գ. Մեծը, Յոռմէացիններու Դիոկետիանոս կայսեր օրինակին հետեւելով, իրովարտակով արգիլած էր նոր կրօնը եւ խստօրէն կը հալածէր քրիստոնեաները: Անոր իրամանով Գրիգոր Պարթեւի բանտարկութեան վերջին տարին՝ 301 թուականին, Սուրբ Յոհիկսիմեան եւ Գայանեան 37 կոյսերը նահատակուե-

ցան Վաղարշապատ քաղաքի մօտերը: Ս. Գրիգորի և Նահատակութենեն ետք Տրդատ արքան կը պատժի: Դիւահար թագաւորը վայրի խոզի նման կը դառնայ եւ եղեգնուտներու մէջ կը մտնէ: Պատիժէն զերծ մնացած իր քոյրը՝ Խոսրովիդուխտը տեսիլք մը կը տեսնէ, որ կը կրկնուի հինգ անգամ, ըստ որուն միայն Գրիգորը կրնար բուժել դիւահար թագաւորը: Խոսրովիդուխտի խնամակալ Օտա Ամատունին, Գրիգորը համդիսաւոր շուքով Վիրապէն Վաղարշապատ կը բերէ: Ապա, արքային աղաչանքը տեսնելով, Աստուծմէ ստացած իր օգորութեամբ կը բժշկէ Տրդատ Մեծը եւ բոլոր դիւահար պայտատականները: Տեսիլքին մէջ Սուրբ Գրիգորին կը յայտնուի կոյսերուն վկայարաններուն վայրը: Դարձի եկած արքան հրաման կու տայ որ բոլոր քրիստոնեաններուն դէմ հալածանքը դադրի եւ ժողովուրդը ազատորէն պաշտու Քրիստոսի սուրբ հաւատքը: Եւ այսպիսով, Տրդատ Գ. Մեծը 301 թուականին աշխարհի մէջ առաջին անգամ ըլլալով, քրիստոնեութիւնը Յայաստանի պետական կրօնը կը հոչչէ: 302 թուականի սկիզբը, 16 նախարարներու ընկերակցութեամբ եւ թագաւորական հրովարտակով, Գրիգորը Կեսարիա կը մեկնի, ուր Յայոց Յայրապետ կը ծեռնադրուի:

303-ի Յունուար 6-ի առաւտուն, Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին օրը, Արածանի գետի ակոնքին նօտ, Խապատ լերան ստորոտին, Գրիգոր կը մկրտէ Տրդատ Գ. Մեծը ու անոր ամբողջ արքունի աւագանին: Նոյն տեղը, եօթ օրերու ընթացքին ան մկրտած է նաեւ արքունի գօրքը ու ժողովուրդը:

303-ի սկիզբը, արքան ու հայրապետը մայրաքաղաք՝ Վաղարշապատ կը վերադառնան, եւ Գրիգոր Լուսաւորիչ, իր տեսիլքին հաճածայն, արքունի գահին նօտ, Միաժնի իջած վայրին վրայ, հեթանոսական մեհեանին տեղը կը կառուցէ Էջմիածնի («Էջ Միաժնն») Տաճարը, ուր կը հաստատուի Յայոց առաքելական Արռօք, իսկ Էջմիածնի Տաճարը կը դառնայ հայոց առաջին Եկեղեցին:

**Գոցեցէք ձեր աչքերը եւ մատով ցոյց տուէք էջին նկարները: Յետոյ նայեցէք թէ ո՞ր մէկ նկարը աւելի նօտիկ է ձեր մատին: Ըստք թէ այդ կացութեան մէջ Աստուծմէ ի՞նչ կը խնդրէք:**

**Ի՞նչ աղօթք կ'ընէք երը կը վախնաք, երը դպրոցին մէջ էք, երը կը պառկիք քնանալու համար, երը հիւանդ էք:**

**Ծննարկումի հարցումներ.**

Միշտ Աստուծոյ կը վստահի՞ք, ըստ ձեզի աէ՞նոք է աղօթել Աստուծոյ երը կը վախնաք, երը կը ճամրորդէք, երը բժիշկին քով կ'երթաք:



Երը կը վախնաք

Երը կը ճամրորդէք

Ս. Գրիգոր Լուսաւորիչ քրիստոնեութիւն քարոզած է նաեւ Վրացիներուն ու Աղուաններուն, Յիւսիսային Կովկասի, Խաղոտիքի, Միջագետքի ու Ատրպատականի մէջ:

Յայրապետական աշխատանքը յանձնելով Արիստակեսին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ իր կեանքի վերջին տարիներուն ճգնողական կեանք կ'ապրի, Դարանադի Սեպուի լերան Մանիա կոչուած վայրին մէջ, ուր նաեւ կը վախճանի, նոյն քարայրին մէջ քաղուելով:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մասին քազմաքիւ երգեր ու շարականներ, ներբողներ ու տաղեր յօրինուած են, ինչպէս նաեւ աւանդութիւններ հիւսուած:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ, իրեն համաքրիստոնէական սուրբ, կը տօնուի նաեւ ուղղափառ ու կաթոլիկ Եկեղեցիներուն մէջ: Յայ Եկեղեցւոյ մէջ Լուսաւորիչն նուիրուած տօներն են. Վիրապ մտնելը եւ չարչարանքները (Մեծ Պահքի վեցերորդ Կիրակին կանխող Շաբաթ օրը), Վիրապէն ելլելը (Յոգեգալստեան երկրորդ Կիրակին կանխող Շաբաթ օրը), իսկ Սուրբ Ծննդեան չորրորդ Կիրակին կամ Վարդապարի երրորդ Կիրակին կանխող Շաբաթ օրը կը տօնուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ որդիներուն ու թոռներուն տօնը:

Ահա Ս. Գրիգոր Լուսաւորիչ վիրապէն ելլելուն նուիրուած շարականնեն մաս նը.

Ով երջանիկ տէր սուրբ Գրիգոր, սրբութեանց պաշտօնեայ եւ առաջնորդ քանաւոր հօտի:

Զքեզ ունիմք քարեխօս առ Յիսուս Միաժնն եւ աղազող վասմ քո ուխտաւորաց:

Կանխեա խնդրեա զբողութիւն յանցանաց, ի քէն աշակերտելոցու:

...Էջմիածնն ի հօրէ եւ լոյս փառաց ընդ նման, ծայնը հնչեցին սանդարամետք անդնդրց:

Տեսեալ զլոյս մէծ հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:

Եկայք շիմնացուք սուրբ գիտրամն լուսոյ. քանզի ի սմածագեաց մնզ լոյս ի Յայաստան աշխարհի:



Երը կը պառկիք քնանալու համար




Երը հիւանդ էք

# ԱՍՏՈՒՅԾԻ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԸ ԿԱՏԱՐԵ

Դաս 6

«Ասպուտ օրինեց Սատան  
եւ ան ծնաւ Իսահակը»



## Աստուած իր խոստումը կը կատարէ

Այս դասը նպատակայարմար է փոքրիկներու դասարանի համար, իսկ աւելի մեծերուն համար կարդացէք Ծննդոց Գիրքի 17.1-8, 18.1-15, 21.1-7-ը:

Աբրամն ու Սառան մինչեւ խոր ծերութիւն ապրեցան, բայց զաւակ չունեցան: Անոնք շատ կը փափաքէին զաւակներ ունենալ եւ միշտ Աստումնն կը խնդրէին որ պէսզի զաւակ մը պարգետ իրենց: Օր մը Աստուած Արուանը տունեն դուրս կանչեց հետեւալը ըսելով անոր. «Երկինք նայէ՝ ու աստղերը հաշուտ՝ եթէ կրնաս: Այդքան պիտի բազմանայ քու սերունդը»: Աբրամը աճրող սրտով կը սիրէր զԱստուած եւ անվերապահօրէն կը հաւատար անոր: Ատոր համար ան դարձաւ Աստումոյ ժողովուրդին հայրը, որմէ ծնաւ աշխարհի Փրկիչը՝ Յիսուս Քրիստոս:

### ԱՏՅՈՒՑ ՌԻԽՑԸ

Աստուած Աբրամին ըսաւ. «Ես եմ քու Աստուածո, ինծի հնագանդ եղի՞ր: Անարատ ու մաջուր եղի՞ր: Իմ ու քու միջեւ ուխտ մը պիտի կնքեմ. անհաջի կերպով պիտի բազմացնեմ քու սերունդը... Այս է քեզի հետ կնքած ուխտու. շատ ազգերու նախահայր պիտի դառնաս: Ասկէ յետոյ քու անունդ Աբրամ պիտի չըլլայ այլ՝ Աբրահամ պիտի կոչուիս...»:

Ապա Աստուած Աբրահամին ըսաւ, որ այնուհետեւ իր կնոջ անունը ո՛չ թէ Սարա, այլ՝ Սառա պիտի ըլլայ: Աստուած խոստացաւ անոր միջոցաւ Աբրահամին զաւակ պարզեւել, եւ Աստումոյ պատգամին համաձայն Սառան ազգերու նախանայր պիտի դառնար ու թագաւորներ պիտի ծներ:

Աբրահամը մինչեւ գետին խոնարհութիւն ըրաւ Աստումոյ առջեւ, սակայն զաւակ ծնելու մասին Աստումոյ ըսածները անհաւանական թուեցան իրեն: Ան մտածեց, որ ինք ինչպէ՞ս կրնայ զաւակ ունենալ երբ արդէն 100 տարեկան եղած է, իսկ իր կինը՝ 90 տարեկան:

Աստուած նաեւ ըսաւ անոր. «Գալ տարի, Սառան զաւակ մը պիտի ծնի քեզի»:

### Երեք օտարականներ կը հիւրընկալուի՛ն Աբրահամին կողմէ

Օր մը, ամրան տաքին, երբ Աբրահամը նստած էր կաղ-նիի մը շուրջին տակ, իր վրամի մուտքին մօտիկ, յանկարծ իր առջեւ տեսաւ երեք մարդիկ: Անոնց հագուստներէն Աբրահամ գիտցաւ որ օտարականներ են: Յին սովորութեան համաձայն, Աբրահամը շուտով իր տունը իրաւիրեց զանոնք: Ան ոտքի ելլելով խոնարհութիւն

ըրաւ անոնց առջեւ եւ իրաւիրեց որ ներս զան, ճաշ ու տեն ու ծառերու շուրջին տակ հանգստանան: Ան իր ծառաներուն պատուիրեց որ փոքրիկ գորգեր բերեն հիւրերուն: Ծառաները մաջուր ջուրով լուացին ու մաքրեցին օտարականներուն ոտքերը: Յիւրասէր Արուահամը Սառայն խնդրեց, որ ցորենի մերմակ ալիւրով հացեր թևէ: Ապա հորթի միսով կերակուր պատրաստեցին, իսկ հորթը Աբրահամ ինք ընտրած էր: Ան կը զգայ, որ այս օտարականները Աստումոյ կողմէ դրկուած են, եւ ինք կը սպասարկէր անոնց:

### ԼՈՒՐ ԱՏՎԱՅԻՆ

Դիւրերէն մէկը Աբրահամին հարցուց. «Ո՞ւր է կինդ՝ Սառան»: Աբրահամը պատասխանեց, որ Սառան վրանին մէջ է: Ապա, հիւրը ըսաւ որ գալ տարի այս ատեն անոնք արու զաւակ մը պիտի ունենան:

Աբրահամը անակնկալի եկած էր: Ան հասկցաւ, որ ինք, Տէր Աստուածն է իր հիւրը, եւ թէ ինք կը խօսի ամենակարող եւ ամենասուրբ Աստումոյ հետ: Սառան ալ լսեց այս խօսքերը: Ան իր մտքին մէջ ծիծաղեցաւ եւ զարմացաւ, որ ինչպէ՞ս ծեր կին մը կրնայ զաւակ ունենալ: Իսկ հիւրը հարցուց Աբրահամին, թէ ինչո՞ւ Սառան իր մտքին մէջ ծիծաղեցաւ եւ արդեօ՞ք Աստումոյ համար ամկարելի բան կայ: Ան նաեւ ըսաւ, որ ինք որոշուած ժամանակին պիտի զայ, եւ Սառան զաւակ պիտի ունենայ: Ապա ոտքի ելան մարդիկը եւ շարունակեցին իրենց նամբան: Սառան վրանին մէջ պահուցտեցաւ, իսկ Աբրահամը հիւրերը ճամքու դնելու գնաց: Այն ատեն Աբրահամն ու Սառան հասկցան, որ Աստուած այցելութիւն տուած էր իրենց, եւ թէ Աստուած լսած էր իրենց աղօթքները, ու իրենք շուտով արու զաւակ մը պիտի ունենան:

### ԻՍՊԱԿԸ ԾՆԱՒ

Աստուած օրինեց Սառան, եւ ան որդի մը ծնաւ: Սառան յիշեց, թէ ինչպէս կը ծիծաղէր՝ չխաւատալով, որ ինք զաւակ պիտի ունենայ. իր զաւակին անունը դրաւ Իսահակ, որ կը նշանակէ «Իմ ծիծաղս»:

### ԽՈՍՀՄԲ ԿԱՐԴԱԳՈՒԱԾԻՆ ՃԱՍԻՆ

- Աստուած ի՞նչ խոստացաւ Աբրահամին: Աբրահամն ու Սառան ինչո՞ւ չէին հաւատար այդ խոստումին:
- Բնաւ պատահա՞ծ է որ երկար սպասած ըլլաջ տրուած խոստումի մը:
- Զեր տուած խոստումները կը կատարէ՞ց:

## Սաղմոսին կարդա՛ 114. 1-2

### Ալելուիս

Հաճելի է ինծի, որ Տէրը իմ աղօքքիս ձայնը լսեց:

Իր ականջը մօգեկուու ինծի, ու ես իմ կեանքիս ընթացքին իրեն դիմեցի:

Զիս մահուան երկունքը պարեց

և դժոխիքի վիշտերը պիս բռնեցին:

Նեղութեան ու անձկութեան մէջ եղայ

և Տիրոջ անունը կանչեցի ըսելով՝


Ով Տէր, փրկէ՛ պիս:

Աստուած միշտ կը կատարէ ինչ որ խոստանայ, միայն թէ պէտք է դիմել անոր, աղօքել, որպէսզի օգնէ:  
Ես ալ պէտք է իմ խոստումներս կատարեմ:

Աստուած կ'ուզէ, որ մենք կատարենք մեր խոստումները եւ սորվինք մեր խոստումներուն տերը ըլլալ:

Կը կատարէ՞ ծեր տուած խոստումները:

Նկարներուն նայեցէ՛ եւ նշեցէ՛ անոնք որոնք սովորաբար կը կատարէք:



Արմեն խոստացած  
է որոշուած ծամուն  
տունք ըլլալ:  
Օգնեցէ՛ իրեն,  
որպէսզի տան  
ճամբան օտնէ:

## ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ

Թորոս Ռոսլինը 13-րդ դարու կեսին ապրած մանրանկարիչ ու գրող է, եւ Կիլիկեան մանրանկարչական դպրոցի կարեւորագոյն դեմքերէն մէջ: Ապրած եւ ստեղծագործած է Յոռմկլայի մէջ (Կիլիկիա), եղած է այդ դպրոցի առաջնակարգ մանրանկարիչներէն: Ան աշակերտած է Յոռմկլայի նշանաւոր մանրանկարիչներէն Կիրակոսին ու Յովհաննէսին: Մեզի հասած են Թորոս Ռոսլինի ստորագրած ձեռագիր մատեաններէն եօթը հատ: Դարձեալ իրեն կը վերագրուին երեք այլ ձեռագիրներու մանրանկարները: Տպագրութեան գիտէն առաջ գիրքերը կ'ընդորինակութին ձեռագիր եւ կը զարդարուին մանրանկարներով՝ Սուրբ Գիրքի բովանդակութեան համաձայն: Դայոց Դեթում Ա. եւ Լեւոն Գ. թագաւորները, Կոստանդին Ա. Բարձըրբերդցի Կաթողիկոսը եւ Կիլիկիոյ հոգևոր եւ աշխարհական դասի բարձրաստիճան անձնաւորութիւններ հովանաւորած են Թորոս Ռոսլինի աշխատանքը եւ ձեռագիրներ գրել ու նկարել պատուիրած անոր:

Աւետարանական դրուագները պատկերացնելու պարագային, Ռոսլինը ընդհանրապէս հետեւած է հայկական արուեստին մէջ ընդունուած պատկերագրութեան ոճին ու աւանդութեանց: Ծանօթ եղած է նաեւ ուրիշ երկիրներու եւ ժողովուրդներու, ու յատկապէս դրացի խաչակիր պետութիւններու մատեաններուն: Գլխաւորաբար հիմնուելով հայկական ու բիւզանդական պատկերագրութեան վրայ, ան իր պատկերագարդումներուն մէջ նորութիւն-



ներ բերած է, ստեղծագործական միտք դնելով անոնց մէջ: Ան ոչ միայն զարդարած է Աւետարանի այս կամ այն դրուագը՝ հետեւելով ընկալուած աւանդութեան, ոչ միայն թափանցեր է Աւետարանի տուեալ հատուածի հմաստին խորքը, այլ նաեւ շատ մը տեղեր գուգահեռներ գծած է նիւթին Դիմ Կտակարանեամ բնագիրներուն հետ, խորունկ միտք արտայայտելով, ու իմքնատիակ գեղանկարչական մեկնութիւններ ստեղծելով:

Թորոս Ռոսլին Քրիստոսը գծած է իբրեւ ապրոյ անձ՝ շրջապատուած չար ու բարի մարդոցմով: Անոր արուեստին մէջ յատկանշականը այն է, որ ան բնաւ կրկնութիւն չունի: Իր մանրանկարներուն մէջ յատուկ

տեղ կը գրաւեն արքայագուն Լեւոնի (ապագայ Լեւոն Գ.) երկու դիմաննկարները: Ռոսլինի գեղանկարչութիւնը հիրայատուկ է իր գեղարուեստի կատարելութեամբ: Դիմնական գոյներն են՝ կապոյտը ոսկիի հետ, որ կ'ամբողջանայ նութ մանիշակագոյնով, բաւիշէ կամաչով, ինչպէս նաեւ մերմակ ու սեւ գիծերով եւ կարմիրի նրբաճաշակ գունաւորումով: Անոր արուեստը ընդիմարապէս լուսաւոր հանդիսաւորութիւն մը ունի, ուր խաղաղ ու զուսպ ուրախութեան հետ կաթեթեւ ու մեղմ տխրութիւն: Գեղարուեստական մտածողութեան ազատութիւնը եւ պատկերագրութեան կատարելութիւնը Թորոս

Ռոսլինի գեղանկարչութիւնը կը դասեն միջնադարեան քրիստոնէական արուեստի առաջնակարգ եւ բարձրագոյն նուաճումներու շարքին: Անոր արուեստը մեծ ազդեցութիւն ունեցած է հայերէն գիրքերու գեղանկարչութեան հետագայ զարգացումներուն վրայ:

## ՆԵՐՍԵՍ ԾՆՈՐԴԱԼԻ

Ներսէս Ծնորհալին կամ Ներսէս Դ. Կլայեցին Կաթողիկոս եղած է 1166 թուականին եւ հայ Եկեղեցւոյ մէջ տօնուող սուրբերէն մէկն է: Ան յաջորդած է իր մեծ Եղբօր՝ Գրիգոր Գ. Պահլաւումին: Ան Գրիգոր Մագիստրոս Պահլաւումին ծոռն է, իշխան Ապիրատ Պահլաւումին որդին եւ Գրիգոր Բ. Վկայասէր կաթողիկոսի քրոջ թոռնիկը: Գրիգոր Բ. Վկայասէրի, եւ ապա Բարսեղ Ա. Անեցի կաթողիկոսներու խնամքին տակ մեծացած է: Դաստիարակուած է Քեսունի մօտ գտնուող Շուղրի Կարմիր Վաճքի դպրոցին մէջ, աշակերտելով Ստեփանոս Մանուկ Եպիսկոպոսին: 16 տարեկանին կուսակրօն քահանայ ձեռնադրուած է եւ կոչուած Ներսէս: 1116-էն սկսեալ ապրած ու ստեղծագործած է Տովոք գաւառի Ծովք դղեակին մէջ, իսկ 1150-էն՝ Հոռոմկլայի մէջ: Ներսէս Ծնորհալին եւ Գրիգոր Գ. Պահլաւումին մտադրած են հայրապետական Աթոռը փոխադրել Անի, եւ հոն վերականգնել հայկական իշխանութիւնը: Սակայն Հայաստանի քաղաքական ծանր պայմանները չեն թոյլատրած որ այդ ծրագիրը իրագործուի եւ երկու Եղբայրները հայրապետական Աթոռը Ծովքէն փոխադրած են Հոռոմկլայ, ուր Ծնորհալի հովուական-Եկեղեցական, մշակութային, մատենագրական եւ վարդապետական թեղուն գործունեութիւն ծաւալած է: Իր կաթողիկոսութեան տարիներուն ան սերտ կապեր պահած է Հայաստանի բոլոր նշանաւոր վաճքերուն հետ: Սուլք Ներսէս միջ-Եկեղեցական հռչակ ու համբաւ ունեցած է իր բացարիկ գիտութեան, աստուածաբանական հմտութեան, առաքինազարդ ու սրբակեաց նկարագրին պատճառաւ:

Ցոյները, ասորիները եւ հոռմէացիները գինը նմանցու-

ցած են 3-5 դարերու Եկեղեցւոյ մեծ հայրերուն, անոր համբաւը տարածուած է բոլոր քրիստոնեայ ազգերուն մէջ: Յայ Եկեղեցւոյ պատմութեան մէջ Գրիգոր Ա. Լուսաւորիչէն, Սահակ Ա. Պարթեւն, Մեսրոպ Մաշտոցէն եւ Գրիգոր Նարեկացիէն յետոյ ոչ ոք այնքան յարգուած ու սէր վայելած է իր ժամանակակիցներէն ու հետագայ սերունդներու կողմէ, որքան Ծնորհալին, իրեւ սուրբ հայրապետ ու մատենագիր: Ան նոյնիսկ իր կենդանութեան օրով յարգուած է, իսկ իր գերեզմանը ուխտատելի դարձած: Անոր մահը սուզի մատմած է ամբողջ քրիստոնեայ աշխարհը:

Բացի «Ծնորհալի» տիտղոսէն, որ ծանօթ պատուանուն էր Կիլիկիոյ մէջ, ինչպէս «Քերթող» տիտղոսը Սիւնիցի մէջ, Յայոց Կաթողիկոսը յարգուած է «Երկրորդ Լուսաւորիչ Յայոց», «Եռամեծ վարդապետ», «Երանաշնորհ Սուլք», «Աղօքք հայ Եկեղեցւոյ ու հայ հոգիի», «Տիեզերալոյս վարդապետ», «Հրեշտականման» եւ այլ կոչումներով:

Ներսէս Ծնորհալին ամէնէն բազմարդիւն ու բազմավաստակ հայ մատենագրական ժառանգութիւնը գրեթէ անբողջութեամբ հասած է մեզի: Գործերուն մէկ նասը տպագրուած են, թարգմանուած են տասնեակ մը լեզուներու եւ բազմաթիւ անգամներ վերահրատարակուած: Անոր բանաստեղծութիւններն ու պուեմները, նամակներն ու քարոզները, աղօքքներն ու շարականները հայոց «արծաթէ դարու» եւ Կիլիկիոյ պատմութեան առաջին շրջանի հոգեւոր մշակութային արժեքներէն կը համարուին:

Ներսէս Ծնորհալիի մատենագրական վաստակը ընդհանրապէս կը բաժնուի երկու մասերու՝ արծակ եւ յանգաւոր: Արծակ գործերէն են՝ «Ատենաբանութիւն», «Թուղթ Ծնդհանրական»ը, «Առ Մանուկը Թագաւոր Ցոռոմոց», Եւայլն: Չափածոյ ստեղծագործութիւննե-



թեն են՝ «Վիպասանութիւն»ը, «Ողբ Եդեսիոյ»ն, «Բան Դաւատոյ»ն, «Յիսուս Որդի»ն, «Դաւատով Խոստովանիմ»ը, եւայլն:

Ծնորհալին որպէս երաժիշտ եւ շարականագիր եւս մեզի թողած է երաժշտական հսկայ ժառանգութիւն՝ Տէրունական, պահոց օրերու, սուրբերու նուիրուած, վարքագորական, ազգային-հայրենասիրական բովանդակութեամբ բազմաթիւ շարականներ, տաղեր, գանձեր եւ մեղեղիներ: Ղարեր շարունակ մեծ ժողովրդականութիւն վայելած են «Առաւօտ Լուսոյ»ն, «Յիշեսցուք»ը, «Զարթիք»ը, «Աշխարհ Ամենայն»ը, «Լոյս Արարիչ Լուսոյ»ն եւ այլ հոգեւոր երգեր ու շարականներ: Ծնորհալին կը վերագրուի նաեւ համելուկ գրելու սովորութիւնը, իբրև գրական սեռ նը: Դայ Եկեղեցին Սուրբ Ներսէս Ծնորհալիի յիշատակը կը տօնէ Խաչվերացի հինգերորդ Կիրակին կամխող Շաբաթ օրը՝ «Միրոց Թարգմանչաց Վարդապետաց» հետ:

Ահա հատուած մը Ծնորհալիի մեծ ժողովրդականութիւն վայելող «Առաւօտ Լուսոյ» հոգեւոր երգին.

*Առաւօտ լուսոյ,  
Արնդակն արդար,  
Առ ի լոյս ծագեաւ:  
Բղխումն ի հօրէ,*

*Բղխեա ի հոգւոյս,  
Բան քեզ ի հաճոյս:*

*Գանձդ ողորմութեան,  
Գանձիդ ծածկելոյ  
Գտող զիս արա:*

*...Սէր անուն Ցիսուս,  
Սիրով քո ճմլեա  
Սիրոտ իմ քարեղէն:*

Ահա օրինակ մըն ալ համելուկներէն.

*Ի ծովէ նա վերասցի,  
Եւ ամփոփեալ իբր ի տըկի  
Քաղցրիկ ցողէ յոր տեղի պիտի,  
Երբ Աստուծոյ կամքն աճի:  
(Անձրեւ)*

*Զարմանք ասեմ քեզ սիրելի.  
Կին մը ծնաւ գոռուզ որդի,  
Տղայն ունի ալիք ծերի,  
Երբ ծերանայ գառնայ սեւէ:  
(Խաջող)*

## ԿԱՐԴԱ Սաղմոս 1. 1-2

*Առ քեզ ყրէր, համբարձի զանձն իմ. Ասպոսած իմ, ի քեզ յուսացայ,  
մի սանաչեցի, եւ մի ծիծաղեացին պինեւ թշնամիք իմ:*

*Դեպի քեզի զէ՞ր, բարձրացուցի հոգիս: Ասպոսած իմ, վրադ դրի իմ յոսս,  
ամօթով չմնամ եւ թշնամիներս չծիծաղին իմ վրաս:*



## ԸՆԹԱՅԵԿԱՆ ՄԻՉԱՎԱՅՐԻՆ ՄԵջ

### Սէր Եւ Իրար հասկացողութիւն

Ինչպէս կ'արտայայտենք մեր սէրը հանդէա մեր ծնող-ներուն, եղօր կամ քրոջ նկատմամբ: Դուք ինչպիսի՞ զգացումներ կ'ունենաք, երբ մէկը ծեզ սիրէ: Խսկ ի՞նչ կը զգաք երբ դուք ուրիշը սիրէ: Ինչպէս կ'արտայայ-

տուի մարդոց փոխադարձ սէրը իրարու նկատմամբ: Սուրբ Ներսէս Ծնորհալին Աստուծոյ ընծայումի, սիրոյ, հայրական հոգածութեան կենդանի օրինակ էր: Դուք կրնա՞ք ըսել որ ան ինչպէս կ'արտայայտէր այդ բոլորը իր կեանքին մէջ:

«Խսահակը կնութեան  
տուա Ռեքեկան եւ ան  
սիրեց իր կինը»



# Իսահակին համար հարսնցու մը

Աշակերտներուն կարդացէք Ծննդոց Գիրքի 24.1-64-ը:

## Աբրահամ որոշեց Իսահակը ամուսնացնել

Աբրահամը շատ ծերացած էր, ու արդէն 100 տարեկան անցած էր: Որդին՝ Իսահակը, հօրը նման բարի էր ու ազնուաբարոյ: Աբրահամը տեսաւ, որ Իսահակին անուսնանալու եւ առանձին ընտանիք կազմելու ժամանակը հասած է: Այդ դարերուն, զաւակին համար հարսնցու ընտրելու իրաւունքը փեսային հօրը կը պատկանէր, ուստի Աբրահամ սկսաւ իր որդիին համար հարսնցու մը փնտռել: Ան կը մտահոգուէր, որ Իսահակ յանկարծ տեղացի քանանացիներէն մէկուն աղջիկը չառնէ, որովհետեւ անոնք սուտ աստուածներ կը պաշտին, ու այդ քանանացի աղջիկներն ալ շատ պարկեշտ չեն: Եւ Աբրահամ որոշեց որ Իսահակին համար ամենէն յարմար հարսնցուն, հեռաւոր երկրի մէջ ապրող իր մէկ ազգականուիին է, այն երկիրը՝ ուր անցեալին ապրած էր: Այդ երկիրը հեռու էր, եւ Աբրահամը արդէն ծերացած էր ու չեր կրնար նման ճանքորդութիւն կատարել:

## Դաւատարիմ ծառան

Աբրահամը ծեր ու հաւատարիմ ու վստահելի ծառայ մը ուներ, որ իր ամբողջ հարստութեան վերակացուն էր: Ան կանչեց իր ծառան եւ ըսաւ, որ իր որդիիմ՝ Իսահակին համար հարսնցու մը գտնելու ժամանակն է ու անոր պատուիրեց երթալ իր (Աբրահամի) հայրենիքը եւ լաւագոյն հարսնցուն ընտրել Իսահակին համար: Ծառան գիտէր թէ ինչ դժուար ու պատասխանատու գործ յանձնարարուած էր իրեն տիրոջ կողմէ: «Թերեւս կիմը չուզէ ինծի հետ այս երկիրը գալ», ըսաւ ծառան: Աբրահամը կստահեցուց իր ծառային, թէ Աստուած իր հրեշտակը կը դրկէ, եւ որ կ'օրինէ իր ճամբան յաջողութեամբ: Եւ այն ատեն ծառան երդում տուաւ որ խոնարի հոգիով պիտի կատարէ ինչ որ իր տիրոջ փափաքն է:

## Եղիազարին ճամբորդութիւնը

Ծառան տասը ուղղու առաւ, եւ միւս ծառաները անոնց վրայ բեռցուցին ուտելիք ու ջուր, ինչպէս նաեւ ապագայ հարսնցուին ու Աբրահամի ազգականներուն համար նույներ, ու ան ճամբայ ինկա: Ծառան օրերո՞վ ճամբորդեց, մինչեւ որ Միջագետք հասաւ, ուր Աբրահամի հարազատները կ'ապրէին: ճամբուն յոգնութենէն սպառած՝ ան իր կարաւանով կանգ առաւ հանգստանալու համար քաղաքի դարպասներուն առջեւ, ջրհորին դիմաց: Երիտասարդ կիներ ջրհորին կը մօտենային եւ ջուր լեցնելով տուն կը տանէին: Բոլոր աղջիկներն ալ այնքան գեղեցիկ էին, որ ծառան շուարած էր թէ անոնցմէ ո՞ր մէկը ընտրել Իսահակին համար: Եւ սկսաւ Աստուծոյ աղօթել ու խնդրել, որ ան իր տիրոջ՝ Աբրահամին գքայ եւ ցոյց տայ թէ ո՞ր մէկը պետք է ըլլայ Իսահակի հարսնցուն: Եւ որոշեց, որ անոնցմէ ջուր պիտի խնդրէ խմելու համար, եւ ան որ նաեւ իր ուղ-

տերուն ջուր տայ, այդ աղջիկը պիտի ըլլայ Իսահակի հարսնցուն:

## Աստուած հարսնցու կը որկէ


Ծառան աղօթած պահուն, երիտասարդ գեղեցիկ աղջիկ մը կուժը ուսին, ջրհորին մօտեցաւ եւ սկսաւ ջուր քաշել: Ծառան խնդրեց որ ջուր տայ իրեն: Ան շատ յարգանքով կուժը տուաւ ծառային եւ սիրալիր կերպով ըսաւ. «Խմէ՛, տէր իմ: Ես քու ուղտերուու ալ ջուր կու տամ, մինչեւ յագենան»: Աղջիկը նաեւ ուղտերուն ջուր խնցուց: Յետոյ ծառան հարցուց թէ ովքե՞՞ն են իր ծնողները: Աղջիկը պատասխանեց ըսելով, որ ինք Նաքորի եւ Մեղքայի որդի Բարուէլի աղջիկն է: Այս լսելով ծառան ուրախացաւ ու ոսկի ողեր, երկու գեղեցիկ պարանջաններ նուիրեց անոր, ու խնդրեց որ իրեն համար գիշերը մնալու տեղ տան իր հօր տան մէջ: Աղջիկը, որուն անունը Ուերեկա էր, շուտով տուն զնաց իր ծնողներուն լուր տալու: Ուերեկային եղբայրը՝ Լարան, շուտով դուրս ելաւ յարգելի հիւրը դիմատրելու համար: Ծառան տուն հրաւիրեցին եւ սկսան հոգ տանի անոր ուղտերուն: Սպասաւորները շուտով սկսան ծառային ու անոր հետ եկողներուն ուղքերը լուալ եւ հրաւիրեցին նստիլ սեղանին շուրջ: Սակայն, ան ուտելու չեր սկսեր՝ որովհետեւ ըսելիք կարեւոր բան մը ուներ: Ան Ուերեկայի ծնողներուն ու եղբօրը ըսաւ, որ Աբրահամի յանձնարարութեամբ եկած է հարսնցու ընտրելու, եւ Աստուած իր աղօքները լսելով, մատնանշած է իրենց աղջիկը: Աղջկան ծնողները պատասխանեցին, որ եթ Աստուծոյ միջանտութիւնը կայ այս բոլորին մէջ, իրենք չեն կրնար հակառակիլ: Եւ համաճայնեցան, որ ծառան առնէն Ուերեկան ու իբր հարս տանի իր տիրոջ տունը: Ապա, ծառան փառք տուաւ Աստուծոյ, ու նուերներ բաժնեց Ուերեկային ու անոր հարազատներուն: Անկէ ետք մեծ խնճոյց մը սարքեցին: Յաջորդ օր ծնողները կանչեցին Ուերեկան ու անոր հարցուցին, թէ կ'ուզէ՞ երթալ ու Իսահակի կինը դաշնալ եւ անոնց ծառային հետ ճամբորդել: Աղջիկը համաճայն գտնուեցաւ: Ծնողները օրինեցին զինք եւ երջանկութիւն մաղթեցին անոր: Յաջորդ օր, հրաժեշտ առնելով, ծառան ու Ուերեկան վերադարձի ճամբան բռնեցին:

## Երկար սպասուած հանդիպումը

Երեկոյ ըլլալուն պէս Իսահակը դուրս ելաւ վրանէն, ու այդ դաշտ զնաց ու յանկարծ հորիզոնին վրայ ուղտերու կարաւան մը նշանաբեց: Ուղտերէն մէկուն վրայ Ուերեկան նստած էր: Ան եթը տեսաւ Իսահակը, ուղտեւ իջաւ եւ ծառային հարցուց: «Ո՞վ է այս մաղոքը»: Ծառան պատասխանեց թէ իր տէրն է: Այս լսելով Ուերեկան կարմրեցաւ ու շուտով երեսը քողով ծածկեց երբ Իսահակին կը մօտենար: Ծառան պատմեց այն բոլորը ինչ որ պատահած էր աղջկան հօր հայրենիքին մէջ: Իսահակը Ուերեկայի ծեռքէն բռնեց ու Աբրահամին ջով տարաւ: Ան օրինեց Երիտասարդներուն անուսնութիւնը: Իսահակը եւ Ուերեկան շատ սիրեցին զիրար եւ շատ երջանիկ եղան:

## «Ինծի կը վստահիմ» խաղը

Այս խաղը խաղալու համար կլոր շրջանակ մը պէտք է, որ այս էջին վրայ գծուած է, պէտք է նաեւ սուր մատիտ մը եւ թուղթեր բռնող ունելի մը: Կլոր թուղթին ծիշդ մէջտեղը դրեք ունելին, եւ նատիտին սուր կւտը անոր վրայ՝ թուղթին մէջ մտած, որպէսզի ունելին ազատ կերպով դառնայ մատիտի սուր մասին շուրջը: Իւրաքանչիւր խաղցող կարգով պիտի դարձնէ ունելին եւ կ'ընտրէ այն անձը, որ պիտի շարունակէ այն բաժնին նախադասութիւնը՝ որուն վրայ կը կենայ ունելիին ուղղութիւնը: Պատասխանողը բոլորին պիտի ըսէ, թէ ինչո՞ւ իրեն կը վստահի այն անձը, որուն անունը դրուած է տուեալ բաժնին մէջ: Փոքրիկներուն օգնեցէք որ հասկնան «վստահութիւն» բառին իմաստը: Բացատրեցէք. «Մէկու նը վստահիլ՝ կը նշանակէ հաւատալ անձի մը, որ իր խոստումը կը կատարէ ու չի՛ խաբեր»:



## Աղօթքը խօսակցութիւն է Աստուծոյ հետ



Աղօթքը զրոյց մըն է Աստուծոյ հետ: Աստուած անտեսանելի է, եւ մենք չենք կրնար զԱյն տեսնել բայց Անմիշտ կը տեսնէ ու կը լսէ մեզ ամէն տեղ: Այդ պատճառաւ մենք ամէն տեղ կրնանք Աստուծոյ աղօթել.

- Եկեղեցւոյ մէջ՝ ուրիշ նարդոց հետ երգեցողութիւն կատարելով, կամ սրբապատկերներուն առջեւ խաչակնելով ու մոմ վառելով:
- Տան մէջ՝ առտու եւ իրիկուն, ճաշ ուտելէ առաջ ու վերջ:
- Մեր բոլոր կարիքներուն համար կրնանք դիմել Աստուծոյ:
- Ամէն տեղ եւ ամէն վայրկեան մենք կրնանք Ամենասուրբ Աստուածամօր եւ սուրբերուն բարեխօսութեամ դիմել, ամոնց միջնորդութիւնը խնդրելով: Շնորհակալութիւն կրնանք յայտնել Աստուծոյ մեր նկատմամբ ունեցած գթասրտութեան համար:

Մեր Տէր Աստուծոյն՝ Յիսուս Քրիստոսի սրբապատկերները, Ամենասուրբ Տիրամօր, հրեշտակներուն եւ սուրբերուն պատկերները միշտ մեզի կը յիշեցնեն Աստուծոյ ու անոր մեզի հանդէա ունեցած ողորմածութեան մասին: Աստուած կ'ուզէ որ մենք ալ իրեն նման ապրինք:

Կարճ հատուած մը՝ Գրիգոր Նարեկացիի «Մատեա Ողբերգութեան» աղօթագիրքէն:

Սրտի խորքերէն խօսք Աստուծոյ հետ  
Աստուած եւ Տէր, կեանք եւ արարիչ,  
Ողորմած, գթած, լոյս երկայնամիտ,  
Անոխակալ, մարդասէր, ամենագուլթ,  
Պարգևատու, փրկիչ,  
**Օրհնեալ, գովեալ եւ բարեգանեալ:**  
Ամուր պահարան, վստահելի պատսպարան,  
Բարութիւն՝ առանց նենգութեան,  
Ճառագայթ՝ առանց խաւարի,  
Քաւիչ մեղքերու, բուժող վէրքերու,  
**Անհասներուն՝ միջոց, անմերձնալիներուն՝ մօտիկ**  
Անյուսութեան՝ ելք,  
**Անունդ խոստովանուած Աստուծոյ Որդին:**  
Քեզ եւ ահաւոր ու հզոր Հօրդ  
Եւ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգիիդ  
Փառք ու գոհաբանութիւն  
յաւիտեանս. ամէն:

## ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆԸ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւնը Հայ Առաքելական Եկեղեցոյ նույրապետական աթոռներէն մէկն է: Անիկա հիմնադրուած է 7-րդ դարուն եւ կեղրոնք Երուսաղեմի Ս. Յակոբեանց վանքն է:

Երուսաղեմի մէջ հայեր ապրած են քրիստոնեութեան տարածման առաջին դարերէն սկսեալ: Չորրորդ դարուն Երուսաղեմի մէջ արդէն կային հայկական վանքեր ու Եկեղեցիներ: Սուլք Յակոբեանց վանքի միաբանութիւնը հիմնուած է Սիոն լեռան վրայ: Երուսաղեմի Եկեղեցոյ առաջին հայրապետութեած է Յակոբոս Տեառնեղբայրը: Ընդհանրական Եկեղեցոյ ընդունած նույրապետական կարգով, հայկական վանքերը իրենց առաջնորդներով ու վաճականներով, մինչեւ Վեցերորդ դարու կէսերը, Երուսաղեմի պատրիարքին իշխանութեան տակ եղած են: Երբոր Երուսաղեմի պատրիարքութիւնը Բիւզանդական կայսրութեան մնշումներուն տակ վեցերորդ դարու կէսերուն վերջնականապէս ընդուներ է Քաղկեդոնական դաւանանքը, Երուսաղեմի Հայ Եկեղեցին զատուեր է եւ Եօթներորդ դարուն կազմա-

ւորուեր է Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւնը: Երուսաղեմի Հայոց Պատրիարքին աստիճանը Արքապիսկոպոսութիւն է, իսկ «պատրիարք» տիտղոսը վարչական կոչում մըն է, զոր քաղաքական իշխանութիւնները տուած են Երուսաղեմի Հայոց Արքապիսկոպոսներուն՝ անոնց տալու համար ինքնավարութիւն ու անկախութիւն Եկեղեցական այլ աթոռներէ, եւ անոնց պատասխանատուութեան տակ դնելու համար Երուսաղեմի հայ վանքերն ու Եկեղեցիները հովուելու աշխատանքը: Այդ պատճառով ալ Երուսաղեմի հայոց պատրիարքները յաճախ Երուսաղեմի Արքեպիսկոպոսներ կը կոչուին:

Եօթներորդ դարուն, արաբները Երուսաղեմի հայոց

միաբանութեան տըւած են Յոյներու Ուղղափառ պատրիարքին համահաւասար իրաւունքներ: Երուսաղեմի Հայոց հոգեւոր առաջնորդը եւ առաջին պատրիարքը՝ Աբրահամ (638-669), Մուհամմետ մարզարին քով գացած է եւ անկէ հաստատագիր մը ստացած, որով Հայոց Պատրիարքութիւնը զատուած է Յոյներու Պատրիարքութենէն, հայերու սեփականութիւն ճանչցըւած են Երուսաղեմի Ս. Յակոբեանց վանքը եւ անոր կալուածները, Բեթղեհէմի Ս. Ծննդեան տաճարը, Ս. Յարութեան տաճարի կարեւոր մէկ մասը, ինչպէս նաև Զիթեն-



Երուսաղեմի Ս. Յակոբեանց վանքը

Եաց լերան ստորոտին գտնուող Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցին, Գողգոթայի ծորը, Եւայլն: Եթովպացիները, Ղատիները եւ Ասորիները Երուսաղէմի Յայոց պատրիարքութեան իրաւասութեան սահմաններուն մէջ կը գտնուին: Իրարու յաջորդած բոլոր իշխանութիւնները (արաքեր, խաչակիրներ, մանլուքներ, օսմանցիներ, անգլիացիներ, յորդանանցիներ ու իսրայէլացիներ) Վերահաստատած են յոյներուն եւ լատիններուն հետ հայերուն համահաւասար իրաւունքները Երուսաղէմի եւ Սուլր Երկրի ամբողջ տարածքին գտնընտող քրիստոնէական սրբաւելիներուն մէջ: Կիլիկեան իշխանութեան ու թագաւորութեան շրջանին (11-14 դարերուն), հայ իշխաններուն ու թագաւորներուն հովանաւորութեամբ ու նուիրատուութիւններով Յայոց Պատրիարքութիւնը աւելի ամրապնդած է իր իրաւունքները սրբաւելիներէն ներս եւ իր հեղինակութիւնը բարձրացուցած: Երուսաղէմի Յայոց Պատրիարք Սարգիս, 1307 թուականին չենթարկուելով Սիսի ժողովի որոշումներուն, Յայ Եկեղեցւոյ վարդապետութիւնը

անաղարտ պահելու համար, Եգիպտոսի սուլթանին հրովարտակով առանձնացուցած է իր Աթոռը Կիլիկիոյ քաղաքական եւ Եկեղեցական իշխանութիւններէն: Դարերու ընթացքին, հակառակ բազմաթիւ դժուարութիւններու եւ անհաւասար պայքարներու, Երուսաղէմի Յայոց Պատրիարքութիւնը կրցած է պաշտպանել իր իրաւունքները Յոյն ու Լատին երկու մեջ Եկեղեցիներուն եւ գանոնք պաշտպանող պետութիւններու ոտընծգութիւններէն:

Երուսաղէմի Յայոց Պատրիարքութիւնը ծաղկած է մանաւանդ Եղիշէ Արք. Ռուբեան (1921-30) եւ Թորգոն Արք. Գուշակեան (1931-38) պատրիարքներուն օրով: Սուլր Յակոբեանց վանքին մէջ կը գտնուի Երուսաղէմի ձեռագրատունը, որ Երեւանի Մաշտոցեան Մատենադարանէն ետք աշխարհի վրայ հայերէն ձեռագիրներու Երկրորդ մեծագոյն հաւաքածոն ունի: 1866 թուականէն սկսեալ կը իրաւարակուի Յայոց Պատրիարքութեամ պաշտօնաթերթ «Սիոն» ամսագիրը:

## Ըստամեկան միջավայրին մէջ

Եթ ուզէք ննանիլ հոգեւոր հայրերուն ու սուլրերուն, այն աւենն անոնց հետ միասին մէկ աստիճան վեր բարձրանանք: Անով է որ ահա սկիզբէն իսկ կ'արտայայտենք մեր քաջագործութիւնը:

1. Աբրահամը կը հաւատար Աստուածոյ եւ անբողջութեամբ կը վստահէր իր բարի ծառային:



2. Մարիամը կը հաւատար Յիսուս Քրիստոսի Ծննդեան մասին Եսայիի մարգարեւեան մէջ գրուածներուն:



Եւ Եսաւը քսաւ. «Ան իմ անդրանկութինս իւլեց,  
հիմա ալ, ինծի պրուելիք օրինութինը առաւ»:



## Չարութիւն

Աւելի մեծ աշակերտներուն համար կարդացեք  
Ծննդոց Գրքի 25.19-34, 27.1-47:

### Իսահակին Երկուորեակ զաւակները

Իսահակը իրեն կնութեան առաւ Ռեբեկամ: Քսան տարի ամոնք զաւակ չունեցան եւ միշտ Աստուծմէ կը խնդրէին, որպէսզի իրենց զաւակ պարգևել: Աստուած լսեց ամոնց ծայնը եւ զոյգ զաւակ պարգևեց ամոնց՝ Եսաւն ու Յակոբը: Ամոնք բնաւ իրարու չէին ննաներ: Անդրամիկը՝ Եսաւը դեղնորակ էր, մազոտ ու հաստ ծայնով: Ան որսորդ եղաւ ու ամստաւ կ'երթար որսի, եւ վայրի այժեր ու թռչուններ որսալով տուն կը բերէր: Ասոր համար հայրը գինք շատ կը սիրէր: Խսկ միս եղթայրը՝ Յակոբը աւելի հանդարտ էր ու լուր, աննազ մարմին մը ունէր ու մեղմ ծայն մը: Երբ ան չափահաս եղաւ, ծնողներուն անասունները կը խնամէր: Մայրը Յակոբը շատ կը սիրէր:

### ՄԷկ պմակ ոսպի ապուրին համար

Օր մը Եսաւը որսի գնաց: Երկար ատեն շրջեցաւ անտառներուն ու դաշտներուն մէջ, սակայն չաջողեցաւ բան մը որսալ եւ տուն վերադարձաւ անօրի ու յոգնած: Երբ ան տուն մտաւ, տեսաւ որ եղթայրը ինք իրեն համար ոսպի ապուր պատրաստած է: Անօրի ըլլալով, Եսաւը եղրօմէն կերակուր խնդրեց:

Յակոբը շատ կը նախանձէր եղբօրը, որովհետեւ Եսաւը իրմէ առաջ լոյս աշխարհ եկած էր, հակառակ որ մէկ կայրկեան տարրերութիւն կար իրենց միջեւ, բայց իրրեւ աւելի մեծ, անոր նախապատուութիւն կու տային: Շառաները անոր խօսքը նտիկ կ'ընեին, խսկ հօրենական ժառանգութիւնը անիկա երկու անգամ աւելի պիտի ստանար: Յակոբը իր ոսպի ապուրը կիսելէ առաջ եղբօրը հետ, պայման դրաւ, որ ան իրեն տայ իր անդրանկութեան իրաւունքը: Եսաւը այնքան անօրի էր, որ անդրանիկ ըլլալուն մասին անգան չէր մտածեր, ուստի երդում ըրաւ իր եղբօր: Ենտագային սակայն, շատ զղաց որ անօրութեան պատճառով անդրանկութեան իրաւունքն զիջած էր:

### Իսահակի վերջին խմբանքը

Իսահակը ծերացաւ ու կուրցաւ: Ան որոշեց իր մօտ կանչել իր մեծ որդիին եւ իր մահէն առաջ օրինել զայն՝ ինչպէս որ իր հայրը՝ Աբրահամ օրինած էր զինք: Ան


Եսաւէն խնդրեց որ դաշտ երթայ, ու որսի միս բերէ իրեն ու իր սիրած խորովածներէն պատրաստէ, որպէսզի օրինէ զինք, քանի որ դեռ ողջ է: Ռեբեկա ճիշդ այդ պահուն, հօրը ըսածը Յակոբին ըսաւ, որպէսզի իր սիրած զաւակը ստանայ հօրը օրինութիւնը:

### Իսահակը Կ'օրինէ Յակոբը

Յակոբը շատ կը փափաքէր հայրական օրինութիւնը ստանալ, սակայն միշտ կը մտածէր թէ ինչպէս կարելի պիտի ըլլար հասնիլ անոր: Յայրը, թեւ կոյր էր, սակայն շօշափելով կրնար գիտնալ թէ ո՞վ էր իր քով եկողը՝ Եսա՞ւը, որ մազոտ էր, թէ Յակոբը, որ փափուկ մորթ ունէր: Եւ մայր ու որդի որոշեցին խարեւայութեան դիմել. Յակոբը երկու այծ մորթեց հօրը հօտերէն, անոնց միսէն խորոված պատրաստեց, իր եղբօր ամեն լաւ հագուստները հագաւ եւ ծեռքերուն ու վիզին կենդանիի մորթ դնելով գնաց հօրը մօտ անոր օրինութիւնը ստանալու:

Իսահակը շատ զարմացաւ որ իր սիրած զաւակը այդքան շուտով կրցաւ կերակութը պատրաստել, սակայն Յակոբը անոր պատասխանը գտաւ: Ան ըսաւ, որ Աստուած օգնած էր իրեն ու շուտով այծերը որսացած էր: Այն ատեն Իսահակը փափաքեցաւ որ իրեն աւելի մօտենայ որդիին, որովհետեւ Յակոբին ծայնին կը ննանէր ծայնը: Յայրը հագուստին վրայէն Եսաւին հոտը առաւ, եւ անոր ծեռքերուն դպնալով վստահ եղաւ որ անոնք իր սիրելի Եսաւին ծեռքերն են: Ապա, ան ճաշը կերաւ ու օրինեց Յակոբը:

Յազիւ Յակոբը դուրս եկած էր հօրը սենեակէն, ներս մտաւ Եսաւը, որ իր խոստացած ուտելիքը ծեռքին եկաւ ու խնդրեց որ օրինէ զինք: Իսահակը զարմացած ու վախցած պատասխանեց, որ ինք արդէն իր օրինութիւնը տուած է իր Եսաւ որդիին: Եսաւը այնքան զայրացաւ իր եղբօր ըրած խորանանկութեմէն, որ ջղանացած պահուն երդում ըրաւ սպաննել զայն:



## Կրկնեմք Աստուծոյ պատուիրանները

Ուշադրութեամբ դիտեցէք ձախ սիւնակի նկարները, եւ ապա կարդացէք աջ սիւնակի գրութիւնը, ու որոշեցէք ըսելով թէ ո՞ր գրութիւնը ո՞ր նկարին կը համապատասխանէ:



## ԿՈՍՏԱՆԱՌՈՒՊՈԼՍՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆ

Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը Հայ Առաքելական Եկեղեցոյ նույրապետական աթոռներէն մէկօ է: ԱՅ հիմնադրուած է 1461 բուականին. աթոռանիստն է՝ Գումգափուի Ս. Աստուածածին Սայր Եկեղեցին: 14-րդ դարու սկիզբը Կ. Պոլսոյ մէջ եղած են Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիները, լատինադաւան Ս. Նիկողայոս Եկեղեցոյ մէկ մասը, որուն մէջ հայեր արարողութիւն կը կատարէին:

Կ. Պոլսոյ առաջին պատրիարքը եղած է Յովակիմ Եպիսկոպոսը (1461-78), որուն աթոռանիստն էր Սամարիոյ Ս. Գեորգ Եկեղեցին: 1641-էն սկսեալ պատրիարքարանը փոխադրուած է Գումգափու, ուր կը գտնուի մինչեւ այսօր:

Կ. Պոլսոյ հայոց պատրիարքները օժտուած էին կրօնական եւ աշխարհական շատ մեծ իրաւասութիւններով, անոնց է որ կը տմօրինէին Թուրքիոյ տարածքին ապրող հայութեան կեանքը կրթական, տպագրական, մարդասիրական ու մշակութային բոլոր հաստատութիւններով: Օսմանեան կայսրութեան ընդարձակումին

ու զօրացման հետ, Պատրիարքութեան դերն ու հեղինակութիւնն ալ բարձրացած է, եւ պետութեան մէջ ապող բոլոր հայերուն պաշտօնական ներկայացուցիչը ճանչցուած է Կ. Պոլսոյ հայոց պատրիարքը:

17-րդ դարու սկիզբը Պատրիարքութեան իշխանութիւնը տարածուած է Օսմանեան կայսրութեան հայաբնակ բոլոր շրջաններուն վրայ: Միսի Կաթողիկոսութիւնը, Աղթամարի Կաթողիկոսութիւնը եւ Երուսաղէմի Պատրիարքութիւնը իրենց առաջնութեան իրաւունքը զիջած են Կ. Պոլսոյ պատրիարքին:


Դարերու ընթացքին Կ. Պոլսոյ մէջ շինուած 55 առաքելական Եկեղեցիներէն, այսօր բաց են 35 Եկեղեցիներ՝ Սկիւտարի Ս. Խաչը, Սամարիոյ Ս. Գեորգը, Ֆերիգիոյ Ս. Վարդանանցը, Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչը, Եւայը:

Սկզբնական շրջանին Կ. Պոլսոյ պատրիարքները կը նշանակուին Սուլթանին կողմէ: 18-րդ դարէն սկսեալ պոլսահայ համայնքի անելուն հետ, բազմացած է նաև ամիրայական դասակարգին թիւ, եւ Սուլթանը պատրիարքներու նշանակման առիթով անոնց կարծիքն ալ սկսած է հարցնել: Ներկայիս Կ. Պոլսոյ հայոց պատրիարքը կ'ընտրուի համայնքներու մերկայացուցչական պատգամաւորական ժողովին կողմէ: 1461 բուականէն մինչեւ այսօր պատրիարքական աթոռին բազմած են 84 հոգեւորականներ: Անոնցմէն Ներսէս Արք Վահժապետեան, Մաղաքիա Արք. Օրմանեան, Եղիշէ Արք. Դուրեան կարեւոր դերակատարութիւն ունեցած են հայոց հասարակական, մշակութային, գիտական ու հոգեւոր - Եկեղեցական կեանքէն ներս: Արեմը ըստահայութիւնը վերագարբօնք ապրած է Յովհաննէս Կոլոտ Բաղիշեցի, Յակոբ



Նալեան, Զաքարիա Փոքուզեան Կաղզուանցի պատրիարքներուն օրով: Շուրջ 80 տարիներու ընթացքին հիմնուած են դպրոցներ, թանգարան-մատենադարան, տպարաններ, հրատարակուած են ինքնագիր ու թարգմանական, կրօնական ու աշխարհիկ բովանդակութեամբ բազմաթիւ գիրքներ, շինուած ու վերանորոգուած են շարք մը եկեղեցիներ:

Կ. Պոլսոյ Դայոց Պատրիարքութեամ գործունէութիւնը աւելի կազմակերպուած է 1860 թուականին ընդունուած կամոնագրութեամբ եւ 1863-ին Սուլթանին կողմէ վաւերացուած Ազգային Սահմանադրութեամ հոչակումով: Դայկական Ցեղասպանութեան ետք, Պատրիարքութիւնը կորսնցուցած է իր նախկին իրաւունքները եւ դերակատարութիւնը: Ներկայիս ան Թուրքիոյ հայ համայնքներուն ներկայացուցիչն է: Իր գործունէութեամբ կը նպաստէ բրդահայ համայնքներուն կեանքին ու ազգային դիմագծին, լեզուին ու մշակոյթին պահպանման:



Մադաքիա Արք. Օրնամենան

## Ընտանեկան միջավայրին մէջ

Մեր զաւակները երբեմն այն տպաւորութիւնը կ'ունեան, որ իրենք այս կամ այն բամեն զրկուած են, կամ՝ իրենց տարիքին եղող մանուկներ աւելի գեղեցիկ խաղալիքներ ունին, կամ՝ անհաւատ մանուկները երբեմն շատ աւելի լաւ բաներ կը ստանան իբր նուեր: Ասուած բնաւ մեզի չ'ըսեր թէ ինչո՞ւ ամէն բան արդար չէ այս կեանքին մէջ: Բայց Ան մեզի շատ աւելի կարեւոր պատուէր մը տուած է. այնպէս ինչպէս կ'ուզէք որ մարդիկ վարուին ձեզի հետ, դուք ուրիշներու հետ այդպէս վարուեցէք: Խօսինք մանուկներուն թէ ինչո՞ւ համար կարեւոր է կեանքի մէջ Քրիստոսի այս պատուիրանը գործադրել:

1. Ձեր մայրը խնդրած է ձեզմէ օգնել իրեն խոհանոցին մէջ աշխատելով: Եթէ դուք յոզնած էք եւ կ'ուզէք համգիստ ընել, ինչպէս կը վարուիք իր հետ:
2. Ե՞րբ հաստատուած է Կ. Պոլսոյ պատրիարքու-

թիւմը:

3. Շատ մը քրիստոնեաներ հարուստ չեն, սակայն աղքատներուն օգտակար կ'ըլլան: Դակառակ իրենց դժուարութիւններուն, անոնք ինչպէ՞ս կը յաջողին գործադրել Աստուծոյ պատուիրանը:
4. Եթէ ձեր ընկերը որ երկար ժամանակ թատերական փորձերու կը նասնակցէր դպրոցին մէջ, ու յանկարծ ելոյթն առաջ հիւանդանայ եւ բնմադրիչը ձեզմէ խնդրէ զինք փոխարինել, դուք ի՞նչ վերաբերմունք ցոյց կու տաք:

Դժբախտաբար ջիշ անգամ մարդիկ ազնուութեամբ կը վարուին իրարու հետ: Կարդացէք Ա. Կր 13.4-8 հատուածը եւ կը տեսնէք թէ ինչպէ՞ս սէրը կրնայ օգնել ձեզի ձեր կեանքի ընթացքին:

## Խոստովանելու հարցը

Յիշեցէք, որ երբ վատ բան մը ընէք, ի՞նչ կը զգաք այդ վայրկեանին: Երբ մեղացնէք ձեր ծնողները, վատ չէ՞ք զգաք մինչեւ որ ներողութիւն խնդրէք ու հաշտուիք անոնց հետ: Մենք մեր ծնողները կը մեղացնենք, միւս կողմէ ալ կ'ուզենք որ անոնք մեզ առաջուան պէս սիրեն:


## Ներել ու ներողութիւն խնդրել կը սորվինք

Աշխատինք ամէն ինչ սրբագրել: Բայց նախ մենք մեզ պէտք է սրբագրենք: Ենից թափենք մեր պատարա սրբագրել, մեր կատարած մեղքերուն համար զղօալ, հաշտուիլ ու մեր հարազատներուն հետ ապրիլ սիրոյ ու եղբայրութեան մթնոլորտի մը մէջ: Բայց, երբեմն

ինչքան դժուար է մէկու մը ըսել. «Ներէ՛ ինձի, ես սխալեցայ, այդպէս պէտք չէր վարուեի»: Աստուած մեզ ունէ մէկէ աւելի կը սիրէ այս աշխարհի վրայ: Մեզ նոյնիսկ չենք կրնար երեւակայել թէ Ան ինչքան կը սիրէ մեզ: Աստուած չի դադրիր մեզ սիրել նոյնիսկ երբ մենք իրմէ հեռու՝ աստուածահաճոյ կեանք չենք ապրիր, երբ մեղաւոր կեանքով կը վշտացնենք զինք: Սակայն Ան կ'ուզէ որ մենք ճիշդ իր պատկերին ու նմանութեան համապատասխան կեանք մը ապրինք, ըլլանք իր ճշմարիտ որդիները, սիրենք զինք ու սիրենք զիրար: Յաջորդ շաբաթ պիտի խօսինք խոստովանանքի ու ապաշխարութեան մասին: Դուք ճշմարտութիւն մը պիտի սորվիք այն ատեն. թէ՝ երբ վատ բան մը ընենք, պէտք է Աստուծմէ ու մարտոցմէ ներողութիւն խնդրենք, որպէսզի աւելի լաւ ու ազնիւ կեանք մը ապրինք:



«Ան երազ գետաւ, երկրի վրայ  
ասպիճան մը կար, որուն ծայրը  
երկինք կը հասնէր, իսկ  
Սպուտոյ հրեշտակները անոր  
վրայ կ'ելլէին ու կ'իջնէին»:



## Յակոբի Երազը

### Յակոբը տունեն կը փախչի

Յակոբ խաբելով իր եղբայրն ու հայրը, խորամանկօրէն անդրամնկութեան իրաւունքը եւ հօրենական օրինութիւնը Խլեց, որ իր Եղբօր՝ Եսաւին կը պատկանէր: Եսաւը այնքան քարկացած էր, որ Կ'ուզէր անպայման սպաննել Եղբայրը:

Ռեբեկան լուր ունէր անոր որոշումէն: Ան շատ կը սիրէր իր գաւակը՝ Յակոբը, ուստի թելադրեց անոր փախչիւ ու իր Եղբօր՝ Լաբանի քով Երթալ ու այնտեղ ապրիւ, մինչեւ որ Եսաւի գայրոյթը հանդարտէր, ու մոռնար իր Եղբօր կատարած վիրաւորանքը:

Իսահակը լսելով Յակոբի մեկնումի որոշումին մասին, կանչեց ու բարի ճանապարի մաղթեց անոր ըսելով. «Իմ Աստուածս թող օրինէ քեզ, աճեցնէ ու բազմացնէ քեզ, բազմաթիւ ծողովուրդներու նախահայր Ըլլաս: Ան քեզի ու քեզմն ետք Եկող սերունդներուն իմ հօրս՝ Արրահամի օրինութիւնը տայ, որպէսզի ժառանգես պանդիստացած Երկիրդ, զոր Աստուած Արրահամին տըւած էր»:

### Աստուած Երազի մէջ Յակոբին հետ կը խօսի

Յակոբը Լաբանին նօտ ճամբրորդեց: Երեկոյեան դէմ, Երբ Երկար ճամբրորդելէն ետք յոգնած էր, տեղ մը կանգ առաւ եւ հոն մնաց գիշերելու համար: Յակոբ իր շուրջ նայեցաւ եւ տափարակ քար մը տեսնելով առաւ ու իր զիխուն տակ դրաւ իբր բարձ, քնացաւ ու Երազ մը տեսաւ:

Ահա թէ ի՞նչ տեսաւ Երազին մէջ. «...Աստիճան մը կար գետնին վրայ կանգնած, որուն վերի ծայրը Երկինք կը հասնէր, իսկ Աստուածոյ իրեշտակները անոր վրայէն կ'ելլին ու կ'իշմէին» (Ծն 28.12):

### Յակոբին ուսուռ

Յակոբ արթննալով ըսաւ. «Տերը հոս է Եղեր եւ Ես լուր չունիմ»: Ան վախցաւ ու ըսաւ. «Վախսազոյ է այս Վայրը, եւ ասիկա այլ տեղ մը չէ, այլ՝ Աստուածոյ տունը, իսկ այս ալ Երկինքին դուռն է» (Ծն 28.16-17):

### Յակոբը Ռաքէլին կը հանդիպի

Իսառան քաղաքէն ոչ շատ հեռու, Յակոբը հովհիւներ տեսաւ, որոնք հօտեր կ'արածէին: Ան հարցուց, թէ ուրկ՞ Են իրենք: Հովհիւները պատասխանեցին, որ Խառա-

մէն Են: Ապա հարցուց, թէ արդեօք կը ճանչնա՞ն Լաբանը, ու անոնք պատասխանեցին որ կը ճանչնան Եւ ցոյց տուին անոր աղջիկը՝ Ռաքէլը: Եղբ Յակոբ տեսաւ Ռաքէլը, ջրհորին քարը վերցուց ու ջուր տուաւ անոր ոչխարներուն: Ռաքէլը համբուրեց զայն ու լացաւ: Յետոյ տուն վազեց իր հօրը ըսելու, որ իր քրոջ՝ Ռեբեկային որդին Եկած է: Լաբան Յակոբը դիմաւորելու ելաւ, համբուրեց զայն Եւ իր տունը իրաւիրեց: Այն ատեն Յակոբ Լաբանին ըսաւ, որ իր աղջկան՝ Ռաքէլին սիրահարուած է, Եւ պատրաստ է անոր տիրանալու հանար եօթը տարի ժառայել Լաբանին: Լաբանը պատասխանելով անոր ըսաւ. «Անելի լաւ է որ քեզի՝ տան զայն իբր կին, քան ուրիշ մէկու մը. մնացի՛ այստեղ Եւ մեր տան մէջ ապրիր»:

### Խօսիմք այս մասին

- Ինչո՞ւ համար Յակոբ ստիպուած է հեռանալ տունէն:
- Ջրիստոնեաները ինչպէ՞ս պէտք է վարուին իրարու հետ:
- Յակոբ ի՞նչ Երազ տեսաւ:
- Աստուած ի՞նչ խոստացաւ անոր:
- Որո՞ւ սերունդները օրինել խոստացաւ Աստուած:
- Նկարներուն մէջ իրեշտակները ինչպէ՞ս գծուած կ'ըլլան:
- Ջրիստոնեայի մը համար ի՞նչ նշանակութիւն ունի աստիճանը, զոր Յակոբ տեսաւ իր Երազին մէջ:



**Աստղանիշ կրող նկարներին գիտեր քաշեցեք մինչեւ այն նկարները, որոնց մէջ գրուածը  
նիշն է, եւ այդպէս պէտք է ընել, եւ ոչ թէ առաջին նկարին պէտ:**



## Աւետարանին հեղինակները

### **Յովհաննէս Առաքեալ ու Աւետարանիչ**

Պիտի խօսինք չորս Աւետարաններէն մէկուն հեղինակին մասին: «Աւետարան» բառը յունարէն է, եւ թարգմանաբար կը նշանակէ «քարի լուր»: Աւետարանները գրուած են մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի աշակերտներուն կողմէ ու կը խօսին Յիսուսի կեանքին եւ ուսուցումներուն մասին:

#### **Տերը կը կանչէ Յակոբը ու Յովհաննէսը**

Յակոբը ու Յովհաննէսը Ձերերիայի եւ Սոլոմէի որդիներն էին եւ Յիսուսի առաջին աշակերտներէն եղան: Յիսուս երբ կանչեց Յակոբը ու Յովհաննէսը, անոնք իրենց հօր հետ ծովկ կ'որսային: ճիշդ այդ պահուն երկու եղբայրները ձգեցին նաւակը ու իրենց հայրը եւ հետեւցան Յիսուսի:

Այնաւս ինչաւս Մարկոսի Աւետարանին մէջ կը պատմուի, օր մը Յիսուս իր հետ կ'առն Պետրոսը, Յակոբը ու Յովհաննէսը եւ բարձր լեռ մը կը բարձրանայ ու անոնց առջեւ կ'այլակերպուի: Եւ իր համբերձները շատ փայլուն կ'ըլլան, չափեն աւելի ճերմակ, այնքան՝ որ այս աշխարհի վրայ ոչ մէկ ներկարար կրնայ այլքան ճերմակ գոյն ներկել: Անհն կ'երեւին Եղիան Սովուսին հետ միասին, որոնք Յիսուսի հետ կը խօսին: Պետրոս Յիսուսի կ'ըսէ. «Վարդապետ, լաւ է որ մենք այստեղ ննանք, եւ երեք վրաններ շինենք, մէկը քեզի, միւսը Մովսէսին, իսկ երրորդն ալ Եղիային համար»: Սակայն չեր գիտեր թէ հ՞նչ կը խօսէր, որովհետեւ վախցած էր: Եւ աճա մը անոնց վրայ ծածկեց. ամպէն ճայն մը լըսունեցաւ, որ կ'ըսէր. «Ան է իմ սիրելի որդիս, անոր մտիկ ըրեք» (Մթ 9.2-7):

#### **Սիրելի աշակերտը՝ Յովհաննէս**

Աշակերտներուն մէջն տարիքով ամենն փոքրն եր Յովհաննէս եւ Յիսուս շատ կը սիրեր զայն: Ան է որ մեծ զի փոխանցած է Յիսուսի հետեւել խօսքը. «Այս է իմ պատուիրանս, որ զիրար սիրեք, ինչաւս որ ես ծեզ սիրեցի: Ոչ մէկ սէր աւելի մեծ է քան այն՝ որ մէկը իր կեանքը տայ իր բարեկամներուն համար» (Յի 15.12-13):

Երբ բոլոր առաքեալները հեռացան Յիսուսի մօտէն, Յովհաննէսը միայն ոտքի կեցաւ անոր խաչին տակը եւ այդ ատեն եր որ Յիսուս անոր պատուիրեց հոգ տանիլ իր մօր:

#### **Սիրոյ Աւետարանը**

Աստուածամօր մահէն ետք, Յովհաննէս փոխադրուեցաւ Եփեսոս եւ սկսաւ Փոքր Ասիրոյ Եկեղեցիներուն մէջ

քարոզել: Դոմիտիանոս կայսրին օրով զայն Յօնս տարին շղթաներով կապուած: Անոր թոյն տուին որպէսզի իսէ, ու ապա եռացած ջուրով լեցուն կաթսայի մը մէջ նետեցին, եւ անմարդկային չարչարանքներու ենթարկելէ յետոյ, Պաթմոս կղզին աքսորեցին: Այդ կղզիին վրայ ան գրեց իր Աւետարանը խոր ծերութեան մէջ, միաժամանակ աշխատելով արդէն գրուած երեք աւետարաններն ալ ամբողջացնել: Ոչ ծերութիւնը, ոչ ալ ֆիզիքական տկարութիւնը չէին նուազեցներ իր խանդն ու եռանդը առաքելական ծառայութեան նըկատմամբ, եւ բնաւ չէր մարեր իր կրակոտ սէրը Աստուծոյ եւ իր քրիստոնեայ եղբայրներուն ու ջոյրերուն համէտա: Առաքեալը երբ շատ տկարացաւ, եւ այնու չէր կրնար քալել, իր աշակերտները զինք կը տանին քրիստոնեական պաշտամունքներուն, եւ իր քարոզները գրեթէ միշտ Յիսուսի խօսքերով կը փակուեին. «Սիրեցէք զիրար: Ասիկա պատգան է Աստուծնէ, եւ կը բաւ միայն որ այդ ընեց՝ Աստուծոյ հաճելի ըլլալու համար:



## Խոստովանանքի պատրաստուիլ

ստուած մեզի միշտ առիթ կու տայ նոր կեանք մը լսելու: ճիշդ ասոր համար եղած է խոստովանութեան որհուրդը: «Երբ խոստովանինք մեր մեղերը, այն տես Աստուած, սկիզբեն իսկ արդար ու հաւատարիմ լալով, կը մերէ մեզի ու մեր հոգին կը մաքրէ ամէն եսակ կեղծիք» (Ա. Յի 1.9):

Դնչել խոստովանութեան պատրաստուիլը, մենք արտաւոր ենք.

Փափաք յայտնել, որ Աստուծոյ հետ պիտի ըլլանք, Անոր կամքին համաձայն՝ խոնարհութեամբ պիտի ապրինք, ու հաւատարիմ պիտի ըլլանք Անոր պատուիրաններուն:

Պիտի փորձենք տեսնել ու հասկնալ թէ ի՞նչ էր մեր մեղքը, ի՞նչ սխալ գործած ենք Աստուծոյ առջեւ, որուն համար պիտի ապաշխարենք:

Աստուած մեզ միշտ կը սիրէ, սակայն մենք պատրա՞ստ ենք ընդունելու այդ սկը եւ փոխադարձել: «Պատրա՞ստ ենք արդեօք հասկնալ այն բոլոր բա-

ները, որոնք Աստուած մեր օգտին համար մեզի կու տայ, որոնց շարքին նաև վիշտեր ու փորձութիւններ:

4. Որպէս նախապատրաստութիւն, պէտք է ներենք ուրիշներուն, եւ խնդրենք անոնցնէ որ ներեն մեզի՝ եթէ կ'ուզենք որ Աստուած ալ մեզ մերէ:
5. Պէտք է մտածենք որ ինչպէ՞ս կրնանք փոփոխութեամ ենթարկել մեր կեանքը եւ գործադրել Անոր պատուիրանները:
6. Պէտք է ապրինք Աստուծոյ կամքին համաձայն, եւ միշտ ընենք այն բաները, որոնք հաճելի են իրեն:

### Թովհաննես առաքեալ կ'ըսէ.

Յովիհաննէս Աւետարանից իր Աւետարանի առաջին գլուխին մէջ կը գրէ. «Լոյսը խաւարը կը չուսաւորէ, եւ խաւարը չի կրնար յաղթել անոր: Աստուծմէ դրկուած մարդ նը կար Յովիհաննէս ամունով: Ան եկաւ վկայութիւն տալու Լոյսին մասին, որպէսզի բոլոր մարդկութիւնը անոր միջոցաւ հաւատայ» (Յի 1.5-7):

Եւ Աստուած ըսաւ.

«Սիրեցէք գիրար. ինչպէս որ ես ձեզ սիրեցի, դուք ալ գիրար սիրեցէք» (Յի 13.34):

### Սիրել ընկերը

Իւրաքանչիւր մանուկ ինչպէ՞ս կ'արտայայտէ իր սկը իր ընկերոց հանդէավ:

Իսկ դո՞ւն ինչպէս կ'արտայայտես սկը ընկերոցդ հանդէավ:



## ԸՆՍՏՈՎԱՆՈՒԹԻՄ ԵՎ ՄԵՐ ԸՆԿԵՐՈԳ ԱԿԱՏՈՄԱԲՔ

Մեր Եկեղեցոյ աւանդութիւններուն մէջ կարեւոր տեղ ունին խոստովանութիւնն ու ապաշխարութեան խորհուրդը: Խոստովանանքին կարեւոր նպատակներն մէկը մարդոց ներել եւ ամոնց հետ հաշտուիլն է, որպէսզի կարենանք սիրել զանոնք, ինչպէս որ Աստուած մեզ սիրեց: Ընկերոջ հանդէք սէրը զանազան ձեւերով կարելի է արտայայտել: Կարեւորը այն է, որ միայն բառերով արտայայտուած չըլլայ այդ սէրը, այլ կարենանք մեր օժանդակութիւնը բերել ամոնց: Չնորոնանք նաեւ որ պէտք է աղօթենք ամոնց համար: Չոս կը դնենք աղօթի շարջ մը ձեւեր, որոնք մեր Ընկերութիւն համար կրնանք արտասանել պատարագի ժամանակ: Պէտք է մանուկներուն ուշադրութիւնը հրաւիրել մանաւանդ այս բառերուն, որոնք գթասրտութիւն կ'արտայայտեն

ընկերոջ նկատմամբ: Խօսինք թէ այդ անձերը մասնաւրաբար ի՞նչ բանի կարիք ունին:

«Նաեւ կ'աղօթենք ողորմածութեան, կեանքի, խաղաղութեան, առողջութեան, փրկութեան, ներողամտութեան եւ Աստուածոյ ժառաներու մեղքերուն թողութեան համար» (Իռու յիշել ամունները):

«Ամենասուրբ, Ամենամաքուր, Ամենօրինեալ եւ Փառաւորեալ Տիրամօր՝ մեր Աստուածածնին, Կոյս Մարիամին, բոլոր սուրբերուն հետ միասին, բոլորս զիրար կը յանձնենք Յիսուս Քրիստոսի հոգածութեան» (Յովհաննէս Ուկերերանի պատարագէն):

«Սանուկմերը դաստիարակի՛, պատամիները խրատէ՛, ծերերուն օգնէ՛, վշտացածները միխթարէ՛, հեռացածները քեզի մօտեցուր...» (Մեծն Բարսեղի պատարագէն):

## Ստուգեմք ինչ որ սորված ենք մինչեւ հիմա

**Որո՞նք են այս մարդիկը, որոնց մասին կը պատմուի Սուրբ Գիրքին մէջ: Գիճ մը քաշեցէք այստեղ նշուած մարդոց անուններէն, դէպի ամոնց մասին գրուած նախադասութիւնը:**

- |                   |   |
|-------------------|---|
| <b>Ա. Նոյ</b>     | 1. Առաջին մարդը, որ ստեղծուեցաւ Աստուածոյ կողմէ:  |
| <b>Բ. Սաքա</b>    | 2. Արդար եւ Աստուածոյ հնազանդ մարդ մը, որ իր ընտանիքը փրկեց աշխարհի վրայ Եկած ջրհեղեղէն:                          |
| <b>Գ. Աղամ</b>    | 3. Տարեց կին մը, որ իր զաւակին անունը դրաւ «Իմ ծիծաղս», որովհետեւ չիաւատաց որ կրնար զաւակ ունենալ իր ծեր տարիքին: |
| <b>Դ. Յակոբ</b>   | 4. Աստուած անոր թելադրեց Զանանի երկիրը Երթալ, ուր ան բազմաթիւ ժողովուրդներու նախահայրը պիտի դառնար:               |
| <b>Ե. Խսահակ</b>  | 5. Անոր անունը բառացիօրէն կը նշանակէ «բոլոր ապրողներուն մայրը»: Ան եւ իր ամուսինը Աստուածոյ պատուիրանը անտեսեցին: |
| <b>Զ. Լաբան</b>   | 6. Ան Խսահակի կինն էր, որ օգնեց իր որդիին խարելու հօրը՝ ստանալու համար անոր օրինութիւնը:                          |
| <b>Է. Եւա</b>     | 7. Որսորդ մը, որ պնակ մը ոսպապուրի համար ծախեց իր անդրանկութեան իրաւունքը:  |
| <b>Ը. Աքրահամ</b> | 8. Ան աշխարհ Եկաւ, երբ Երեք օտարականներ իր ծնողներուն յայտնեցին թէ ինք պիտի ծնի:                                  |
| <b>Ժ. Եսաւ</b>    | 9. Այն մարդը, որ Երազին մէջ Երկինք հասնող աստիճանը տեսաւ:   |
| <b>Ի. Ոերեկա</b>  | 10. Ան սիրով դիմաւորեց իր ազգականը, իիւրընկալեց զայն եւ համաձայն գտնուեցաւ իր աղջիկը կնութեան տալ անոր:           |

# ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԸ ՀԱՇՏՈՒԻՆ

Դաս 10

«Եւ Եսար դիմաւորեց պայն, փաթթուեցաւ,  
գրկեց եւ համբուրեց, եւ երկուքն ալ լային»:



## Խոստովանմբի պատրաստուիլ

### Յակոբը Լաբանին կը ծառայէ

Լաբանին հօտերը շատցած էին, բայց ան չէր ուզեր որ Յակոբը երթայ իր քովէն: Ան գիտէր, որ Յակոբին իր մօտ եկած օրէն ասդին Աստուած օրինած էր զինք: Սակայն, ան Յակոբին կին ըլլալու տուաւ ոչ թէ Ռաքէլը, այլ՝ իր մեծ աղջիկը՝ Լիան, օգտուելով հարսանիքի ժամանակ հարսին դեմքը ծածկուած պահելու արեւելեան աւանդութենէն: Լաբան գիտէր, որ Յակոբը շատ կը սիրէ Ռաքէլին, եւ անոր սիրոյն համար պատրաստ պիտի ըլլայ եօթը տարի եւս ծրի ծառայել իրեն, մինչեւ որ անոր հետ ալ ամուսնանայ: Այսպիսով, իր հայրը խարողը, ինք ալ իր քերին խարուեցաւ, եւ դեռ երկար պէտք է սպասէր Ռաքէլին հետ ամուսնանալու համար:

### Յակոբը կ'ուզէ տում վերադառնալ

Աստուած օրինեց Յակոբը, ու անոր տուաւ մեծ հարսութիւն ու բազմաթիւ հօտեր: Օր մը Յակոբը Լաբանին ըսաւ. «Թոյլ տուր ինծի, որ իմ ծննդավայրս ու իմ երկիրս վերադառնամ: Տուր ինծի կիմերս, որոնց համար ծառայեցի քեզի, ու իմ որդիներս, որպէսզի երթամ: Դուն լաւ գիտես, թէ ինչպէս ծառայեցի քեզի»: Լաբանը ըսաւ. «Քանի որ հաւատարիմ գտնուեցար, եւ տեսայ նաեւ որ իմ տանս մէջ ուորդ դրած պահել Աստուած օրինեց իմ տունս, ըսէ ինծի թէ ինչքան վարձք կ'ուզես, եւ նս պիտի տամ քեզի» (Ծն 30.25-28):

Լաբան խոստացաւ անոր տալ իր հօտերուն մէջ գտնուուղ բոլոր երկգոյն ոչխարմերն ու այծերը: Յակոբը համաձանեցաւ զանոնք առնել, ու իր հօտերը սկսան շատ արած բազմանալ: Ասիկա լաւ աչքով չշիտուեցաւ Լաբանին ու անոր գաւակներուն կողմէ: Անոնք սկսան ծուռ աչքով նայիլ Աստուծոյ կողմէ օրինուած իրենց ազգականին:

### Աստուծոյ իրեշտակը կ'երեւի

Աստուծոյ իրեշտակը Յակոբին երեւցաւ երազի մէջ եւ կանչեց ու ըսաւ. «Յակոր». ան ալ պատրասխանեց. «Այո, հոս եմ»: Յրեշտակը ըսաւ. «Ես տեսայ թէ ինչքան անարդար եղաւ Լաբան քու մկանամբդ: Ուրեմն, ելի՞ր այս երկրն ու գնա՞ քու ծննդավայրոյ»:

Յակոբը հեռացաւ Լաբանին քովէն: Լաբան երբ լսեց թէ Յակոբ փախսած է, շատ զայրացաւ եւ սկսաւ հետապնդել զայն: Լաբանը կը մնեղադրէր Յակոբը, ըսելով որ ան խորանանկութեամբ, գորեթ քոնի կերպով իր աղջիկները առած ու տարած է: Լաբանը Յակոբին ետեւէն հասաւ, երբ ան արդէն եօթ օրուան ճամբայ կտրած էր: Սակայն Յակոբը անոր ըսաւ, որ 20 տարի հաւատարմութեամբ ծառայած է իրեն, եւ իինա իր երկիրը կը վերադառնայ: Բայց Լաբան չէր ուզեր որ Յակոբը իր մօտեն հեռանայ: Եւ Աստուած Լաբանին երեւցաւ երազի մէջ, ու ըսաւ. «Զգոյշ եղիր, ըլլայ որ Յակոբին մասին չարութիւն մտածես»:

### Լաբան կը համաձայնի Յակոբին հետ

Լաբանը Յակոբին առաջարկեց դաշինք կնքել իր հետ:

Անոնք քարեր հաւաքեցին, իրարու վրայ դնելով քարակոյտ մը շինեցին եւ անոր վրայ ճաշ կերան ու խմեցին: Այդ քարակոյտը անոնք կոչեցին Վկայութեան քարակոյտ (Կարիկա): Յակոբը Լաբանի խոստացաւ հոգ տամիլ իր աղջիկներուն ու բոռներուն, իսկ Լաբան ալ իր կարգին անոր արտօնեց իր տունը դառնալ: Առաւոտուն անոնք վար իջան քարակոյտին վրայէն. Լաբան հրաժեշտ առնելով իր աղջիկներն, համբուրեց զանոնք, ինչպէս նաեւ իր բոռները եւ օրինեց բոլորը: Յակոբը ճամբայ ինկաւ դէաի իր երկիրը՝ հեռաւոր Քանան:

### Յակոբը կը պատրաստուի Եսաւին հանդպէջու

Բսան տարիէն աւելի եղած էր, որ երկուորեակ երկու եղբայրները իրարու չէին տեսան: Յակոբը Քանան փախսած էր, որովհետեւ Եսաւ իր ըրածէն շատ զայրացած ըլլալով պիտի սպաններ զինք: Եւ իինա Յակոբը տուն կը վերադառնար այն յոյսով, որ եղբայրը պիտի ներէ իրեն եւ արդէն իրաժարած ըլլայ զինք սպաննելու մտադրութենէն: Յակոբը իր լրաբերները դրկեց, որպէսզի լուր տան թէ ինք կը վերադառնայ: Ան պատուիրեց որ իր եղբօր ըսեն, թէ ինք լաւ է, ու բան չի պահանջեր Եսաւէն: Լրաբերները վերադարձան, ըսելով որ Եսաւը զինք դիմաւորելու կու գայ 4000 մարդոցմով: Այս լսելով, Յակոբը շատ վախցաւ, բայց շուտով թանկագին նուէրներ դրկեց Եսաւին: Այդ գիշեր Յակոբը երկար աղօթք ըրաւ. «Փրկէ՛ զիս Տէր Աստուած, իմ եղօրսո՞ւ Եսաւի ծեռքէն, ես շատ կը վախնամ անկէ»: Եւ ապա քնացաւ: Այս ատեն մարդ մը սկսաւ կրուիլ իր հետ մինչեւ առաւօտ, եւ երբ տեսաւ որ պիտի չկարենայ յաղթել, անոր ոտքին շիղը սեղմեց ու զգայակիր ըրաւ: Այս ատեն Յակոբը քռնելով զայն ըսաւ. «Զգէ որ Երթամ, որովհետեւ լոյսը բացուեցաւ»: Այդ պահուն ձայն նը լըսուեցաւ. «Ասէ՛ վերջ քեզ Յակոբ պիտի չկոչէն, այլ՝ նսրայէլ պիտի ըլլայ քու անունը, որովհետեւ Աստուծոյ դէմ կոռուեցար ու դիմացար, ուրեմն մարդոց դիմաց ալ զօրաւոր պիտի ըլլաս»: Եւ օրինեց զայն: Այդ տեղին անունը Աստուծոյ երեւումը կոչուեցաւ, որովհետեւ այդտեղ Յակոբը զԱստուած տեսաւ դէմ առ դէմ, եւ իր հոգին փրկուեցաւ:

### Պաշտութիւնը

Յակոբը տեսաւ զինք դիմաւորելու համար ճամբայ ելած Եսաւը: Իր կիմերն ու զաւակները իր առջեւ ծգեց, եւ ինքն ալ ետեւէն գալով, եղբօրը առջեւ ինկաւ ու խոնարհութիւն ըրաւ: Բայց Եսաւը արդէն ինք վազեց դիմաւորելու իր եղբայրը: Եւ անոնք գիրար գրկեցին, համբուրուեցան ու երկուն ալ սկսան լավ:

Նոյն օրն իսկ Եսաւ վերադարձաւ Սէիր, իսկ Յակոբը անցաւ Սիւրեմ քաղաքը, որ Քանանի երկրին մէջ կը գտնուէր, ուր դաշտավայր մը գտաւ բնակութեան համար: Նոր հաստատուած վայրին մէջ զոհասեղան մը շինեց ու երկրագեց նսրայէլի Տէր Աստուծոյն:

## ԵԿԵՐ ԻՎԱՅՐՈՒԹՅՈՒՆ



Ժպտացող դեմքի այս նշանը դրեք այն նկարներուն առջեւ,  
որոնք հաշտութիւն եւ ներում կը խորհրդանշեն:



<b>Պատմէ՛, մի՛ վախճառ</b>	<b>Ներողութիւն խմորէ՛</b>	<b>Փորձէ՛ հասկնալ</b>	<b>Ստիկ ըրէ</b>
<b>Դպրատացի՞ր</b>	<b>Բայրասէ՛</b>	<b>Դուքը երեսին գոցէ՛</b>	<b>Ականչներող գոցէ՛</b>
<b>Ամէն ինչ մի՛ ուզէր</b>	<b>Ներում խմորէ՛</b>	<b>Գոյցերը նետէ՛</b>	<b>Պոռա՛</b>

## Չորս Աւետարանիչներ

### Յիզ Կտակարանը

Նախորդ դասերուն մեջ կը խօսէինք այն դեպքերուն մասին, որոնք գրուած են Յիզ Կտակարանին մեջ: Զեր Աստուածաշունչին մեջ փնտռեցէք ու գտէք Յիզ Եւ Նոր Կտակարաններուն առաջին էջերը: Բացէք Յիզ Կտակարանի առաջին գիրքը ու գրեցէք անոր անունը: Ապա, գրեցէք Նոր Կտակարանի առաջին գիրքին անունը: Յիզ Կտակարանի գիրքերուն մեջ կը պատմուի աշխարհի ստեղծագործութեան մասին, մինչեւ այնտեղ, երբ Աստուծոյ Որդին աշխարհ եկաւ ու մարդացաւ: Յոն կը պատմուին Յիզ Կտակարաննեան նախահայրերում՝ Արքահամին, Խսահակին ու Յակոբին ապրած ժամանակաշրջանները, կը խօսուի անոնց ու անոնց յաջորդող սերունդներուն Եւ մարգարեներուն մասին, որոնք գուշակած էին Քրիստոսի աշխարհ գալուստը: Կը յիշուին նաև անոնց ապրած ժամանակաշրջանները:

Նոր Կտակարանին մեջ կը պատմուի Յիշուս Քրիստոսի, անոր աշակերտներուն՝ առաքեալներուն, ինչպէս նաև Եկեղեցւոյ մասին:

### Չորս Աւետարանները

Առաջին Երեք Աւետարանները որոնք գրուած են Մատթեոս, Սարկոս Եւ Ղուկաս առաքեալներուն կողմէ, իրարու նման են Եւ կը տարբերին Յովիաննես առաքեալին գրած Աւետարաննեն թէ՝ իրենց կառուցուածքով Եւ թէ ոռով: Այդ Երեք Աւետարանները իրարու հետեւողութեամբ Յիշուս Քրիստոսի կեամքն ու գործը կը ներկայացնեն: Յովիաննես առաքեալ անոնց չի՛ հետեւիր, այլ՝ կը սկսի Քրիստոսի՝ Աստուծոյ Բանը (Խօսքը) մլալը աւետելով:

### 1. Աւետարան ըստ Մատթեոսի

Նոր Կտակարանի առաջին գիրքն է այս Եւ Յիշուս Քրիստոսի ազգաբանութեամբ կը սկսի: Ապա, կը պատմուի Գաբրիէլ հրեշտակապետի տուած աւետիսը Սուրբ Կոյս Մարիամին, թէ՝ Աստուծոյ մայրը պիտի ըլլայ: Այս գիրքը կը վերջանայ իր առաքեալներուն ուղղած Փրկչին խօսքով. «Պացէք, ուրեմն աշակերտ դարձուցէք բոլոր ազգերը, մկրտեցէք զանոնը Յօր, Որդիին Եւ Սուրբ Յոգիին անունով...»: Մատթեոս իր Աւետարանը կը իմանէ Յիզ Կտակարանին վրայ: Ան կ'ուզէ որ Իս-



րայէի ժողովուրդը գիտնայ, որ մարգարեներուն կողմէ խոստացուած Մեսիան եկած է:

### 2. Աւետարան ըստ Սարկոսի

Ասիկա ամէնէն պարզ ու ամէնէն ամփոփ Աւետարանն է: Եթէ կ'ուզէք Աւետարանը կարդալ, լաւ կ'ըլլայ որ Սարկոսի Աւետարանով սկսիք: Այս աւետարանը կը սկսի Յիշուս Քրիստոսի մկրտութենէն Եւ կ'աւարտի անոր համբարձումով ու առաքեալներուն կողմէ Աւետարանի քարոզութեամբ:

### 3. Աւետարան ըստ Ղուկասի

Ղուկաս առաքեալին Աւետարանը ուղղուած է ամբողջ աշխարհի մարդկութեան: Ան մասնաւոր կերպով չ'անդրադառնար Յիզ Կտակարաննեան մարգարեներութիւններուն: Ղուկաս իր գրութիւնը կը սկսի Յիշուս Քրիստոսի ծնունդով Եւ կ'աւարտէ համբարձումով: Մնացեալ դեպքերուն «Գործք Առաքելոց» գիրքին մեջ կ'անդրադառնար:

### 4. Աւետարան ըստ Յովիանու

Յովիաննես առաքեալ իր Աւետարանը կը սկսի Յիշուս կոչելով «Աստուծոյ ստեղծագործ Խօսքը», որ սկիզբն գոյութիւն ունեցած է, մեր մօտ Եկեր է, ու մեզի համար Լոյս դարձեր է: Աւետարանիչը կը խօսի Աստուծոյ Որդի՝ Յիշուս Քրիստոսի, Աստուած-Բանի մասին, որ սէր նուրիեց մեզի Եւ ճամբար բացաւ դէափի յաւիտեական կեանք:

## Խոստովանիլ մեր մեղքերը

Յիմա, երբ մենք կը պատրաստուիմք խոստովանանքի, պէտք է Եկեղեցի երթանք: Հաւ է որ Եկեղեցի հասած ըլլանք պատրարագը սկսելէն քիչ առաջ: Աւանդութեան համաձայն, ժամերգութիւն ընող քահանան, Եկեղեցւոյ դասին մէջ կը կանգնի: Խոստովանանքի Եկող հաւատացեալները ան կը տանի աւանդատուն: Աւանդատան մէջ կը կարդացուի Յայ Առաքելական Եկեղեցւոյ մէջ ընդունուած խոստովանանքի (Զղջում) բանաձեւը: Կայ նաեւ խոստովանանքի հաւաքական ծեւը, երբ մէկ հոգի բոլորին անունով կը կարդայ խոստովանանքի այս նոյն բանաձեւը.

«Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդութեան՝ Յօր, Որդիին եւ Սուրբ Յոգիին դէն: Մեղաւոր եմ Աստուծոյ առջեւ: Բոլոր գործած մեղքերս կը խոստովանիմ Աստուծոյ առջեւ, Սուրբ Աստուածածնին եւ բոլոր սուրբերուն առջեւ, ինչպէս նաեւ քու առջեւդ, հայր սուրբ: Մեղանչեցի՝ մտածունով, խօսքով ու գործով. կամաւորաբար եւ ակամայ, գիտակցաբար եւ անգիտակցաբար, մեղայ Աստուծոյ:»

...Տակաւին մեղանչեցի այն եօթը յանցանքներով ո-

րոնք մահացու մեղքերն են. հպարտութեամբ, նախանձով, բարկութեամբ, ծուլութեամբ, ազահութեամբ, որկրամոլութեամբ, պղջասիրութեամբ եւ ասոնց բոլոր տեսակներով՝ մեղայ Աստուծոյ:

Ապա, խոստովանողը քահանայէն կը խմբրէ արձակում տալ իր մեղքերուն եւ քահանան Սուրբ Երրորդութեան անունով կ'արձակէ անոր մեղքերը.

«Ամենազօր Տէրը թող ողորմի քեզի եւ թողութիւն շնորհէ քու բոլոր յանցանքներուդ, թէ՝ խոստովանածներուդ եւ թէ՝ մոռցածներուդ: Իսկ ես՝ քահանայական կարգիս իշխանութեամբ եւ աստուածային իրամանին համաձայն՝ թէ, «ինչ որ արձակէ Երկրի Վրայ՝ Երկինքի մէջ ալ արձակուած պիտի ըլլայ», Յօր, Որդիին եւ Սուրբ Յօգիին անունով կ'արձակեն քեզ մտածունով, խօսքով ու գործով կատարած բոլոր մեղքերէդ, եւ վերստին քեզ կը յանձնեն սուրբ Եկեղեցւոյ խորհուրդներուն, որպէսզի ինչ բարիք որ գործես՝ Աստուծոյ քով բարեգործութիւն նկատուի քեզի համար եւ հասնիս յակիտենական կեանքի փառքին. Ամէն»:

### Ցատուկ աղօքքներ՝ Խոստովանանքն առաջ

Յայ Առաքելական Եկեղեցւոյ իին աւանդութեան համաձայն, խոստովանութեան Եկողը դէպի արեւմուտք դաշնալով, բաց ափերով կը հրաժարի սատանայէն ու անոր խարեբայութիւններէն.

«Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խարէկութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդաց նորա, ի գնացէց նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէց նորա, ի չար կամարաբաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա՝ հրաժարելով հրաժարելով հրաժարիմք»:

Ապա կը դառնայ դէպի արեւելք՝ աստուածագիտութեան լոյսին, եւ կ'արտասանէ Յաւատամքը.

«...Հաւատամք զ Տէրն մեր Յիսուս Քրիստոս նովին մարմնովն համբարձեալ յերկինս եւ նստեալ ընդ աշմէ Հօր: Այլեւ գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր՝ ի դատել զկենդանիս եւ զմեռեալս: Որ եւ յարութիւն ամենայն մարդկան: Հաւատամք եւ գհատուցումն գործոց. ար-

դարոցն կեանք յաւիտենական, եւ մեղաւորացն տանջանք յաւիտենական»:

Ծնողները այս աղօքքը կրնան տան մէջ, իրենց մանուկներուն իետ կարդալ: Պետք է կարդալ նաեւ 50-րդ սաղմոսը. «Ողորմեա ինձ Աստուած, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեամ քում քաւեա զանօրէնութիւնս ին: Առաւել լուա՛ զիս յանօրէնութենէ ինմէ, եւ ի մեղայ իմոց սուրբ արա զիս: Զանօրէնութիւնս ին ես ինձմէ զիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ Տէր, եւ չար առաջի քո արարի. որպէս արդար եղիցիս ի բանս քո, եւ յաղթող ի դատել քեզ: Անօրէնութեամք յացաւ, եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ» (1-7):

Ողորմէ ինձի Առառուած, քու մեծ ողորմութեամք եւ քու զիթասրտութեամբդ ջնջէ իմ յանցանքներս: Առաւել լուա՛ զիս իմ անօրէնութիւններէս, իմ մեղքերէս մաքրէ՛ զիս: Իմ անօրէնութիւններս ես անձամք գիտեմ, եւ իմ մեղքերս ծանօթ են ինձէ: Քու ոչմէ մեղանչեցի միայն Տէր, եւ քու առջեւդ չարիք գործեցի, որպէսզի արդար ըլլաս քու խօսքերուդ մէջ, եւ յաղթող՝ քու դատաստանիդ մէջ: Անօրէնութեամք յացաւ եւ մեղքերու մէջ ծնաւ զիս իմ մայրս (1-7 թրգմ.):

## Դարցումներ՝ որոնք կրնաք դուք ծեզի հարցնել խոստովանաճէն առաջ

### Ի՞նչ կեցուածք ունեցած ենք Աստուծոյ մկատմամբ

Արդեօ՞ք աղօթած ենք Անոր ամէն օր: Միշտ երախտապարտ եղա՞ծ ենք Անոր նկատմամբ: Կը պահե՞նք արդեօք Անոր պատուիրանները: Անոր անունը ի զուր տեղ օգտագործա՞ծ ենք:

### Ինչպէս վարուած ենք մեր ընկերներուն հետ

Չեր աղօթքներուն մէջ ծեր հարազատներն ու ընկերները յիշա՞ծ էք: Խղճամիտ եղա՞ծ էք ծեր հարազատներուն, ընկերներուն եւ մարդոց նկատմամբ, որոնք ծեզ կը սիրեն: Եթէ կան մանուկներ, որոնք առաջին անգամ ըլլալով խոստովանաճի կը մասնակցին, ծնողները պէտք է օգնեն, որ անոնք յիշեն իրենց մեղքերը եւ անվայել արարքները եւ ներում խնդրեն անոնց համար: Արդար եւ ազնիւ գտնուած են անոնք ուրիշներուն նկատմամբ, կամ՝ խարա՞ծ են ուրիշները: Ուսուցիչներուն խօսքը մտիկ ըրա՞ծ են: Իրենց քոյլերուն ու եղբայրներուն հետ լաւ վարուած են: Իրենցմէ փոքրե-

րուն ետեւեն վազա՞ծ են, իրենց խաղալիքները անոնց տուա՞ծ են: Օգնա՞ծ են դասընկերներուն: Փորձա՞ծ են օգտակար ըլլալ նորեկ աշակերտներուն, որպէսզի օտար չգգան դասարանին մէջ: Չար խօսք մը ըսա՞ծ են մէկու մը հասցէին: Աստուծոյ տուած շնորհները այլ բաններու օգտագործա՞ծ են: Ընտանի կենդանիներուն հետ լաւ վարուած են:

### Չեր անձին նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեցած էք

Կարեւորութիւն տուած էք ուսուցիչներուն տուած խրատներուն, ծնողներուն թելադրութիւններուն: Լաւ սնունդ առնելու, շատ քնանալու, կոկիկ ըլլալու: Պատասխանատուութեան գգացում ունեցա՞ծ էք: Ուրիշներուն խնդրանքները կատարա՞ծ էք: Նախանձ ունեցա՞ծ էք: Ծովութիւն ու յաճառութիւն ըրա՞ծ էք: Մէկու մը մասին չարիշ խորհա՞ծ էք: Եւ ի վերջո՝ անկեղծութեա՞նք կը զղջաք ծեր մեղքերուն համար: Կը փափաքի՞ք արդեօք իիմնույին փոխել ծեր կեանքը: Կ'ուզէ՞ք Աստուծոյ խսկական զաւակները դառնալ: Գիտէ՞ք որ Աստուծոյ իրապէս կը սիրէ եւ միշտ պատրաստ է ներելու ծեզի:

## Ընտանեկան միջավայրին մէջ

### Ներել

Որպէսզի աւելի լաւ հասկցուի խոստովանաճի մասին ըստածը, մանուկներուն հետ խօսեցէք իրենց մեղքերը ընդունելու կարեւորութեան մասին: Յիշեցուցէք մանաւանդ թէ ինչքա՞ն կարեւոր է «ներում» բառը լսելը: Ահա թէ ի՞նչ կը պատմէ Սահակ. «Մանուկ տարիքիս ընկեր մը ունեի: Մենք իրարու հետ կը խաղայինք արձանիկներով: Օր մը իմ իրացան կորսուեցաւ: Ես լաւ գիտէի որ ինք առած է զայն: Ինք ալ գիտէր որ ես գիտէի այդ: Ամբողջ աշխարհը սեւցաւ աչքիս առջնեւ: Մենք այ-

լես իրարու հետ չէինք խաղար: Սակայն օր մը ան մօտեցաւ ինձի ու վերադարձուց իրացանս ու խնդրեց որ ներեն իրեն: Ես ուրախութեամբ ներեցի իրեն: Ու մենք դարձեալ սկսանք իրարու հետ խաղալ, դարձեալ ամէն ինչ պայծառացաւ, ու այլեւս քնաւ չմթագնեցաւ, ինչպէս այդ օրերուն եղած էր»:

Ի՞նչ կը զգային Սահակը եւ իր ընկերը, իրացանին կորսուելուն ետք: Ի՞նչ կը զգաք դուք երբ մէկը ներէ ծեզի: Ապաշխարութեամբ մենք մեր մեղքերը կը խոստովանինք Աստուծոյ, ու կը խնդրենք որ ան ներէ մեզի: